

Freeze

Pigne freeze freeze
freeze

9(47.925)

9-12

1810



Վ.

ԿԱԴՄՈՍ

9 (47. 325)

4-12

(173)

Ինչու Հայր Հայդուկ եղաւ

2012

ՅՈՒՅԵՐ ԲՐՆԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐԵՐԿՆ


ԽՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏԿԵՐ ՀԱՅԻ ՏՈՂՋՊԱՆՔԻՆ



ՏՊԱԳՐ. ԶԱՐԵՀ Ն. ՊԵՐՊԵՐԵԱՆ
Կ. ՊՈԼԻՄ, 1910

16.05.2013

9218



ջ
23542-61



I.

ԳԵՐԻՆԵՐԸ

1896 թուակոնի Գարունն էր :

Մայիս ամիսի լուսավառ արեխն վերջալցած հրագոյն ճառագայթները երեկոյեան հրաժեշտի ողջոյնը կու տապին սարերու բարձր գագաթներուն, հանգարատ ու ախորժելի հովիկը քաղցրաբազր ծաղիկներէն գուրս եկած անուշահոտութիւնը օդին մէջ տարածելով գիշերուան գալուստը կիմացնէր։ Հովիւները ստուարաթիւ խաչինքն ու նախիրը իրենց բնակարանները կը վերտպարձնէին՝ հովուական սրինգներուն քաղցրանուագ գեղգեղանքները հնչեցնելով շրջակաները։ Թուչուններուն ճշվագը հետզհետէ աւելի կաստկանար և գիշերուանթագույն գիշերահաւը, իր բնիկէն գուրս եկած՝ վայրենի ձայնը՝ լուսեցնէր չոլո գին։

Մայիսի այս ախորժելուցեկոյի Առքբարդ գիւղին մէջ անսովոր բան մը կպատահել ենք ինքնաները կու լային, աղամարդիկ արագաքայլ ու զլումիւն կիրար կէին, գէմքերուն վրայ ցոյց տալովկիշտ / չ կարեկցութիւն։ Կանացք խումբ խումբ հաւաքուած բարձրանայն կասակցէին։ ասոնցմէ սմանք մինչեւ իսկ լաւով կը էին «Խեղճ կին... ախ, ի՞նչ պէս պիտի սխիթարենք զանիկա...։ Անոր ամսուինը դեռ չեկաւ, խեղճ կինը անհամբերութեամբ զնաց անոր գիմուսրութեան։ հիմա ալ մեծ կաղնիին տակ կեցած կոպտոէ ու կուլոյ...»

Արդարեւ գիւղէն ո՛չ հեռու հաստարուն կաղնի ծառի մը մօտ կանգնած էր խոր տխրութեամբ համակսւած պառաւ մը։ Անոր բարձր ու կնճռուած ձակատէն կհոսէր պաղ քըրինքը։ Հերարձակ գլուխը կաթնած էր ծառին, գէմքը լուսուած յորդ արցունքով, որ կթափուէր անոր ուռած ըերէն։

— «Դեռ չեկա՞» , — ըստւ նէ , որտակեղեք հառաջ մը արձակելով չոր կուրծքէն և արտասուաթոր աչքերը յառած գէպի լայն ճամբան :

Խեղճ կինը այնքան ընկցմած էր մտածութեան մէջ , որ չտեսաւ թէ զիմացէն մարդ մը կու գար : Այս եկողը բարձրահասակ և կմախքի նման նիհար ու տժգոյն ծերունի մը էր : Անոր գեղջկական հագուստները պարզ՝ բայց մուքու էին : Ռւսիրուն ու քունքերուն վրայ սփառւած էին ձիւն պէս ճերմակ մուզերը , ո մոց վրայէն կախ ընկած էին զվաշնոցին գոյնզգոյն փաթթոցին երկար ծոպիկները : Նա յամբ՝ բայց հաստատուն քաղուածք մը ունէր : Ճամբան մերթ ընդ մերթ կանգ առնելով՝ խոշօր աչքերը գէպի երկինք կրաքարացնէր և աղիոզորմ նայուածքով մը կարծես անհունաց թեան մէջ կիմսուէր գերագոյն էակը : Երբեմն ալ քալուծ ժամանակը ծանր շունչ մը քաշելով՝ ողբալի ծանով մը ինքնիրն կիսուէր :

— «Ոչ մի յայ չկայ , առէն ինչ կորուած է , » կըսէր նա և աչքերէն արցունքը հեղեղի նման պոսթկալով կշարունակը ճամբան ու ճակատագիրը լրացնելու համբերատարութեամբ :

Յանկարծ նա կեցաւ , գողգոջուն ձեռքը կուրծքին գըրեց ու ցած ձայնով մըսաւ :

— Ահ , կինս այնտեղ կաղնիին տակ կանգնած ինձ կրպասէ անհամբեր : խեղճ կին , ինչպէս պիտի գիմսնայ պարան ցաւերուն ... :

Մերունին մւտեցաւ ծառին մօտ անշարժ կանգնած պատաւին և անոր ձեռքերը բոնելով՝ ձայնեց :

— Մարիխ'մ . . .

Թշուառ կինը , որուն անունը Մարիխմ էր , իր ամաւոնուն ձայնը լսելով սարսեցաւ և կասկածուս նայուածք մը ձգելով ծերունան վրայ՝ աղաղակից լոլագին .

— Ահ , գու՛ ես , Նիկողոս :

Մերուկը ոչինչ չպատասխանեց : Կ'հեկեկար :

— Հա՛ , ի՞նչ լուր , — հարցուց պատաւը գողգոջուով ու զարհութած թէ մի՛ գուցէ ու խամար մը պիտի լու :

— Երթա՞նք . . . — ըստւ Նիկողոս երկար շունչ մը քաշելով :

— Երթա՞նք , — գոչեց Մարիխմը ահաբեկ : — Զէ՛ , չէ՛ . եւ այստեղ պիտի մնամ . իսկ գու շուշտով գնա՞ , գնա՞ , տու՞ր էնչ որ կուզեն աւազուները և բե՛ր իմ զաւահները . ես պատեղ կոպասում քեզի :

Այդ ըստէին Մարիխմին ձեռքին վրայ ընկառ արտապարի տաք կաթիլ մը : Պատաւը զարմացած նայեցաւ ձեւրունին , որ իր երեսը թաշկինակով ծածկեց և երախացի մը պէս սկսաւ բարձրածայն լու :

— Գու՛ կու լա՞ս , Նիկողո՞ս . — գոչեց Մարիխմ խելագարի նման : — Ախ . . . հիմոց հասկցաւ , որ չես կրցեր յարգիւ . . . ա՞խ , զաւակներս պիտի կորչին :

Պատաւը չկրցաւ խօսքը շարաւնակիլ , ծունգերը գողգոջացին և նէ անզգայացած ինկաւ ամսուսինին զիրկը :

Սերել արգէն կորեր էր հօրիզոնին ետեւ և սարսափելի մթութիւն մը կտիրէր չորս կողմը : Երբ Մարիխմ սթափուեցաւ :

— Ու՞ր եմ , — հարցուց նէ խիստ տկար ձայնով մը : Նիկողոս , որ ծունկի վրայ չոքած լոիկ կազօթէր , կինը կուրծքին վրայ սեղմելով պատասխանեց :

— Ի՞ս քովս ես , Մարիխմ , մի՛ վախնար :


— Երթա՞նք , — ըստւ պատաւը ստքի ենիւլով , — Մանուշը տունը մինակ մնացեր է :

— Երթա՞նք . — կրկնեց ծերուկը : Եւ երկաւ գգրազգ ամսուսիները մեկ ճցան գէպի գիւղ : Մարիխմ Նիկողոսի ետեէն քաշելով հազիւ կրպէր հեծկունաքը :

Երբ գիւղ մտան , առէն կողմ լսութիւն կտիրէր : Նիկողոս կեցաւ ցածլիկ գրան մը առջեւ և պատաւին վրայ զարհուրելի նայուածք մը ձգելով ըստւ գողգոջուն ձայնով մը :

— Մարիխմ , մեր տանը փողոցին գուռը բա՛ց է մնացեր :

— Աստուած իմ , Մանուշը մինա՞կ է , — գոչեց պատաւը ու ներս ոլացաւ , յուսաւլով՝ թէ իր աղջիկը պիտի գտնէ այնտեղ քնացած :



53029-66

6

Բայց աւաղ, հազիւ բացերէր տանը գուռը, իսկոյն ետ ցատկեց: Անոր առջև պարզուէր էր ոստիափելի տեսարան մը: Տանը մէջտեղը մեծ կրակ մը կվառուէր որուն վրայ յաղթանդամ ու աղանդակ մորդ մը շամբուրի անցուցած փոքրիկ երախայ մը կը խորսիէր:

Այդ մանկիկը Մահուչն էր... Մարիամին աղջիկը...:

Այս քստմնելի տեսարանին առջեւ Մարիամին աչքերը արիւնով լեցուեցան, ամբողջ մարմինը ցնցուեցաւ և կիսամեռ ընկաւ տարիքուտ կնկան մը թեւերուն մէջ, որ այդ միջոցին ներս մտած էր:

Նիկողոս զարհուրած՝ կատաղի վագրի մը նման յարձաւ կեցաւ անձանօթ գաղանին վրայ, որ քիւրտ աւազով մըն էր: Գաղան քիւրտը շամփուրը կրակին մէջ ձգելով ոտքի ցատկեց ու յաջողեցաւ Նիկողոսին վիրաւորել, բայց Նիկողոս առանց իր վէրքին նայելու, երիտասարդական աւիւնով մը խլեց գաշոնը աւազակին ձեռքէն, տապալեց գետին և անոր կուրծքը միւեց արիւնոտ գաշոնը: Քիւրտը խռաց ու վիրջին շունչը տուաւ:

Յետոյ Նիկողոս աչքերը վեր բարձրացնելով՝ մրմռաց:

— Աստուած իմ, ներէ՛ ինձ:

Եւ ծերունին գաշոնը քիւրտին կուրծքէն գուրս քաշելով փորձեց անձնասպան ըլլալ: Բայց հազիւ թէ մոհարեր գործքը կուրծքին մօտեցուցեր էր, Մարիամ սթափած գոշեց.

— Ապրէ՛ ինձ համար, Նիկողոս:

Պատաւին սրտաշարժ չեշտով մը արտասանած այս բառերը Նիկողոսին վրայ բապէտական ազգեցութիւն ըրին: Մերունին դաշտնը մէկդի նետելով մօտեցաւ կնոջը ու բսաւ.

— Մարիամ, ես ողջ եմ...

Հատ չանցած՝ Նիկողոսին ու Մարիամին շուրջը հաւաքուեցան շատ մը հարեւան գիւղացիներ, որոնք այդ գըժքադրդ ընտանիքին գլխին եկած ծանր աղէտը տեսնելով կուլային դառնագին:

Նիկողոս թէեւ կրած անհուն վիշտերուն հետեւանքով

ժամանակէն առաջ ծերացած էր, սակայն անոր մէջ մարած չէր տակաւին գիւցագնական ոգին: Նա իր ձեռքովը կապեց ստացած վէրքը, որ բարերազգաբար վտանգաւոր չէր, եւ կջանար խեղճ պառաւը մխիթարել՝ ըսելով.

— Մարիամ հաւասարի եղիր, որ Աստուած իր սիրած մարդուն կուլարկէ ամէն ցաւ ու վիշտ:

Յետոյ գառնալով դէպ իր գրացիները՝

— Բարեկամներս, — ըստաւ նա — ինչ բանի համար ո՞ր քաղաք գնացեր էի, գործս չաջողեցաւ: Ուրիշներու օգնութենէն յոյս կտրած վերագարձայ տուն և ահա նոր աղէտ մը...: Կաղաչէմ ձեղ, որ գուք մխիթարէք Մարիամը, ես նորէն պիտի երթամ և գուցէ շուտով վերագառնամ:

Այս ըսելով Նիկողոս տունէն գուրս ելաւ:

Բարի գիւղացիները ամէն կերպ աշխատեցան Մարիամը մխիթարել: Խեղճ կինը լինչպէս կրնար տանիլ այնքան ցաւերը, որոնք կը յօշտէին անոր մայրական գորսվագութ սիրուը: Նէ ողբալով կողբար իր սիրելի զաւակները, որոնց երկուսը աւազակներուն ձեռքը ընկած էին, իսկ վերջինը՝ փոքրիկ Մահուչը՝ այնքան վայրագօրէն խորովուեր էր գաղան քիւրտի մը ձեռքով:

Անոր երկու զաւակները՝ Արամ և Տիգրան՝ Սաքրադ գիւղին մէջ ամենէն կտրին ու բարի յատկութիւններով սօժառուած պատանիները էին: Անոնք աներկիւղ կերթային լեռն ու անտառը որսորդութեան և շատ անգամ աւազակներուն դէմ գիւղը պաշտպանելու համար: Բայց, ափսո՞ս, այդ քաջ պատանիները իրենց յանդուզն ձեռնարկներուն պատճառով շատ թշնամիներ վաստկեցան: Թափառաշրջիկ քիւրդ աւազակները յաճախ կուլացին մօտակայ անտառը և մեր անվախ պատանիները բռնելու կամ սպանելու առիթը կը փնտուէին:

Մեր պատմութեան սկսած օրէն երկու օր առաջ Արամն ու Տիգրանը որսի գնացին: Անոնց այդ օրուան որսորդութիւնը շատ յաջող էր, և անոնք ուրախութեամբ կվերագառնային տուն: Ճանապարհին՝ Արամ գեղեցիկ ձայնով կեր-

գէր հին գիւցազներգութիւն մը, իսկ Տիգրան կիսաղտը իր շուներուն հետ, որոնք հաչելով գէս ու դէն կվազգզէին. ու նորէն կուգային իրենց տէրերուն մօտ: Երբ անտառին մէջտեղը հասան, երկու եղբայրները յստակ առուակի մը քով նստեցան քիչ մը հանդէլու համար. բայց հազիւ նստել էին, չուները սկսան բարձրածայն ոռնալ ու վազելով մտան մացառներան մէջ:

Պատանիները հրացանները պատրաստելով ուշադրութեամբ մտիկ ըրին: Նոյն միջոցին լուսեցաւ հրացանի պայթիւն մը և Արամ ընկաւ գեանի վրայ: Տիգրան գունատեցաւ և երբ տեսաւ՝ թէ մացառին մէջէն քանի մը տւազակներ գուրս եկան, քաշեց իր լայն դաշտնը և գոչեց.

— Մի՛ շարժուիք:

— Յանձնուէ՛, — պօռացին տւազակները:

Եւ կարծելով՝ թէ Արամը արդէն զարնուած է, աւազակները դաշոյնները մերկացուցած յարձակուեցան Տիգրանին վրայ, որ անվեհերութեամբ կանգնած էր անոնց գիմացը: Հազիւ թէ Տիգրանին մօտեցէր էին, յանկարծ Արամ պառկած տեղէն ցատկեց ու հիանալի ճարպիկութեամբ մը տւազակներուն մէկին ձեւքէն դաշոյնը խլելով՝ սկսաւ հարուածել քիւրտերը, որոնք մէկը միւսին հատեւէն դիատոպաւ կընկնէին Արամին ոտքերուն տակ: Միեւնոյն գիւցազնական գործը կատարէր Տիգրանը: Սակայն երկու քաջերուն հերոսական կուրը երկար չտեսեց: Մացառներուն մէջէն ուրիշ աւազակներ գուրս եկան, որոնց գէմ կուռելու ուժ մնացած չըլլալով՝ մեր քաջ պատմանիները բազմաթիւ վէրքեր ստանլէ վերջը պարտաւորուեցան անձնատուր ըլլալու:

Աւազակապետը հրամացեց իր արիւնուշտ ընկերներուն չոպաննել արիամիրտ պատանիները և անոնց վէրքերը կապել տալէ վերջը՝ ըստ:

— Կեավուրներ, հիմա երթանք մեր ընտակարանը. այնտեղ վերաբոյժ կայ, որ ձեզ պիտի խնամէ ու չպիտի թողնէ որ մեռնիք:

Արամ արհամարհանքով նայեցաւ գէպի աւազակապետը և հպարտութեամբ գոչեց.

— Մեռցուր մեզ, չարագո՞րծ: Մենք ձեզի պէս աւազակներէն վիհաննաւթիւն չինք սպասեր Դուք վատեր էք, վասն զի քսան հոգւով երկու մարդու վրայ կյարձակուիք: Պիտի թքնել ձեզի պէս կնամարդերու երեսին թու ուո՞ւ:

Էմիլին — այդ էր աւազակապետին անունը — բարկութենէն գեղնեցաւ և գաշոյնը քաշեց Արամին զարնելու համար: Նոյն րոպէին՝ Տիգրան անոր տոշեւը նետուելով ու կուրծքը բանալով՝ ըստ:

— Զա՛րի, անզգա՞մ:

— Օ՛հ, դուք գիս շատ նորատի էք, — պատասխանեց Էմիլին գաշոյնը պատեսնը գնելով: Շատ պիտի ցաւէի ձեզի պէս քաջներուն մահուան վրայ:

Մինք սովորութիւն ունինք տանջելու մեզի գէմ հակառակողները, բայց դուք ձեր գիւցազնութեամբ մեզ զիւնաթոփ ըրթիք: Հաւասարի եղէք, որ հո երբէք չիմ սպաններ ձեզ նմանները, որոնք արդէն անձնատուր եղած հն և ուժ չունին ինձ գիմազրելու . . .: Երթա՞նք:

Ցետոց գտնալով տւազակներէն մէկուն՝ հրամացեց.

— Էօմէ՛ր, դու գնա՛ Սաքրագ, և իմ կողմէն նիկողոսին բարեւելով՝ ըսէ՛, որ անոր զաւակները իմ քովս են. թող 50000 զրշ. ուղարկէ ինձի մնաց գրիփանքին համար:

Էօմէր խոնարհուելով ճամբրայ ընկաւ գէպի Սաքրագ եւ աւազակները իրենց գերիներուն հետ անտառին մացառներուն մէջ պահուելուցան. . .:

Մինք տեսանք, թէ ինչպէս նիկողս իր զաւակներուն փրկանքին պահանջուած գրամը ճարելու համար զնացեր էր քաղաք իր բարեկամներուն գիմելու, բայց ոչ մի օգնութիւն չգտնելով յուստահատ ու ձեւնունայն վերադարձել էր գիւղը, ուր նա ականատես էր եղած իր փոքրիկ զաւկին՝ Մանուշին հրակէղ մահուան,



II

ՄԵՆԱԿԵԱՑՆԵՐԸ

Քաղաքէն քանի մը ժամ հեռաւորութեամբ ճանապարհէն գուրս Գարաթաշ անունով ձոր մը կար, որուն մօտէն հազուադէպ անցորդներ ահուղողով կրնային անցնիլ։ Ժամանակ մը այդ տեղը անմատչելի էր մորգոց, որովհետեւ անոր մօտին առասպեկական պատմութիւններ առանդուած էին և աւելորդապաշտ ժողովուրդը չէր համարձակուեր այդ կախարդական վայրին մօտենալ։

Այդ ձորէն քանի մը հարիւր քայլ հեռու խիտ մացառներուն մէջէն արահետ մը կար, որուն ծայրը կհասնէր մինչեւ դալարագեղ ու անուշահոտ ծաղիկներով զարդարուած հովիտ մը։ Այդ փոքրիկ հովիտին մէջտեղը անյիշատակ ժամանակներէ մնացած ու բանջարմանոցով շրջապատուած կիսաւեր չէնք մը կար։ Այդ տնակը սւնէր բակ մը և երկու սենեակ անշուք կերպով կահաւորուած։ Մնացմէ մէկին մէջ պատէն կախուած էին հրացաններ, ատրճանակներ, զանազան ձեւի գաշոյններ, երկու երկար գաւազան, երկու սեւ դիմակ և երկու սեւ վերաբրւներ։ Միւս սենեակին մէջ, որ աւելի լնդարձակ էր, մէկ անկիւնը դրսւած էր Քրիստոսի խաչելութեան պատկերը, իսկ միւս անկիւնը բազմոց մը, որուն վրայ ձգուած կակուղ անկողնի մը մէջ նոտած էր ալեւոր ծերունի մը՝ խոր մտածութեանց մէջ թաղուած։ Բազմոցին մօտ աթոռի վրայ նոտած էր նորատի երիտասարդ մը, որ ուշագրութեամբ կդիտէր ծերուկին խորշուած դէմքը։

— Հայրիկ, — սկսաւ երիտասարդը երկար լուսւթենէ վերջը խոր հառաջանքով մը — Շատոնց միտքս դրեր էի քեզի բան մը հարցնել, բայց չէի համարձակուեր քեզ անհանգուացնելու։

Ծերունին գլուխը վերցնելով հարցական նայուածք մը ձգեց նորատի զաւակին վրայ և ըստու ցուծ ձայնով։
 — Հարցուր, զաւակու ի՞նչ կ'ուզես իմանալ։
 — Ահա շուրջ քսան տարի է, որ մենք այս մենարանին մէջ կապրինք, իսկ ես տակաւին չգիտեմ, թէ ինչո՞ւ մենք մարդոցմէ հեռու այսպէս ճգնաւորի կեանք կվարենք։
 — Ի՞նչպէս թէ ճնաւորի կեանք կվարենք, Գեղա՛մ։
 Միթէ ամէն օր ընկերութ քով չե՞ս երթար։
 — Կերթամ, այս՛ : Բայց ինչո՞ւ մենք այստեղ մինակ կապրինք, ինչո՞ւ ո և է զիւզի մը մէջ չենք հաստատուիր։
 Կապրինք, ինչո՞ւ ո և է զիւզի մը մէջ չենք հաստատուիր։
 Եւ մանաւանդ ինչո՞ւ ինձի կպատուիրեն որ ոչ ոք այստեղ չըերեմ։
 — Տղա՛ս, դու եթէ ուզես ալ մէկը այստեղ բերել, ոչ ոք չպիտի յօժարի գալու։
 — Եւ ինչո՞ւ ոչ մէկը մեր բնակարանին չի մօտենար։
 Փա՛ռք Աստուծոյ, այստեղ աւագակներ չկան։
 — Եթէ այստեղ աւագակներ ապրէին, մինչեւ հիմա այս տունը կանգուն չէր մնար, և այս բանջարանոցը որմէ մենք մեր ուտելիքները կհայթացթինք, շատոնց սանակոխ եղած կըլլար։ Սակայն կան պատճաններ, զորոնք դուն գիտնալու չես...
 — Անշուշտ անո՞ր համար, որ ես արժանի չեմ զիտնալու...
 Եւ Գեղամ սկսաւ լուլ։

— Ահ, Աստուծ' ի՞մ, — բացազանչեց ծերունին Գեղամին ձեռքէն բռնելով։ Ո՞վ ըստու թէ դու արժանի չես։
 Ես աշխարհի վրայ քեզմէ զատ մէկը չունիմ և իմ բոլոր գաղտնիքներս կրնաս զիտնալ։ Զէ, զոււակու, սխալ է այդ կարծիք։ Իսկ այդ բանը քեզ չչայտնելուս պատճանն այն կարծիք։ Իսկ այդ բանը քեզ չչայտնելուս պատճանն այն է, որ ես կմտածեմ թէ դու աւելի երջանիկ կըլլաս այդ գաղտնիքը չիմանալով։

— Զէ, հայրիկ, չէ՛ . ես չեմ կրնար երջանիկ ըլլաւ առանց գիտնալու այս առանձնական կեանքին պատճառը։
 Ես կատեմ մենակեցութիւնը։
 — Դու կատե՞ս մենակեցութիւնը, լա՛ւ, Բայց դուն քեզ

երջանիկ չե՞ս համարիր, երբ լճիկերներուդ հետ միասին կերթաս անտառ, հնի բայց գրած աւազակները փախցնելու, և այդ արտաքսով այնքան տառապեալ մայրերու արտասուքը կորեա:

— Արդարեւ այդ ինձ համար մեծ միսիթարութիւն է, բայց . . .

Մերունին, որուն անունը Ստեփան էր, ուզեց բան մը ըսկէ, բայց չկրցաւ. հաւաշանքը անոր ձայնը խեղդեց: Անկողնէն ելլելով՝ սկսաւ սենեակին մէջ պալտիլ, Յետոց մօտենալով Գեղամին՝ ըստ:

— Իբրաւունք ունիս, զաւակս. այս մենակեցութիւնը քեզի անհաճոյ է: Դու նորամի ես, և, զարմանալի չէ, որ այս առանձնավարը քեզի տխուր կերեւայ: Գնա՞ ուրեմն . . . , ես քեզ թոյլ կուտամ, որ ուզած տեղդ երթաս: իմ հայրական օրհնութիւնս թող քեզ հետ ըլլայ:

— Իսկ դու ի՞նչ պիտի ընես, հայրիկ:

— Ես պիտի մնամ այսուեղ ազօթելու Աստուծոյ, որ մեղքերուս թողութիւն տոյ: Հիմա կհասկնամ, որ Աստուծ կուզէ նորէն զիս պատժել:

Այս ըսկէլով՝ Ստեփան երեսը խաչակնքեց Քրիստոսի պատկերին առջեւ և սկսաւ ջերմեռանգութեամբ աղօթել:

Գեղամ հօրը վշտասիթ խօսքերէն յուզուած՝ ինքն աւ մեքենայրար հօրը օրինակին հետեւելով ծունդի չոքեց ու սկսաւ ցոծ ձայնով երգել գոհարանութիւն մը, զոր հօրմէն սորված էր . . . :

Աղօթքը վերջացնելէն վերջը Գեղամ հօրը մօտենալով ըստա:

— Հայրիկ, ես երբէք քեզմէ չպիտի բաժնուիմ և մինչեւ մահ քու մօտդ պիտի մնամ: Բայց ինձ կթուի, թէ աւելի լու կըլլար, եթէ երթայինք միասին Սաքրադ կամ ուրիշ գիւղ մը բնակէինք: Ես այնտեղ պիտի աշխատիմ, այգի փորիմ, արտ վարեմ, ցանեմ, հնձեմ կամ ուրիշին քով ծառայեմ, վերջապէս պիտի աշխատիմ այնպէս՝ որ դու ոչ մէկ բանէ զուրկ չմնաս:

— Այդ անկարելի է, զաւակս եթէ դու գիտենաս, որ այս վայրը մեզի համար ի՞նչքան նուիրական է, դու չպիտի ստիպես զիս այսուեղէն հեռանալու:

— Նուիրակա՞ն, — բացագանչեց Գեղամ զարմացած:

— Այս, զաւակս, նուիրական է մեզ համար: Ես մինչեւ ցորդ քեզի չէի յոյտնուծ, որ մայրդ այսուեղ թաղուած է . . .

— Իմ մայրը . . . հոս . . . և ես ցարդ ոչինչ չէի գիտեր:

իրաւ Գեղամ այդ մասին ոչինչ չգիտեր և մտքէն ալ չէր անցներ հարցնելու: համար մանրամասն տեղեկութիւններ մօրը մահուան պարագաներուն վրայոք: Իսկ երբ լսեց թէ մայրը հնի թաղուած է, «Այսուղ զաղտնիք մը կայ» — մտածեց նոս և գլուխը հօրը կուրծքին դնելով՝ սկսաւ հօրը աղաչել:

— Հայրիկ, պատմէ ինձ ամէն բան: Ես կուզեմ լսել մօրս մահուան մանրամասնութիւնները:

— Այս, զաւակս, նորէն կլրինեմ, աւելի լու է, որ չիմանաս: Բայց քանի որ անպատճառ կպահանջես, ահա պատմեմ քեզի: Կո՞ւ:

Եւ ծերուկը սկսաւ իր պատմութիւնը այսպէս:

«— Գեղամ, քու պապդ, այսինքն իմ հայրս բաւական հարուստ ու բարեկեցիկ կետնիք ունէր քաղաքին մէջ: Իմ երկու եղբայրներս հօրս հետ միասին վաճառականութեամբ կպարապէին, իսկ ես գեռ փոքր ըլլալով՝ ուսումնարան կերթայի, երբ տառնվեց տարեկան եղայ, հայրս զիս կոսկերթայի, երբ տառնվեց տարեկան վաճառքոյն վարժարանի մը մէջ, ուր երեք տարի մնացի: Յետոյ՝ դեռ ուսմունքս չտւարած՝ լսեցի, որ քիւրտերը հայրս սպաներ են, մեր տմբող կոյքը յափշտակեր և մեր տունը այրեր են: Ուզեցիր են մեծ եղբայր՝ Յովուէփն ալ սպանել, բայց նա յաջողեր է փախչելու և մահուելնէ ազատելու: Իսկ նիկողան եղբայրը, բայց նա յաջողեր է, ինձի զրած էր, որ վերագառ հրաշքով ողջ մնացեր է, ինձի զրած էր, որ վերագառ հայրենիք, վասն զի մայրս շատ հիւանդ ըլլալով՝ փառագեր է գէթ անզամ մը տեսնել զիս: Ես վերագարձոյ հայրենիք, բայց երբ տուն հասայ, մայրս արդէն մեռած էր:

Նիկողոս եղբայրս պատմեց ինձ մեր ընտանիքին պատահած գժբաղդութիւնը, որուն պատճառը եղած է հետեւեալ գէպ-քը. — Յովսէփ եղբայրս ամուսնացեր է աղջկան մը հետ, և կսիրէ եղեր ստիկան-զինուորներու հրամանատար ձէւ լ պէյը: Այս մոլեռանդ թուրքը ուզեր է աղջկը թրքացնել և իրեն հարճ ընել: Բայց որովհետեւ հայրս այդ անիրաւութեան դէմ հոկառակեր է, այդ պատճառով ձէմալ պէյ ուզարկեր է քանի մը աւազակներ, որոնք հայրս սպաներ, եղբօրս կինը առեւանգեր, մեր ունեցած չունեցածը յափշտակեր ու տունը այրեր են. իսկ Յովսէփ եղբայրս փախեր է . . .: Այս գժբաղդութիւնները կարծես բաւական չէին, բաղդին — չըսեմ Աստուծոյ — անողոք նախասահմանութիւնը մեզի զրկեց ուրիշ նոր աղէտներ . . .:

Ծերունին կանգ առաւ, արտասուտթոր աչքերը սրբեց ու երկար աշխ քաշեց: Ի՞նչքան ծանր կուգար անոր վերյիշել այս գառնաղէտ պատմութիւնը:

Նոյն միջոցին Գեղամ սկսեր էր ամբողջ մարմար գողգողալ և նկատելով հօրը ցաւալի գրութիւնը՝ ըստ.

— Հայր իմ, բաւական է, ա'լ մի՛ պատմեր:

— Զէ, զաւա'կս, երբ սկսեցի, պէտք է վերջացնեմ, այլ եւս աւելորդ է քեզմէ պահել, պէտք է որ ասէն ինչ իմանաս:

Եւ Ստեփան սկսու շարունակել պատմութիւնը:

— «Երկու երեք տարուան մէջ մենք նորէն ձեռք բերինք բաւական միջոցներ բարեկեցիկ ապրուստի մը համար: Նոր տուն շինեցինք և ժամանակ մը խաղաղ անցան մեր օրերը: ձէմալ պէյ, որուն նախանձը կշարժէր մեր յաջողութիւնը, թէեւ կաշխատէր մեզ վնասելու, սակայն քաղաքին նոր կոռավարիչը մեզ կը պաշտպանէր երկու պատճառով. նախ՝ որովհետեւ ձէմալ պէյին դէմ անձնական հակառակութիւն ունէր, երկրորդ՝ անոր համար որ մեզմէ մեծկակ գումար մը փոխառութիւն ըրած էր և մենք իսկամութիւն կհամարէինք այդ դրամը անկէ չպահանջել: Այս հանգամանքներուն չնորհիւ կառավարչին պաշտպանութիւնը

վայելելով՝ ժամանակ մը հանգիստ մնացինք: Բայց գժբաղդաբաւ պէտ հանգստութիւնը երկար չտեսեց: Ճէմալ պէյ, մեր այդ սիերիմ թշնամին և յաւիտենական հակառակօրդը, գաղտնի մեքենայութիւններով ու գաւերով տեղացի թիւրք աղաները գրգռեց կառավարիչին դէմ, որ վերջ ի վերջոյ ստիպուեցաւ թողնել պաշտօնը ու մեկնեցաւ Պոլիս: Անոր հեռանալէն վերջը շատ չանցած սարսափելի գիշեր մը, երբ ամէնքու քունի մէջ էինք, լուր բերին թէ շուկան կալուսի. այնտեղ էր մեր խանութին ալ: Եղբայրս կպատրաստուէր գուրս գալ և ահա յանկարծ հրդեհը բոնկեցաւ մեր տանը չորս կրողմէն: Տանը մէջ ամէնքու շուտրած ու շփոթուած գէս ու գէն կվազվզէինք: Այդ միջոցին մեր առջեւէն անցաւ փաթթոցաւոր մարդ մը, որ բարձրածայն ըստաւ. «Ահա այսպէս վրէժ կլուծենք. շուկային մէջ այրուեցաւ ձեր խանութը, հոս ալ կ'այրուի ձեր տունը որուն մէջ գուք ալ պիտի այրուիք»: — Օհ, Գեղա՛մ, այդ խօսքերը սիրոս ծակեցին....: Այդ շփոթութեան մէջ ես կորցուցի մայրդ, իսկ քուրդ չգիտեմ ի՞նչ եղաւ, գուցէ կրակին զոհ գնաց . . .»

Գեղամ, որ ուշագրութեամբ կլսէր այս չարաղէտ պատմութիւնը, վերջին բառերուն վրայ ցնցուեցաւ և հօրը խօսքերը ընդհատելով՝ ըստ զարմացական շեշտով մը.

— Քո՞յրս . . . մի՞թէ ես քոյր ունեցած եմ:

— Այս', զաւա'կս, քեզմէ երեք տարու փոքր քոյր մը ունէիր, որուն անունը Նուարդ էր:

— Ահ, — գոչեց Գեղամ կատաղութեամբ: — Եւ քոյրս այդպիսի սոսկալի մահուամբ միուա՛ւ. . . Բայց ի՞նչու չշանացիր ազատել իմ քոյրս:

Այս անսողոք հարցումը ծերունի հօրը վշտարեկ սիրութացեց: Արցունքով լիցուեցան անոր աչքերը և խօր հառաչով մը ու ցած ձայնով ըստաւ.

— Դո՞ւն ալ զիս կյանդիմանես, Գեղա՛մ: Բայց գիտցիր որ ատոր սէջ ես մեղաւոր չեմ:

Գեղամ զգալով իր խօսքերուն հօրը վրայ ըրած տիսուր ազդեցութիւնը, ծունդի եկաւ և ծերուկին ձեռքերը համբուրելով ներողութիւն խնդրեց:

Առեփանն Գեղամին ճակատը պարաւ, նոտեցուց զանիկա իր մօտը և շարսնակեց պատմէլ:

— «Երբ առնելի կրակը չորս կողմէն բանեց մեր տունը, խելացնոր կանգնած կտեսնէի, որ բոցին ալիքները մինչեւ ամպերը կրարձրանային: Այդ միջոցին բակին կողմէն լսեցի տկար ճիչ մը: Հասկցաւ, որ մօրդ ձայնն է և իսկան նետուեցաց կրակին մէջ զանիկա ազատելու համար: Բայց հազիւ բակը հասած էի, ետեւէս այնպիսի ուժեղ հարուստ մը իջտու զլիսիս, որ ուշաթափ լնկոյ չէմքին վրայ: Զգիտեմ ի՞նչքան ժամանակ մնացեր եմ այդ վիճակին մէջ, երբ սթափուեցաց ու աչքերս բացի, ինքինքո գտայ անտառի մը մէջ... Այնտեն անիծեցի իմ ծնած օրս, անիծեցի ճակատագիրս և յուսահատութիւնը. զիս մղեց անձնապան ըլլալու: Այս մտադրութեամբ յառաջացայ դէպի Մուրաս գետը, որ հազիւ ժամուան մը ճամբայ հեռու էր այնտեղին: Հասայ գետափը և կպատրաստուէի գետին մէջ նետուելու: Բայց յանկարծ երեխայի մը ձայն լսեցի: Ետ դարձայ և մթութեան մէջ նշմարեցի տղայ մը, հազիւ հինգ տարեկան, որ տառը քայլ հեռու ծառի մը տոկ կեցեր էր... և այդ տղան դուն էիր, Գեղա՛մ:


— Ե՞ս:

— Այս՝ գուն: Երբ քեզ տեսաց, չնորհակալ եղայ Աստուծոյ, որ քո ձայնդ լսեցնելով ինձի՝ չթողեց խեղկուելու: Եւ եթէ ես մեռնէի, ո՞վ պիտի նայէր քեզ, ո՞վ պիտի մնուցանէր ու խնամէր քեզ: — Ոչ ոք...: Փա՛ռք քեզ, Աստուծո՛մ, որ չնորհեցիր իմ սիրելի զաւակը, որ իմ մետք միսիթարութիւնը եղաւ չարատանձ կեանքիս տեւողութեանը! մէջ, .»

Այս լսելով ծերունին ստքի ելու, Քրիստոսի խռչելու թեան առջեւ քանի մը անգամ խաչակնքեց, յետոյ Գեղամին երեսները պաշելով՝ տեղը նստաւ ու շարունակեց:

— «Գեղա՛մ, այդ յուսահատական վայրկեանին մէջ քեզ տեսնելով ես մոռցայ իմ վիշտերս ու դառն կորուստներս: Բայց չգիտէի թէ ուր կդանուիմ. չորս դին մթութիւնը

պատած էր, խաւար ու խիտ անտառին մէջ մոլորուած էի, քեզ գրկիս մէջ բռնուծ գէս ու գէն թափառեցայ, ճամբայ մը չգտայ: Լուսցաւ, արեւը ծագեց և ես գեռ կթափառէի: Յոգնած ու քաղցած նստեցայ ծառի մը տակ և սկսայ աղօթել: Յանկարծ զլիսիս վերեւէն լսեցի ձայն մը, որ ինձ ըստաւ, «Լոէ՛»: Գլուխս վեր բարձրացուցի, տեսայ ծառին վրայ մարդ մը, որ հրացանը դէպի ի ինձ ուղղած զիս կդիտէր: — «Մեսցո՛ւր զիս», լսի անոր: Մարդը ծառէն վար ցատկելով առջեւս կանգնեցաւ և մեղմ ձայնով հարցուց: — «Ինչ՞ու համար հոս եկած ես: Կտեսնեմ, որ դու գժբաղդ մարդ մըն ես, արդեօք չե՞մ կրնար քեզ սփափել:» — «Աւա՞զ, պատասխանեցի, իմ գժբաղդութիւնս անքան մէծ ու անմիտիթարելի է, որ չեմ կարծեր թէ ուրիշ մը կարինայ իմ վիշտերս ամոքել:» Եւ պատմեցի գիշերուան աղէտալի պատահարները: Երբ իմ պատմութիւնս վերջացաւ, զարմացմանբ տեսայ թէ այդ մարդը, զոր ես աւազակ մը կկարծէի, մէկ կողմ չպարեց ձեռքին հրացանը, տռաւ քեզ, Գեղա՛մ, քանի մը հեղ համբուրեց քեզ սիրագին, թրջեց երեսները իր արցունքով և ինձ դառնալով՝ ըստաւ. — «Երբ այս տղան մեծնայ, լսէ՛ անոր թէ հօրեղբայրը՝ Յովսէփ՝ աւազակի հագուստներ է հագած, հրացան է վերցուցած իր եղբօրորդուն համար...» — «Յովսէփ, — հարցուցի ես ոսքի ցատկելով, — Յովսէփը, ո՞ւր է նա»: — «Ահաւասիկ ես եմ.» — լսու մարգը զիս գրկելով... Այս՝ այդ աւազակի հագուստով մարդը իմ եղբայրս էր, Յովսէփին էր, զոր քանի տարիներէ ի վեր տեսած չէի, և որ հօրս սպանուած ժամանակ փախստ ու փախստական գարձած էր: Երկար այդպէս իրարու վիզը փաթթուած մնացինք և մեր աղի արցունքները իրարու խառնուեցան: Տիրութեան և ուրախութեան խառն արցունքներ էին տառնք: Ի վերջայ հանդարտուելով լսի հօրեղբօրդ: — «Եկո՛ւր, եղբա՛յր, վերսպասնանք քաղաք, հոն աղնիւ բարեկամներ ունինք, որոնք մեզ պիտի օգնին:» — «Երբէ՛ք, պատասխանեց Յովսէփ, երբէ՛ք



53029-66

քաղաք՝ չպիտի մանեմ, ո՞չ ալ զիւդ։ Իմ բնակավայրս ընդգրածկ անտառն է, խակ իմ տունու հաստափար կողնիներու թանձը ճիւղերն են . . . Իմ աչքիս տաջեւ մեռցուցին իմ հայրս, յափշտակեցին հարստութիւնս, խլեցին կինս և զիսալ սպանիկ ուղեցին։ Ահ, այդքանը գես բաւական չէին, տարիներ անցնելէ վերջը սպաօր մեր սիսերիմ թշնամյները իրենց ատելութիւնն ու վրէժինդրութիւնը հասցուցին ձեր վրայ . . . գու ալ, խեղանք Ստեփան, գու անսնց վրէժին զոհ եղար . . .» Եղբայրս գես պիտի շարունակէր, բայց այդ միջոցին գու սկսար լու և Յավսէփի խօսքը ընդհատելով ըստ ինձ. — «Երթաւնք, Ստեփան!» Եղբայրս քեզ գրկելով ձամրաց ընկանք և ևս չէի հարցներ թէ ո՞ւր կերպանք։ Մէկ ժամէն առելի լսութեամբ քարելէ վերջը մացանձրուն մէջէն անցնելով հասանք այս բնակարանը, ուր մինք կազմօննք քստն տարիէ ի վեր, Երբ հոս մասնք, Յավսէփի հարցուցինձ. — «Չհս վախնար, Ստեփան!» — «Ինչէն վախնամի՛» — «Հոս կախարդ կոյ» — ըստ Յավսէփի Այդ կախարդ բառին վրայ ևս ցնցուեցայ. Մանկութեամս ժամանակ կուխարդներու առաջելական հեքեաթներով կարդ մը մասպատութիւններ մացուցեր էին իմ մէջը։ Ինձ պատոմնը էին թէ անսնք մարդը կրանեն կունին գետնին տակը սակալի տեղիր, մարզուն արխինը կծծեն ևն ևն, արագիսի շատ մը սնատի բաներ։ Աւստի կախարդ բառը լոկլով ակամոյ վախս մը զգացի և եղբայրս այդ բանը նկատելով հանդարակուց զիս և ըստ. — «Մի՛ վախնար, Ստեփան, կախարդներու մասին լուծներդ սուտ բաներ են, յիմար հախտալաշրմունք է այդ։ Ես ալ փաքը ժամանակս քեզի պէս կվախնալի կախարդներէն ու զեւերէն. ըսց երբ հասկցայ, թէ այդ բուրը սնատի երեւակայութիւններ են, ալ ես չհանատացի ու չփախցայ։ Ու ես քեզի կպատմիմ թէ ինչպէս փորձուութեամբ հասկցայ այդ բանը։» Եւ եղբայրս սկսու պատմել հետեւեալը. — «Երբ աւազակները հայրս սպանիկ վերջը զիս ալ մեռցնել ուղեցին, ես քաղաքէն վախչելով՝ երգում ըրի, ու ալ եւս հոն ստք չկոխեմ։ Ես հեռացայ հայրենիքէն ու

գնացի կովկաս, ուր երեք տարի մնացի թափառակօն։ Օր մը հանգիստ չունէի. շարունակ կմտածէի ձեր վրայ և կմրտածէի թէ մի՛ գուցէ ձեր գլուխն ալ փորձանք մը բերէին մեր ընտանիքին վայրազ թշնամիները։ Վերջապէս չկրցայ համբերել օտարութեան մէջ, վերագործաց հայրենիք և առանց քաղաք մտնելու գնացի Հաւհաւ զիւղը։ Այստեղ ո՞չ ոք զիս չճանչցաւ և քանի մը ամիս հանգիստ ապրեցաց։ Բայց իմանալով որ մեր սիսերիմ թշնամի ձէմտ պէլը ձեզ կհալածէ, ստիպուեցայ զիւղը թողնել և մուրացկանի լոթերով ծագուած մտայ քաղաք ձեր մասին տեղեկութիւններ ստանալու համար։ Շատ անզամներ եկայ ձեր տունը. ձեզ ողջ անհօ՛ւ. կմիթիթարուէի և զուք տունց զիս ձանչնաւ. սպաօր ու միթին կուտայիք ինձ զիս մււրացկան կարծելով։ Օր Ֆրանտոնը գնացեր էի ուռնկ հաւաքելու համար։ Պատահամիք մազ այս հավիաը, որուն հիանալի ահսարանը հրապուրեց զիս։ Յանկարծ զիմացո երաւ ճգնաւորի հագուստով մարդ մը։ Ես ակնածութեամբ բարեւեցի զինքը։ Անոր հրեշտակային գէմքն ու անուշ նայուածքը կհարկադրէին զիս անոր տաջեւը խոնարհուելու . . . — «Անշուշտ ու է գժբագութիւն մը պարտաւորած է քեզ այս անալի վայրը գալու», — հարցուց ինձ այնպիսի զսդարիկ շեշտով մը, որ չափազանց յուղեց զիս։ Բագէապէս իմ երեւակայութեամս տաջեւ պատկերացան բոլոր գժբագութիւններու և աղիողորմ ձախով պատասխաննեցի. — «Այս՛, ես թշուառ մարդ եմ», ու սկսայ պատմել զիսուս եկած արկածները։ Իմ պատմութիւնս լսելէ վերջը՝ «Այս՛, զու թշուառ ես, ըստ ինձ, և եթէ ուղես իմ խորհուրդս լսել, բոլոր ցաւերդ պիտի մոռնաս։ Կեցի՛ր իմ քսվո և ես կաշխատիմ քեզ միթիթարել։» — Ես համաձայնուեցայ մաւլ այդ բարի օտարականին մօտ, որ ինձ հիացում կպատճառէր իր խօսակցութեամբը ու բնաւորութեամբը։ Նա իր արկածալից կհանքէն քանի մը գէպքեր պատմելէ վերջը՝ յայտնեց ինձ թէ ինչո՞ւ համար նա առանձնացած կապրէր այդ ամացի հովտին մէջ, որուն մասին առաջելակներ կզրուցէին։ Նա մարզոց ու

կառավարութեան աշքէն հեռու տպրելու այնպիսի գաղտնի պատճառներ ունէր, որ նու յատկապէս այդ հովիտը ընտրած էր իր բնակութեան համար, որպէս զի ոչ ոք չտեսնէ ու չճանաչէ զինքը։ Ահա այս խորհրդաւոր կեսնք մը տպրած ճգնաւորն էր, որ զիս վատահացուց թէ այս հովիտի մասին առասպելական պատճենածքները բոլորը առւտ են և ինձ խորհուրդ տուաւ՝ որ այդպիսի լիմոր բաներու հաւատ չընծայեմ։ Իմ այս բնակարանին մէջ հաստատուելու շաբաթ մը վերջը այդ սքանչելի մարդը յանկարծածն մեռաւ։ Ինձ կատկելով չթաղնել այս խորհրդաւոր մենարանը։ և ես այն օրէն մասցի հոս։ Բայց ամեն կիրակի քաղաք կիրթացի ձեր վրայավ լուրեր ստանագու համար։ Ասկէ շաբաթ մը առաջ քաղաքն էի, ներս մտայ սրճարան մը միշտ մուրացկանի կիրականքով։ Հոն հստած էին քանի մը սստիկաններ, որոնց խօսակցութեան նիւթը ու շադրութիւնո գրաւեց և հսկեցի անոնց խօսքերէն, որ ձէմալ պէտք միտքը դրեր է ձեր տունն ու խանութը այրել և ձեզ ալ սպանել տալ։ Երբ այդ գաղունին գժոխային ծրագիրը լսեցի, խկոյն պատրաստուեցայ ձեզ պաշտպանելու։ Գնացի Հաւհաւ զիւղը, հաւաքեցի չուրջա քանի մը կտրիճ երիտասարդներ և եկանք ձեզ օդնութեան, բայց մինչեւ հասանք քաղաք, արգէն կրակը ճգած էին ձեր տունը և հազիւ կրցանք կրակին մէջէն ապատել քեզ ու քու զուտկզ։ Ահա՛ թէ ինչու համար ես զերցուցի հրացան ու հագայ հոյգուկի զգեստ։»

— Հայրիկ, — ընդմիջեց Գեղամ, — ուրեմն Յովսէփ հօրաբրս աղատեր է մեզ։

— Այս՛, զաւակս, — պատասխանեց Ստեփանու, — Յովսէփ եղբայրս հրեշտակի պէտ բարի սիրտ ունէր և մեզ աղատելու համար հրացան է վերցուցեր։ Ես շատ ստիպեցի զինքը, որ երթանք ու եւ է զիւղի մը մէջ բնակինք։ բայց նու բոլորովին չհամածայնուեցաւ և մենք միասին մնացինք այստեղ։ Սա այն մենարանն է, ուր երկար տարիներ ապրեր է այն խորհրդաւոր մարդը, զոր կախարդ կլարծէին և առ տոր համար ալ ոչ ոք մինչեւ ցարդ չի համարծակուիր

այս ձորը մանել ու մեր տանը մօտենալ . . .

— Հայրիկ, ի՞նչ եղաւ Յովսէփ հօրեղբայրս, — հարցուց Գեղամ անհամբերութեամբ։

— Մեռաւ նա, — պատասխանեց Ստեփան հառաչելով։ Մեռաւ նա, բայց ոչ թէ իր բնական մահով։ Նա յաճախ սրախ կերթար անտառը, և օր մը առտուն շատ կանուխ զնաց ու երեկոյեան վերագարձաւ վիրաւորուած ու արիւնաթաթախն . . . Անոր Վէկ ձեռքը կտրուած էր, իսկ միւս ձեռքովը քաշ կուտար կին մը, նոյնպէս ծանրապէս վիրուսոր . . . Այդ կինը քո մայրդ էր և իմ սիրելի ամուսինը . . .

— Իմ մայրը, — գոչեց Գեղամ սարսուելով։

— Այս՛, քու մայրդ էր, որ հինգ վայրկեան յետոյ հոգին աւանդեց։ իսկ հօրեղբայրդ անոր մահէն վերջը հազիւ մէկ ժամ ապրեցաւ և ես չկրցայ իմանալ թէ ի՞նչ էր պատահած . . . Երկու սիրելիներուու մօրդ ու եղրօրս՝ մարմինները թաղեցի այստեղ . . .

— Սարսափելի բան է այդ, հայրիկ, — ըստ Գեղամ վիշտէն քարացած։ Մեր ցեղը, մեր գերգասատանին բոլոր անդամները սոսկալի աղէտներ կրած են։ Հապա Նիկողոս հօրեղբայրս։

— Նիկողոս եղրօրս մասին ո՛չ մի լուր չունիմ, բայց նախազգացմամբ կինթաղրեմ, թէ անիկա ալ զերծ մնացած չէ բաղդին անգութ հարուածներէն։ ձէմալ պէյ, այդ հրէշը, ուխտած էր մեր ընտանիքին բոլոր անդամները ոչնչացնել։

Այս կոկծալի պատճենթենէն վերջը հայր ու որդի ընկան խոր մտածման մէջ . . .

ԱՆԱԿԱՆԱԼ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

Ստեփան ու Գեղամ տակաւին կշարունակէին լուսութեան մէջ մտախոհել անցեալին տխուր յիշատակներուն վրայ, երբ յանկարծ գուռի բաղիսիւն մը լսեցին: Ստեփան ոտքի ցատկեց, միւս սենեակին պատէն կախուած ուռ վերարկուներն ու հրացանները բերաւ, անսնցմէ մէկը ինքը հագաւ, իսկ միւսը Գեղամին տալով՝ ըստաւ.

— Շուտ հագիր վերարկուն, հրացանն ալ ա՛ռ ու գնա՛ տես գուռը զարնողը ո՞վ է: Եթէ կառկածելի մարդ չէ, ներս բ'ր:

Գեղամ բակին դասնը մօտենալով բարձրածայն կանչեց.

— Ո՞վ ես, գու, ո՞վ մարդ, որ գիշերուան այս ժամուն կուգաս մեզ անհանգիստ ընելու:

— Բացէ՛ք գուռը, կազմչեմ, — պատասխանեց գուրսէն մէկը խեղդուկ ձայնով մը: — Ես թշուաստկան մարդ մըն եմ, որ կուգամ ձեր քովը մահս գտնելու:

— Մա՞րդ, — կրկնեց Գեղամ այդ բառին տիրապետեցիկ հնչյունէն յուզուած:

Անոր գորսվալի սիրաը զգացուեցաւ և շտապեց գուռը բանալու:

Դռան առջեւը երեւցաւ ձերունի մը, որ տեսնելով Գեղամը հրացանը ձեռքին՝ ըստաւ անոր.

— Մեռցուր զիս, ես հս մեսնելու համար եկայ . . . թող հրացանիդ գնդակը մէկ հարուածով աղատէ զիս անտանելի ցաւերէս:

— Դու գժբաղդ մարդ մը կերեւսաւ, ձերունի՛ս, եկուր ներս և հանգստացի՛ր, — ըստաւ Գեղամ իսնդաղատանքով և ձերուկին ձեռքէն բռնելով տարաւ սենեակը, ուր բազմոցին վրայ նոտած էր Ստեփան այնպիսի տարօրինակ կերպարանքով մը, ու տեսնողին վրայ ահ կազդէր:

Նորեկ անծանօթը Ստեփանին առջեւ խոնարհուելով ծունդի չոգեց ու դողդողալով ըստաւ.

— Ես եկայ քու քովդ, ո՞վ մեծ կախարդ, որուն անունէն աշխարհ արարած կոարտափի, ևս եկայ քու քովդ, որպէս զի կամ իմ ցաւերուս դարման մը ցուցնես և կամ սպանես զիս:

— Մենք հս մարդասպաններ չենք, խե՛ղճ մարդ, — ըստաւ Ստեփան յուզուելով: — Պատմէ մեզ ցաւերդ, զուցէ կարենանք քեզ մխիթարել:

— Ո՞հ, ինձ համար ուրիշ մխիթարութիւն չկայ՝ բացի մահը . . . իմ գժբաղդութիւնը շատ մեծ է. լսեցէ՛ք: իմ կրտսեր երեխսս ուչքիս առջեւ այրեցին, . . . իսկ երկու մեծ զաւակներու աւագտկներաւն ձեռքը գերի ընկած են: Աւազակները կոսպանան զանոնք ալ ողջ ողջ այրել, եթէ անսնց փրկանքին համար 500 ոսկի չվճարեմ: Իսկ ես աղքատ մարդ մըն եմ, անկարտ այդ խոշոր գումարը տալու, հետեւարար իմ ձահիլ-ձիգան զաւակներս . . . :

Թշուառ ծերունին չկրցաւ խօսքը աւարտել, ձայնը խեղդուեցաւ և ուշաթափ ընկաւ Գեղամին թեւերուն մէջ: Անմիջապէս Ստեփան սնտուկէն սրուակ մը հանեց, որուն մէջի հեղուկին հոտովը սթափեցուց ձերունին:

— Դարձեալ սղջ եմ, — գոչեց թշուառը: — Աստուած իմ, մինչեւ երբ պիտի տանջուիմ:

— Մխիթարուէ՛, բարեկամս, ու մի՛ յուսահատուիր: Ողորմած է Աստուած, որուն փառք պէտք է տալ մեզի զրկած ցաւերուն համար . . . Ո՞րտեղ կապրիս գու:

— Բան տարի է, որ Սաքրագ գիւղին մէջ հաստառուած եմ, իսկ անկէ տառջ քաղաքին մէջ կրնակէի Յովսէփ ու Ստեփան եղբայրներուն հետ . . .

Այս վերջին բառերուն վրայ Գեղամ զարմացած հօրը երեսը նայեցաւ: Իսկ Ստեփան իր զգացած յուզումը ձած կելու համար ոտքի ելու ու սկսաւ սենեակին մէջ պտտիլ: Պահ մը վերջը հարցուց նորեկին.

— Անունդ ի՞նչ է.

24

— Անուշն Նիկողոս է, — պատասխանեց ծերունին:

Եւ իրօք նա գժբաղդ Նիկողոսն էր, Սրամին ու Տիգրանին հայրը, զոր մենք տեսանք մեր պատմութեան ոկեզբը:

Ընթերցողը անչուշտ հասկցաւ, որ այս Նիկողոսը՝ Ստեփանին հղբայրն էր:

Գեղամ արդէն թեւերը պարզեր էր իր հօրեղբօրը գըրկելու համար, բայց Ստեփան նշանով մը հասկցուց անոր որ անտարբեր մնայ ու չյայտնուի. իսկ ինքը մօտենալով ծերուկին՝ ըստւ.

— Յարեկումս, պատմէ՛ ինձ, թէ ի՞նչ բանը ստիպեց քեզ քաղաքը թողնել ու Ստերագի մէջ հաստատուիլ:

— Ո՞չ, մհծ գժբաղդութիւն մը պարտաւորեց զիս այդպէս ընելու, — ոկոնց պատմել Նիկողոս երերուն ձայնով մը: — Զարագործ ծեռք մը մեր ունեցած բոլոր հորսոնութիւնը կրակի ճարակ տուտւ... անողորմ հրդեհը տնյագարար լափեց ամին ինչ... լափեց նաեւ Ստեփան հղբայրո իր ընտանիքով միասին:

Նիկողոս այս խօսքերուն վրայ գուրս թափեց տչքերուն մէջ լիցուած գտուն արտասուրքը: Յետոյ շարաւճակից.

— Այդ սարսափելի արկածէն վերջը՝ նորէն տաեւտուրի ձեռնարկելու համար գրամ չունենալով և մանաւանդ մեր ընտանիքին գլխուն պատուհաս զարձող մէմալ պէտին տաեւթենէն ազատուելու համար փոխագրուեցաց Ստերատ, լութենէն ազատուելու համար կանցնէի: Սակայն տհա քսոն տարիներէ վերջը գազան թշնամին նորէն երեւան ելու վայրագ վրէժխնդրութեամբ և վերջապէս ամենածանր հարուտացը բագ վրէժխնդրութեամբ և վերջապէս ամենածանր հարուտացը իջեցուց գլխուս...: Ասկէ քանի մը օր տուած երկու սրգիւթիջեցից գլխուս...: Ասկէ քանի մը օր տուած երկու սրգիւթիջեցին մէջ որսի զնացեր էին և աւազակներուն ներս անտառին մէջ որսի զնացեր էին որ տղոց փրկուձեռքը ընկան, որոնք լուր զրկեցին լինձ, որ տղոց փրկուձեռքը համար 500 սոկի վճարեմ: Գնացի քաղաք իմ ծանօթթեանը համար 500 սոկի վճարեմ: Ասոնցմէ շատերը բարեկամներուս աջակցութիւնը խնդրելու: Ասոնցմէ շատերը մերժեցին օգնել՝ պատրուակելով թէ փող չունին, միտին չորսդիմ նայելով տեսաւ թէ իր տարօրինակ հիւրլնկալները սենհաւկին մէջ չկան:

Հգիտեմ ինչ յանցանքի համար: Ատկէ վերջը ուրիշ շատերուն ալ զիմեցի զաւակներուս կեանքի գինը ձարելու համար, բայց բոլոր յոյսերս ի գերեւ ելան: Ոչ մէկէն օգնութիւն չգանելով վերտգործաց տուն...: Ո՛հ, այստեղ կրեցի կեանքիս ամենամեծ կոկիծը: Երբ տուն մտայ, տեսայ կրակին վրայ խօսքուած վեց տարեկան աղջիկո, Մանուշը...:

— Ո՛հ, քսոմինելի՛ չարագործութիւն, — գոչեց Գեղամ ցաւագին:

— Այս բոլոր աղէտներէն վերջը ինծի ուրիշ բան չէր չմնար ընելու, բայց միտոն մահը խնդրել Աստուծմէն և այդ մահը գտնելու համար հկայ այս ամայի վայրը, որուն համար կպատմին թէ՝ «Հոս ոտք կսխողը ա՛լ ետ չի գտանար»: Բայց աւազը, ինչպէս կտեսնեմ, կախարդներն ու գեւերը մարդոցմէն աւելի բարի են...

— Այս՝ — ընդմիջեց Ստեփան, — կախարդները բարի են. անոնք քեզ պիտի օգնին ու մխիթարեն:

— Ինձ պէտի օգնե՞ն, պիտի մխիթարե՞ն, — պօռաց Նիկողոս ապշացածութեամբ:

— Վաղը քու զաւակներդ պիտի ազատուին:

— Կարելի՞ է այդ:

— Կախարդները սուտ խօսիլ չգիտեն:

— Այս՝ կախարդները սուտ խօսիլ չգիտեն, — կրկնեց Գեղամ լրջութեամբ:

— Հաւասար մնծ է ձեր վրայ, — ըստւ Նիկողոս—, բայց իմ բաղդէս յոյս չունիմ:

— Յուսա՛, — ըստւ Ստեփան— իսկ առ արժմ գնա՛ ու կինդ մխիթարէ: Վաղը զաւակներդ ազատուած կըլլան:

Նիկողոս ծանր ծանր ոտքի ելու ու ապշաց մնաց, երբ չորսդիմ նայելով տեսաւ թէ իր տարօրինակ հիւրլնկալները սենհաւկին մէջ չկան:

Ստեփան ու Գեղամ տուանց նկատուելու մտեր էին միւս սենհաւկը:

Նիկողոս՝ հաստատուած իր կարծիքին մէջ թէ անոնք կախարդներ էին, երեսը խաչակնքեց ու ցած ձայնով մըրս մըռաց. «Փա՛ռք քեզ, Աստոււա՛ծ, փա՛ռք քեզ:»

Խեղճ մարգը Աստուծոյ փառաբանելով ու ակամայ յոյտ սերով վերադարձաւ գիւղ։

Նիկողոսին մեկնելէն վերջը Ստեփան ու Գեղամ ծածկագետները հանաձ՝ մտան առաջուան սենեակը, նոտեցան իրհնց տեղերը և սկսան խօսակցիւլ։

— Կտեսնե՞ս, Գեղամ, — ըստ Ստեփան—, Նիկողոս հօրեղբարդ ալ իր ամբողջ ընտանիքով ենթարկուած է մեր գաղան թշնամիին անվերջ հաւածանքներուն։

— Ոչ մէկ տեղէ մը օգնութիւն չկայ, — յարեց Գեղամ դառնութեամբ։ — Բայց ինչո՞ւ համար մեր ո՛վ ըլլալը չյայտնեցինք անոր։

— Վասն զի եթէ յայտնած ըլլալինք, նա յոյս չպիտի ունինար, թէ մենք պիտի կարենանք անոր օգնել. մինչդեռ այժմ նա մեղ կախարդ կարծելով՝ հաւատացած է թէ մենք ամեն բան ընելու կարող ենք։

— Բայց ի՞նչպէս պիտի կրնանք օգնել, քանի որ հօրեղբօրդիներուս համար սպահանջուած փրկարգինը վճարելու դրամ չունինք։

— Աստուծած ողորմած է, Գեղամ։ Նա պիտի օգնէ քեզի, որպէս զի գու մխիթարեա գժգաղդ հօրեղբարդուն։ Դու ունիս հաւատարիմ ու կարիճ ընկերներ, որոնց հետ միասին պիտի կարենաս ազատել հօրեղբիներդ քիւրտ աւազուկներուն ձեռքէն։

Այդ ծրագիրը արդէն յղացեր էր Գեղամ այն իսկ ըսպէին՝ երբ լից Արամին ու Տիգրանին գերի ընկնելը. բայց չէր համարձակած յայտնել հօրը։ Իսկ հիմա որ տեսուա, թէ հայրն ալ իրեն պէս կմտածէ, ուրախացաւ և հօրը վիզը պլլուելով՝ ըստաւ։

— Ո՞րքան բարի ես, հայրիկ։ Այս՛, իմ ընկերներս քաջ են ու հաւատարիմ. անոնք պիտի գան ինձ հետ ազնիւ պարտականութիւնն մը կատարելու։

— Այս գործին մէջ, Գեղամ, քաջութեան հետ հաւատար խորամանկութիւն հարկաւոր է։ Ժամանակ չկարսնցնենք։ Եկուր, զաւակս, եկուր քեզ օրհնեմ ու գնա՛. . . Գնա՛ աղատելու հօրեղբօրդիներդ, որոնք աւազակներուն ձեռքը կտանջուին և անհամբեր կսպասեն ձեր օգնութեանը. . .

Կէս ժամ վերջը Գեղամ հրացանը ուսին և գաշոյնն ու ատրճանակը մէջքին՝ գիւցազնական երգ մը երգելով դուրս ելաւ մենարանէն. . .

ՀԱՅ ՔԱԶ ԵՐՈՒ ԽՈԽՄԱԼ

Ասաւոտեան ախորժելի հովը մերթ հանդարտ ու մերթ ուժգին կունէր կանցնէր խիտ ծառերուն վրայէն։ Թռչունները հս հոն կթուչկատէին ձլվալով, տեղ տեղ կլսուէին ոչխարներու մայիսնը, գամփռերու հացիւնը և հովիւներու սրինգը։ Ծիծեռնակը արագաթիս ոլացքով գէպի ամպերու բարձրութիւնը՝ ախորժալուր ու մելամաղձիկ ձռուղուանով մը կարծես կրարեւէր հորիզոնին ետեւէն հրաշէկ գլուխը բարձրացնող ճառագայթագեղդարեւը։ Անոր տիսուր երգին կպատասխանէր հեռուն՝ թանձրախիտ անտառին մէջէն հպարտ սոխակը իր ներգաշնակ ու սիրահար երգովը։

Այդ միջոցին Խաքրագ գիւղէն գուէրս կուգար գեղագէմ ու առայգ երիտասարդ մը, որ կուզուէր գէպի անոտուը։ Սրագ էր անոր քալուածքը և գէմքին վրայ խոր տիրութիւն մը ինկատուէր։ Զեռքը բռնած էր հասա ու երկար գաւազան մը։ Անոր կընկերանար սեւ գամբրու մը, որ կարծես իր տէրը ուրախացնելու համար անոր քովը կցատկը տէր և զուարթ ձայներ կհանէր։

Այս երիտասարդը Գեղամն էր։ Նա գնացեր էր իր ընկերները հաւաքելու և հետաքրքրութեամբ մտեր էր Ստքրագ՝ տեսնելու համար թէ ի՞նչ կընէ իր Նիկողոս հօրարը։ Գեղամ գիւղը մտած ժամանակ ուրախ էր, բայց անկէ գուրս եկաւ խոր տիրութեամբ համակուած. . .

Մօտակայ անտառը մտնելով՝ բնութեան գեղեցիկ տեսարանէն յափշտակուած նոտաւ ծառի մը տակ։ Անոր աչքին առջեւ կպարզուէր բնութիւնը իր բոլոր շքեղութեամբ։ Կանաչագեղ գաշտին մէջէն արձաթափայլ Մուրատ գետը օձածեւ պտոյտներով կհսէր կանցնէր գէպի ձորերը և իր շառաչիւնով կպատասխանէր հիւսիսային սուլոզ քամիին. որ արտերու գալար հասկերուն վրայէն սահելով գեղատեսիլ

ալիքներ կգոյացնէր։ Նորածագ արեւը աւելի կփայլեցնէր բնութեան այդ շքեղութիւնը։ Հրաշալի էր տեսարանը, զոր սքանչացումով մը կդիտէր Գեղամ մատախոն։ Նա կմտածէր . . . և տարօրինակ հակառաւթիւն մը կգտնէր բնութեան այդ գեղեցկութեան և մարգկանց սրտերու տգեղ չարութեան մէջ։ Նա չէր կրնար մի կերպ ըմբռնել, թէ այդ բնութեան հրաշագեղ կերպարանք մը տուաղ «Բարի» Աստուածը ի՞նչպէս չէր խղճահարուէր ստեղծելու մարդկացին հրէշ արարածներ, որոնց գոյութիւնը նախատինք մէջ իր ստեղծագործութեանը։ Այս տիտուր խորհրդածութիւններուն մէջ ընկդմած՝ յիշեց նա գիշերուան իրենց տանը այցելութիւնը։ հօրն ու հօրեղրօրը սրտածմիկ պատմութիւնները և ողբալի ձայնով մը գոչեց։

— Աստուած իմ, ինչո՞ւ համար մեր գերգաստանին սահմանեցիր այսքան դժբաղդ ճակատագիր մը . . .

Այդ բոպէին՝ Գեղամին սեւ գամբռը, զոր տէրը «Արագ» կիռչէր, նստած տեղին յանկարծ ցատկեց ու սկսաւ հասել, Գեղամ ետեւը գարձաւ և զարմանքով տեսաւ իր նիկողոս հօրեղրայրը, որ կանգնած էր ծառի մը տակ։ Գեղամ ճանաչեց զանիկա՝ տանց սակայն անկէ ճանչցուելու։

— Այ տղայ, —ըստաւ անոր Նիկողոս—, դու այստեղ մինակ ես և վրադ գէնք չունիս։

— Ի՞նչ պիտի ընկն գէնքը, —հարցուց Գեղամ զարմացած։

— Մէնք պիտի մեռնինք, —պատասխանեց ծերունին։ — բայց մեռնինք քաջի պէս։ Առ, կտրի՛մս, գաւազանդ, և պատրաստուէ՛ քեզ պաշտպանել թշնամուն դէմ. . .

Այդ միջոցին հրացանի քանի մը պայթիւններ լսուեցան։

Գեղամ հասկցաւ, որ թշնամիներէ շրջապատուած են և փոխանակ այս անակնկալ հանդիպումէն շուարելու՝ անմիջապէս մէջքէն գուրս քաշեց երկու ատրճանակներ, որոնց մէկը նիկողոսին տուաւ և ուրախ դէմքով ըստու։

— Առ, ծերունիս, այս ատրճանակը։ Դու ճիշդ լսիր, թէ քաջի պէս մեռնելու ենք, այսինքն մեռնելէ առաջ թշնամիներէն մէկ քանին գլորելու ենք, որպէս զի էշի նահատակ չըլլանք . . .

Ոնոնք ատրճանակները կրակելով դիմացէն եկող քիւրտերէն երկուով գետին տապալեցին և սկսան գտշոյնով ու գտւաղանով պաշտպանել ինքինքնին։ Մասերուն մէջէն իրարու ետեւէ գուրս եկան տասնէն աւելի տապակներ, որոնք մերկ գտշոյնուերով յարձակուեցան հայերուն վրայ։ Նիկողոս արգէն արեան մէջ կլզար, իսկ Գեղամին վրայ բարձրացեր էին քանի մը գտշոյններ։ Այդ բոպէին՝ հարուածելու պատրաստուած երեք քիւրտերուն գլուխիները յանկործ մարմիններէն բաժանուելով ցած լնկան . . . և Գեղամ տեսաւ, թէ իր գիմացը կեցեր են իր հաւատարիմ ընկերներէն մէկ քանին, որոնց ձեռքերուն մէջ կըողային արիւնոտ գտշոյններ։

— Արշաւէիր . . . — զոչեց Գեղամ գրկելով ընկերներէն մէկը —, զու անխուսափելի մահէ մը ազատեցիր զիս։ Ի՞նչպէս չնորհակալ ըլլամ քեզ։

Շնորհակալ եղի՛ր Արարին, քս սեւ շանը, վասն զի եթէ ան չըլլար, զու արգէն գնացած էիր անդիի աշխարհը, —ըստ Արշաւիր խնդալով։

— Ի՞նչպէս, Արար ի՞նչ ըրաւ, որ . . . Բայց կեցէք, ընկերներ, տեսնենք նիկողոսն ը ոչ եղաւ։

Գեղամ՝ մտածելով թէ նիկողոսը ստացած վէրքերով մեռած կրնայ ըլլալ, սարսուեցաւ։ Նա լոււագոյն կհսմարէր մեռնիլ անոր տեղը։ Ու շտապով մօտեցան նիկողոսին, որ արիւնաթաթախ տարածուած էր գետնին վրայ։ Ուրախութեամբ տեսան, թէ նիկողոս տակաւին ողջ էր, թէեւ ծանրապէս վիրաւորուած։ Անմիջապէս անոր վէրքերը կտպեցին և ընկերներէն երկու հոգի զանիկա վերցնելով տարան վիզ։

Գեղամ երեք վէրքը ստացեր էր, բայց վէրքերը ծանր չէին։ Արշաւիր անոր վէրքերն ալ լուաց ու կապեց։

— Շնորհակալ եմ, Արշաւիր։ Դու ճիշդ վայրկենին վրայ հասար, թէ չէ անօրէնները գլուխու պիտի թոցնէին . . . Բայց քիչ մատաջ Արարին շնորհակալ ըլլալու է կըսէիր, ինչո՞ւ համար։

— Ճիշդ լսիր։

— Բայց ի՞նչպէս պատահեցաւ, պատմէ:

— Մէնք երբ քեզմէ բաժանուելէ վերջը հանգարտ թաղինք մեր ժամադրած տեղը, յանկարծ տեսանք, որ գիտացը եկաւ սեւ չունդ՝ Արարը՝ արիւնոտ ցուռեկով: Երբ մեզի մօտեցաւ, սաստիկ հաշելով այս կողմը վազեց: Մէնք համկանք, ոչ գուք հաս վտանգի մէջ էք, իսկոյն հասո՞ք և քեզ սպանելու պատրաստուած տւագակներուն գլուխները թացուցինք ու քու գլուխդ մնաց իր տեղը: Կտեսնես ուրեմն, որ եթէ չունդ մեզի իմաց տուած չըլլար, մենք ձիշտ ժամանաւ, ոչ չպիտի համեմէինք քեզ օգնելու:

— Ո՞հ, ես ձեզի երախտապարտ եմ: Ես լու գիտէի, որ իմ սիրելի ընկերներու ինձ հաւատարիմ են..., Բայց ո՞ւր են միւս տղաքը:

— Անոնք այս մացառներուն մէջ են:

Գեղամ քանի մը բագէ մտախոհ մնաց և յանկարծ սարուեցաւ: Արշաւիրին ձեռքը բանեց ու մեզմ ձայնով ըստ անոր:

— Գունատուել ես, Արշաւիր: Զեռքդ կըակի պէս կալրուի: Մի՞ գուցէ փորձանք մը պատահած է քեզ: Արդեօք մեր ընկերներէն մուած կամ վիրաւորուածներ կա՞ն:

Արշաւիր չփոթուեցաւ, բայց չուտով ինքինքը ժողուեց ու հանգարտութեամբ պատախանեց.

— Փա՞ռք Աստուծոյ, մեզմէ մեսնող չկաց:

Յայտնի կերեւար, որ այս խօսակցութիւնը Արշաւիրին հաճելի չէր և նա ուզեց խօսքը փախել ու ըստաւ:

— Նայէ՛, Գեղամ' մէս օրը մօտեցեր է: Այս սուզ ժամանակը պարապ չանցնենք. այս գիշեր Նիկողոսին տղաքը անպատճու աղատելու ենք:

— Այո՛, անպատճո՞ո..., Բոլոր ընկերները այստեղ են:

— Բալորն ալ հաս են:

— Ոչ ոք չմերժե՞ց կամ չդժկամոկեցա՞ւ:

— Ո՞չ, ո՞չ, ո՞չ մէկը: Երբ լոկցին, թէ Նիկողոսին աղաքը քիւրտերուն ձեռքը գերի ընկած են, իսկոյն զործերը թողին ամենքն ալ և հրացանիները վերցնելով ձամբաց ընկան:

— Ես արդէն տարակոյս չունէի անսոնց ազնուութեան ու անվախութեան վրայ: Բայց մինչեւ այստեղ ի՞նչպէս եկաք...: Ձեր ետեւէն լրտեսող չկա՞թ:

— Մի՛ գալիսար, Գեղամ': Մէնք մի առ մի այնպէս հեռացանք, որ ոչ ոք մեզ չտեսու...: Բայց, Գեղամ', մէնք նորէն խօսքով ժամանակ կանցնենք: Երթա՞նք:

Գեղամ' ու Արշաւիր գնացին միւս ընկերներուն մօտ:

— Բարե՛ւ ձեզ, ընկերներ, — ըստ Գեղամ:

— Բարե՛ւ, — կրկնեցին ընկերներ:

— Գիտէ՞ք, թէ ի՞նչ բանի համար հաւաքուած հնք հաս:

— Գիտե՞նք, գիտե՞նք, — պօռացին տմէնքը մէկ:

— Մէնք պէտք է աջազութեամբ աղատենք նիկողոսին զաւակները, որնք ամէնքիս ալ սիրելի են:

— Անմէջապէս պիտի յարձակութիւնք աւագոկ քիւրտերուն վրայ, — գաչեց անհամբերութեամբ անսոնցմէ մէկն:

— Յարձակելով բան մը չենք կրնար ընել...: Զէ՞ որ ուրիշ ամգամ ալ յարձակեցանք և արդիւնք մը չսւնեցանք:

— Հապա ի՞նչ ընելու է, — հարցուց արիշ ընկեր մը:

— Ես մտածեր եմ ծրագիր մը, որուն կարծեմ գուք ալ հաւանութիւն պիտի տաք, — ըստ Գեղամ՝ լրջութեամբ:

— Ինչ որ գուն ըստս, մենք պատրաստ ենք կատարելու:

— Այս գործին մէջ քիչ մը խօսամանկութիւն հարկաւոր է: Եթէ ձարպիկ ըլլանք, առանց արիւն թափելու ալ պիտի յաջողինք...

— Արիւն չթափինք, — գուեց Արշաւիր ծիծաղելով: — Բանի այս ձեռքը իմ վրաս է, ես արիւն թափելէ ետ չեմ կենաւու: Թող մեր զաշոյներուն տակ սատակին այդ գազանները, որոնք մեր երկիրը քար ու քանդ ըրխն...: Ես մէկ հատիկ քոյր մը ունէի, որ ինձ համար թէ հայր էր, թէ մայր: Մեր ընտանիքէն մնացած միակ հարազատ էր անիկա, զոր աչքիս լոյսին պէս կսիրէի... Ո՞հ, այդ քիւրտերը, այդ գծոխային արարածները վատութեամբ սպանեցին զանիկա:

Եւ Արշաւիր սկսաւ կատագութենէն հեկնեկալ:

— Միսիթարուէ՛, ընկե՛ր, մտածէ՛, թէ մինուկ գունչես, որ զրկուեր ես քո սիրելի հարազատներեղ։ Զկայ հայ մը, որ այդ զոհերը տուած չըլլայ։ Անցածին վրայ չխօսինք. ի զուր է խօսիլ մեռածներու մասին, որոնք ա՛ չեն ողջանար։

— Գիտե՛մայդ, գիտե՛մ, որ մեռածը չի ողջանար. բայց ես կուզեմ զրէժ լուծել, արիւն թափել, իսկ գուն ինձ թոյլ չես տար, Գեղա՛մ . . . :

— Ես չեմ լսեր, թէ բնաւ արիւն չթափենք. բայց այս պարագայիս Նիկողոսին տղաքը քիւրտերուն ձեռքէն տղաւելու համար քաջութեան հետ խահեմութիւն ալ հարկաւոր է։

— Լա՛ւ, լսէ՛ տեսնենք, թէ ի՞նչ պիտի ընենք, ո՞ւ պէս զի «առանց կաթիլ մը արիւն թափելու» կարենանք ազատել գերիները, — կառկածուտ ու հեգնական շեշտով մը հարցուց Արշաւիր, որ բնաւ չէր կընար ըմբռնել, թէ առանց արիւնհեղութեան կարելի էր նպատակին հասնել։

— Երկու ժամ վերջը մենք գտնուելու ենք գիմացի անտառը։ Աւազակները այս գիշեր այնտեղ ըլլալու են, այդպէս լսաւ ինձ հայրս, որը, ինչպէս զիտէք, այս տեսուկ գործերէն քիչ մը կհասկնայ։ Ես նախապէս պիտի երթամ այդ տեղը աչքէ անցնելու, վերջէն ալ ձեզ կտանիմ . . .

— Ի՞նչ պիտի ընենք այնտեղ, — հարցուցին մէկանց քանի մը ընկերներ։

— Ահա՛ թէ ի՞նչ պիտի ընենք. դուք ամենքդ ալ՝ աւազակները գեռ չեկած պիտի ենէք այն ծառերուն վրայ, որոնց ներքեւը անոնք պիտի հաւաքուին։ Իսկ ես հեռու տեղ մը պիտի սպասեմ և կէս զիշերին Արարիս հետ միասին պիտի գտմ։ Դուք ծառերուն վրայ հանդարտ նստած ձեր հրացանները կուզդէք գէպի քիւրտերը։ Աշխատելու էք մանաւանդ, որ ձայն ծպուտ չհանէք, վասն զի եթէ անոնք ձեր հստը առնեն, ամէն ինչ կկորչի և գործը կվտանդէնք. . .

— Բայց նթէ մեզ առնե՞ն, — ընդմիջեց Արշաւիր անհամբերութեամբ։

— Հօրս լսածին նայելով՝ այնտեղի ծառերը շատ հաստ

ու խիտ ճիւղեր ունեն, այնպէս որ երբ անոնց մէջ պահութիք, մանաւանդ զիշերային մթութեան մէջ ոչ ոք չի կրնալ ձեզ աեսնել. եթէ դուք աղմուկ չհանէք։ Իսկ երբ ես անոնց մօտ գտմ, իսկոյն կամացուկ մը վար կիջնէք ծառերէն։

Արշաւիր այս ծրագիրէն բնաւ գոհ չէր. ուստի ատամները կրնացնելով ըստու.

— Ա՛խ, ե՞րբ պիտի ըլլայ, որ արեան ծարտույագիցնեմ։

— Ատոր ալ ժամանակը կայ, — ըստ Գեղամ անոր կռնակը տիերիով և յետոյ դառնալով միւս ընկերներուն յարեց. — Եթէ ձեզմէ մէկը և է պատճառ մը ունի, ազատ է չգալու։

— Մեր մէջ ոչ ոք չգալու պատճառ մը չունի, — գոհ չեցին ամէնքը միասին։

— Ուրեմն քալինք ժամ մը առաջ մեր գործը վերջացնելու . . . Աստուած մեզի օգնուկան ըլլայ։

— Մեր զէնքերը մեզի օգնուկան ըլլան, — աւելցուց Արշաւիր։

Եւ քաջերու խումբը ճամբար ընկաւ։

V

ԳԵՐԻՆԵՐԼ ԱԶԱՏՈՒԱԾ

Մութ գիշեր էր։

Երկինքը ծածկուած էր ու ամպերով։ Եթէ կալին ամպերուն քողէն ազատ մնացած տոտեր, ասոնք ալ անտեսնելի էին ծառերու տերեւախիտ ճիւղերուն մէջէն։ Խոր լուռթիւն կալիրէր ամբողջ անտառին մէջ։

Մեծ ծառի մը տակ կրակին շուրջը նստած էին տասը զինուած քիւրտեր, որոնց գէմքէն տուածին նայուածքով կալելի էր հասկնալ, թէ անոնք այն գազանաբարոյ արա-

բաճներէն են, որոնք գարերէ ի վեր հայ ժաղավուրդին գլխուն
պատռւհաս են եղեր . . . :

Այդ աւազակներէն երկու հոգի կրակին վրայ գառնուկ
մը կխորովէին: Անոնց գլխաւորը ընկողմանած անհոգու-
թեամբ կծխէր երկար ծխամորչը: Նա իւր ընկերներէն կղա-
նազանուէր ոսկեթել «չէփքէն»ովը և գլխին խոշոր գոյն-
գոյն «չալմա»ներովը: Աւազակապետին քովը նստած էր
գաման նայուածքով ու բարձրահասակ մէկը, որ խոռ ձայ-
նով կպատմէր իր ըրած նշանաւոր գողութիւններէն մէկը:
Միւսները ուշագրութեամբ ու հետաքրքրութեամբ կլսէին
անոր քաջագործութիւնը:

Անոնց հսկելը նստած էին Արամ ու Տիգրան, որոնց հետ
մենք ծանօթացանք մեր պատմութեան ոկիզբը:

Նիկողոսին տղաքը մտախոհ Կնայէին իրարու երեսը,
ախուր ու հարցակոն նայուածքով մը կարծես զիրար սրտա-
պնդել կուզէին:

Քիչ վերջը Էօմէր — իր գողութիւնները պատմող բար-
ձրահասակ հրէցը — իր պատմութիւնը աւարտելով ըստու:

— Անմուռթիւն ըրինք, որ այս կետավորի լաճերը չմեռ-
ցուցինք: Անոնց հայրը իր խոստմանը համաձայն պէտք էր,
որ երէկ բերած ըլլար դրամը, մինչդեռ այսօր ալ չեկաւ . . .
ձէմալ պէյ իրաւունք ունի բարկանալու:

Աւազակապետը — որուն անունը Գէլօ էր — Էօմէրին
երեսը նայելով ըստու ժպտալից.

— Գուցէ Նիկողոս սասցած վէրքերէն մեսնելով չկրցաւ
գալ . . . : Սակայն Օսմանն ալ գեռ չեկաւ. երեք օր եղաւ,
որ գնացեր է ընկերոջը հետ:

— Զլլա՞յ թէ անոնք բւնուած ու բանտարկուած ըլ-
լան, — ըստու Էօմէր մտախոհ:

— Ա՞ս, երբէ՛ք: Եթէ բանուին ալ, ձէմալ պէյ չպիտի
թողնէ որ բանտարկուին . . . : Բայց գուն այն լսէ, Էօմէ՛ք.
գու լու գիտե՞ս, որ այն երիտասարդը Նիկողոսին հետն էր:

— Ի՞նչպէս չէ: Այս գաշոյնը, — պատասխանեց Էօմէր
հաղարտութեամբ գուրս քաշելով իր արծաթակոթ խանչէրը, —

այս օրհնեալ գաշոյնը երեք անգամ մտաւ կետվուրին կուրծ-
քը, և ես յօյս ունիմ, թէ ան ալ Նիկողոսին հետ հիմա ան-
դիի աշխարհն է:

— Աստուած տայ այդպէս եղած ըլլայ: Բայց եթէ Նի-
կողոս մեռած է, ուրիշն մենք այս լաճերուն համար փրկունք
չպիտի ստանանք:

— Ես ալ ատոր համար է, որ կըսէի թէ աւելորդ է
այլեւս զանոնք ողջ պահել:

— Այս, վաղը պէտք է անոնց գլուխը կտրել . . . :
Բայց . . . շիտակն ըստիմ քեզի, իօմէր, — յարեց Գէլօ, — ես
շտակուիմ այս լաճերուն վրայ, և եթէ ձէմալ պէյ ան-
շտակուած անոնց մահը չպահանջէր, ես անոնց վրայ ձեռք
պատճառ անոնց մահը չպահանջէր, Սակայն չգիտեմ, թէ
բնչո՞ւ համար ձէմալ պէյ անպատճառ կուզէ, որ զանոնք
սպանենք . . . :

իօմէր՝ աւազակապետին խօսքերուն վրայ զարմացած՝
արհամարհական ժպիտով մը պատասխանեց.

— Գէլօ, ամօթ է քեզի, որ այդ կետվուրներուն վրայ
կցաւիս: Անոնք անիծուած են Աստուածէ ու մարգարէէն . . . :
Մեր փատիշահը, որ մէծ մարգարէէն փոխանորդն է, իր
հպատակներուն մէջ ընտրեց մեր քաջարի քիւրտ ցկը և
գէնք տուաւ մեր ձեռքը, որպէս զի այդ պիղծ կետվուրները
օր մ'առաջ գժոխսք ուզարկինք. . . : Աւլանին ու փատիշահին
կամքը այս է . . .

— Լոէ՛, — գոչեց Գէլօ, — քու խելքիդ բանը չէ խմա-
նալ թէ Ալլահին կամքը ի՞նչ է: Այդ Փլահներն(*) ալ Աս-
տուածոյ ստեղծածն են. անոնք ալ Ալլահին կհաւատան այն-
պէս՝ ինչպէս մենք: Ուրիշն Աստուածոյ գործն է դատել ու
րիշներուն կրօնական համոզմունքները . . .

— Աս ի՞նչ խղճահարութիւն է, — ըստու Էօմէր քմծի-
ծաղով մը: — Գէլօ, զու մինչեւ հիմա այնքան արիւն թա-
փած ես և մտքէդ չէ անցած թէ քու ձեռքսվդ սպանուած-
ներն ալ Աստուածոյ արարածներն են. իսկ հիմա նո՞ր խելքդ

(*) Քիւրտերը առ հասարակ հայերուն ֆլահ կըսին:

զլուխդ եկեր է, կամ թէ մինչեւ ցարդ քու կամքովդ չէր, որ այնքան մարդ սպանեցիր:

Այս խօսքերը ըսելով էօմէր խորամանկ նայուածք մը ուղղեց Գէլօին և ոկառ չարամտութեամբ ծիծաղիլ: Անիկա կփափագէր գիտնուլ, թէ աւազակապետը ի՞նչ կմտածէ անցած դէպերուն մասին, որ պէս զի գիւրութեամբ կարողանար իր գաղանի ծրագիրը գործադրել:

Եւ էօմէրի ծրագիրն այս էր: — Գանել ո եւ է յանցանիք Գէլօին վրայ, որպէս զի անոր մասին չարախօսէ աւազակներուն առջեւ, զանոնք գրգուէ իրենց գլխաւորին դէմ և Գէլօն սպանել տալով՝ ինքը անցնի անոր տեղը: Այդ ծրագիրը գործադրելու համար նոյն իսկ ձէմալ պէյին հաւանութիւնը առած էր:

Սակայն խորամանկ աւազակապետը էօմէրին միտքը կունեց և գլուխը կախ տալով ոչինչ պատասխանեց էօմէրին վերջին խօսքերուն:

— Շատ կմտածես, Գէ'լօ, չըլլա՞յ թէ հոգուդ փրկութեանը վրայ կխորհիս, — հարցուց էօմէր:

— Դիտեմ թէ ինչո՞ւ համար զիս կվշտացնես քու անտեղի հարցումներովդ, էօ'մէր, — պատասխանեց Գէլօ հանգարտորէն: — բայց լա՛ւ գիտցիր, որ ես քու նենդամութենէդ չէմ վախնար և կարհամարհեմ քու յետին միտքերդ, իրէ, ինչ որ կուզես:

— Ներպութիւն, Գէ'լօ, ես չէի ուզեր քեզ վշտացնել, Բայց կեավուրներուն վրայ ունեցած կարեկցութիւնդ պարտաւորեց զիս քու մասին տարբեր կարծիք ունենալ, բան մը՝ որ քեզմէ չէի սպասեր:

— Դու կուզես, որ այդ ֆլահներուն վրայ չկարեկցի՞մ: Բայց մտածէ՛, էօ'մէր, մտածէ՛ անգամ մը թէ ի՞նչ է մեր ըրածը: Այս տարուան մէջ ի՞նչքան մարդ սպանեցինք, ի՞նչքա՞ն տուն քանդեցինք և ի՞նչքա՞ն ընտանիքներ թշուառացուցինք: Այս բոլոր ոճիրները մեր ձեռքով կատարուեցան և մինք չխնացեցինք ո՞չ ծերի՞ն, ո՞չ երիտասարդին, ո՞չ կնօջ, ո՞չ երեխային... եւ այդ ամենը ի՞նչո՞ւ համար

կընենք մինք: Մեր սեպհական շահերո՞ւն համար: — Ոչ, այս բոլոր չարագործութիւններէն մեզի գրեթէ օգուտ մը չկայ: մենք կուպանենք, կկոտորենք, կայրենք ու կաւերենք միայն ուրիշին փառքին համար: Մենք այդ ուրիշին ձեռքին մէջ գործիքներ ենք, պարզապէս մեքենաներ՝ զուրկինքնաւոյն դատողաթենէ ու մարգկային գգացումէ....:

Գէլօ այնպէս զգածուած կխօսէր, որ մինչեւ անգամ զգացած յուզումէն չկրցաւ խօսքը շարունակել:

Գէլօն աւազակ ըլլալու համար ծնած չէր, բայց կեանքի պայմանները զանդիկա գրեր էին այդ ասպարէզին մէջ: Նա ծնած էր քրիստոնեայ Ասորի ծնողքէ մը. մինչեւ տասը տարեկան հաստակ նա պաշտած էր իր հալրինի կրօնն ու հաւատը: Բայց երբ քիւրտերը անոր ծնողքը սպանելով՝ զինքն ալ գերի տարան ու թրքացուցին, Գէլօ անոնց մօտ մեծնալով՝ միեւնոյն կրթութիւնը ստացաւ և բանութիւնը զտնիկա գարծուց քրիստոնեաներուն թշնամի: Իսկ այժմ գուշակելով՝ թէ էօմէր պատրուակ կփնտաէ զինքը սպանել տալու և միանգաման մտածելով՝ թէ այդ բանը գուցէ նոյն գիշերը պատահի, այս մտածումներուն տակ անոր երկար տարիներէ ի վեր քնած խիղճը յանկարծ զարթեցաւ ու սկսաւ տանջել զինքը այն սասիճան, որ այդ աւազակին երբէք արցունք չտեսած աչքերը թրջուեցան:

Իսկ էօմէր, որուն սիրտը քրիստոնեաներուն դէմ ունեցած ատելութեամբը քարցած ու անզգացած էր, ահսնելով աւազակապետին զգածուիլը՝ ընդմիջեց անոր խօսքերը ու ըստաւ.

— Զէ՛, Գէլօ՛, չէ՛ գու շատ սիսալ կդատես: Կեավութիւնը մեր գերիներն են Աստուծմէ նախասահմանուած, մինք իրաւունք ունինք անոնց հետ վարուելու այնպէս՝ ինչպէս շուներու հետ.... Այդպէս կքարոզէ մեր սուրբ Ղուրանը:

— Օհ, էօմէր, գու շատ անզութ ես: Իմ սիրտը կը կտրատուի, երբ կյիշեմ մեր գործած չարիքները, զորոնք տակաւին կշարունակենք անգիտակցաբար.... Գիտե՞ս,

Էօմէր, թէ Սլոն ու Մստօն ինչո՞ւ համար Սաքրագ գնացին : — Գիտե՛մ, այս' . — պատասխանեց Էօմէր սառնասրութեամբ . — զիտե՛մ մեր ընկերները գնացին աղնտեղ գեղեցիկ գործ մը կատարելու : Անոնք Նիկողոսին կինն ու փաքրիկ աղջիկը պիտի սպանեն, և գուցէ արդէն վերջացուցած կըլլան ձէմալ պէյին յանձնարարութիւնը . . .

Այս խօսքերը ցնցեցին Արամն ու Տիգրանը, որոնք աւազակներուն ետեւը նստած կլսէին անոնց խօսակցութիւնը : Խեղճ աղոց գէմքերը մեռելի գոյն ստացան լսելով իրնց մօրն ու քրօջը մասին եղած այդ սարսափելի յանձնարարութիւնը . . . : Բայց, աւա՞զ, ի՞նչ կրնալին ընել այդ գերի վիճակին մէջ :

— Այդպէս պէտք է, — շարունակեց Էօմէր . — Այդ է ձէմալ պէյին կամքը, որուն անպայման պէտք է հնաղանդինք ։ պատասխօրէն :

— Այդպէս կուզէ ձէմալ պէյ . . . : Բայց նա մարդ չէ, նա մի գազա՞ն է . — զոչեց Գէլօ բարկութեամբ :

— Ի՞նչ կխօսիս, Գէլօ . արդեօք կը մտածե՞ս ըստծիդ վրայ : Յետոյ չզզջա՞ս . այդ խօսքերդ թամկ կնստին վրագ : ձէմալ պէյ լու գիտէ անհաւատարիմ ծառաները պատժել : Զգուշացի՞ր :

Գէլօ ցնցուեցաւ . ձեռքը ճակատին դրաւ և քիչ մը խորհելէ վերջը՝ ըստ մեղմ ձայնով մը .

— Հիմա կհաւատամ, որ գու, Էօմէր, ձէմալ պէյին հաւատարիմ ես : Ես գիտմամբ կեղծեցի՝ կեավուրներուն վրայ գութ ցոյց տալ՝ միմիայն քեզ փորձելու համար . . . : Դառնանք հիմա մեր գործին ու խօսինք մեր պարտականութեանց վրայ : Գիտե՞ս, Էօմէր, թէ ձէմալ պէյ մասնաւորապէս մեզ մէ ի՞նչ կպահանջէ :

Էօմէր կասկածելի նայուածք մուզզեց Գէլօին և արհամարհու ժպիտով մըսաւ .

— Զգիտեմ :

— Նո կպահանջէ, որ մեր բալոր ուժերը գործ գնինք այն տարօրինակ երիտասարդը բանելու : Ես երէկ յոյս քու վրագ գրած էի, բայց գու . . .

Էօմէրի գժոխացին գէմքը բոլորովին սեւցաւ, բայց դարձեալ հպարտութեամբ պատասխանից .

— Գէլօ, գու կուզես զիս ծաղրել, նկատելով որ ես երէկ տասը մարդով այդ անիծած կեավուրի լաճին վրայ գնացի, բայց մինակ վերապարձոյ : Ծաղրէ՝ զիս ինչքան կուզես, սակայն գիտցիր, որ եթէ իմ տեղը գուն ալ ըւլայիր, պիտի փախչէիր . . .

Աւազակը խօսքը կտրելով յանկարծ ոտքի ելաւ ու ականչ գրաւ .

— Ի՞նչ լսեցիր, Էօմէր, — հարցուց աւազակապեաը :

— Մարդու ձայն եկաւ ականչիս, — պատասխանից Էօմէր տեղը նստելով :

Վայրկեան մը չանցած՝ աղմուկ մը լսուեցաւ և աւազակներուն առջեւ կանգնեցաւ յաղթանգամ մարդ մը :

— Ոլ՛ . . . յ— գոչեցին միաձայն Գէլօ և Էօմէր :

իրաւ եկողը Սլոն էր, որ Մստօին հետ միասին գացեր էին Սաքրագ՝ ձէմալ Պէյին հրամանավը Նիկողոսին կինն ու աղջիկը սպաննելու համար :

— Մինա՞կ ես, Սլո՛ . հապա ընկերդ Մստօն ո՞ւր մնաց, հարցուց աւազակապեաը :

— Մստօն մեռաւ . . . Նիկողոս սպաննեց զանիկա, — պատասխանից Սլո կամացուկ, կարծես ամաչելով :

— Ես արդէն կկասկածէի, որ այգպէս պիտի ըլլար : Բայց գու սուր էիր մինչեւ հիմա, — պօռալով հարցուց Գէլօն բարկացած :

— Ես վիրաւորուած ըլլալով չկրցայ գու և գնչուի մը իրձիթին մէջ պահուած էի :

— Դու չլսեցի՞ր, թէ արդեօք Նիկողոս ո՞ղջ է թէ մեռած :

— Այդ մասին բան մը չգիտեմ . իմ գիտցածու միայն ոսէ, որ Նիկողոս իմ ընկերս սպաննելէ վերջը՝ տունէն գուրս ելաւ և Աստուած գիտէ ո՞ւր գնաց :

— Անչուշտ նա գնացած կըլլայ գտնելու այն անիծած երիտասարդը, որուն հետ հանդիպեցանք մենք երէկ և նզուգածները սպաննեցին մեր տասը ընկերները :

— Ես ձեզի առ ըսեմ, որ ամեն պարագայի մէջ մենք մեզի լւա պահպանելու ենք, — յարեց Սլո լրջօրէն:

— Ի՞նչ կայ որ, չըլլա՞յ թէ մեր վրայ յարձակին, — հարցուց Գէլօ մտատանջութեամբ:

— Այդ չպիտեմ. միայն թէ հոսկէ քիչ մը հեռուն դէմո ելաւ սեւ գամբո մը և վրաս յարձակուեցաւ: Ես ուզեցի շունը սատկեցնել, բայց նոյն րոպէին գլխիս վրայ իջաւ ծանր հարուած մը և ես գետին փառուեցայ: Երբ խելքս գլուխս եկաւ, շորս կողմս լուութիւն կտիրէր, շունն ու տէրը հեռացած էին . . . :

Այդ պահուն՝ Սլոին խօսքը ընդհատեց շան մը կատաղի հաջոցը . . . :

Ամէնքը մէկ սոտքի ցտուկեցին ու զէնքերը ձեռք առին: Շան հաջոցը կրկնուեցաւ աւելի ուժգին ու աւելի մօտ: Աւազակամբին առջեւ կանգնեցաւ սեւ գամբո մը, որ պոչը շարժելով սասարիկ կհաչէր:

— Հա՛, — գոչեց Սլո, — ասիկա էր իմ վրաս յարձակուող շունը,

— Կարծես թէ այդ շունը մեզ կճանչնայ, — ըստու էօմէր:

— Նա կտրիմ տէր մը ունենալու է, — յարեց Գէլօ:

— Այո՛, կտրիմ է անոր տէրը, — կրկնեց ետեւէն հընչուն ձայն մը:

Ամէնքը մէկ ցնցուեցան և հաեւ դառնալով տեսան հոկայ երիտասարդ մը, որ անվեհերութեամբ կդիտէր զանսիք:

— Փայց գու շատ խրոխտ կերպով կդիտես մեզ, չըլլա՞յ թէ մեզ վախցնես, — ըստու էօմէր հպարտութեամբ նորեկ երիտասարդին:

— Ես ձեզի վախցնելու եկած չեմ, այլ կ'ուզեմ քանի մը վայրկեան ձեզի հետ խօսիլ:

— Լա՛ւ, խօսէ՛:

Բնթերցողը անշուշտ կռահեց, թէ եկողը Գեղամն էր:

Նա առանց հրաւէրի սպասելու կրակին մօտ նստաւ: Աւազակներն ալ իրենց աեղերը նստան և Գէլօ հարցուց Գեղամին:

— Տօ Հա՛յ, գիշեր ժամանակ այս ամենի անտառին մէջ պտտելու չե՞ս վախնար:

— Հապա գուք չէ՞ք վախնար, — հարցուց իր կողմէն Գեղամ:

— Մէնք շատուր ենք. իսկ գու մենակ ես:

— Հապա առ ի՞նչ է, — ըստու Գեղամ ձեռքի դաւազանք ցոյց տալով:

Գէլօ անոր գաւազանը խլելով կրակին մէջ նետեց ու խնդարով ըստու:

— Տե՛ս, տե՛ս, գաւազանդ ի՞նչպէս կայրուի կրակին մէջ:

— Հապա գուք ալ տեսէ՛ք, թէ այս ծառերը ի՞նչ աղուոր պտուղներ ունին, — ըստու Գեղամ ծիծաղելով ու շուրջը զտնուած ծառերուն ճիւղերը ցոյց տալով:

Բոլոր աւազակները աչքերը վեր բարձրացաւցին և սարսափեցան որ ասէն մէկ ծառի վրայ երկու երեք հոգի նստած հրացանները ուզզեր են երենց վրայ: Անոնք Գեղամին ընկերներն էին, որ ցերեկուան որոշման համեմատ առաջնուց հկած իրենց տեղերը բանուծ էին:

— Զշարժուի՛ք, — գոչեց Արշաւիր ծառին վրայէն: — Գիտցէ՛ք, որ մեր գնդակները լւա նշան կ'առնեն:

Գեղամ տեսնելով որ աւազակները սարսափեցան, մօտեցաւ Գէլօին և անոր ձեռքէն բանելով ըստու մեղմ ձայնով:

— Մի՛ վախնար, մէնք ձեզի պէս արհան ծարաւի մարդեր չենք: Մէնք ձեզ հանգիստ կը թողնենք, եթէ մեզի լոէք. ապա թէ ոչ . . . :

— Ի՞նչ կ'ուզեմ մեզէ, — հարցուց աւազակապետը գողդուն:

— Ես կ'ուզեմ որ գուք ձեր բոլոր զէնքերը այստեղ թողնէք ու հեռանաք:

Էօմէր, որ Գեղամին ետեւը նստած էր, ստքի ելաւ և փորձեց հարուածել Գեղամը: Բայց այդ րոպէին Արշաւիր որ էօմէրին շարժումները նկատած էր, ակնթարթի մը մէջ հիանալի ճարպիկութեամբ ծառէն վար ցատկեց ու գաշոյնի մէկ հարուածով էօմէրին գլուխը երկու կէս ըրաւ:

Արշաւիրին հտեւէն բոլոր ընկերները ծառերէն վար
թափուեցան և իրենց գաշոյնները քաշած պատրաստ կեցան :

Գէլօ՞ կդողար՝ տեսնելով որ Գեղամին ընկերները բար-
կութենէ՞ կատաղած արիւն թափելու առիթ մը կ'սպասէին :

Աւազակապետը գթաշարժ նայուածք մ'ուղղեց Գեղամին
ու ըստ :

— Դու քիչ առաջ ըսիր, թէ արեան ծարաւի չէք: Բայց
ես կկատկածիմ քու ընկերներուդ վրայ, որոնք պատրաս-
տուած են մեղ կտարելու:

— Առանց արիւնի, — պօռաց Գեղամ իր ընկերներուն :

Արշաւիր անհամբեր ու գժոհհարժում մը ըրաւ: Անոր
սիրտը կվառուէր քրօջը վրէժխնդրութեամբը . . . :

— Ի՞նչ կ'ուզէք մեղմէ, — ըստ Գէլօ մօտենալով Ար-
շաւիրին:

— Դուք մեր խմբապետէն լսեցիք, թէ ի՞նչ կ'ուզենք,
ուստի կրկնելու պէտք չկայ, — պատասխանեց Արշաւիր
բարկացած:

Բոլոր աւազակները զէնքերնին յանձնելով հեռացան
գացին . . . :

Մէկ ժամ վերջը Սաքրադի ճանապարհին վրայ քանի
մը հայ երիտասարդներ գիւցազնական երգերով կիսանգա-
րէին գիշերային լուռթիւնը:

Դա Գեղամին խումբն էր, որ անհուն ուրախութեամբ
մը իրենց գերութենէն ազատած երկու ընկերները՝ Արամն
ու Տիգրամն՝ կտանէին անոնց գժբաղդ ծնողքին յանձնելու:

Բարէ, Հայ անուան պատիւ բերող այդ հազուագիւտ
երիտասարդները չգիտէին, թէ իրենց այդ ուրախութիւնը
երկար չէր տեւելու . . . :



ԳԱԶԱՆՑ ՄԱՐԴՈՒՆ ՄԷՋ

Քդի զիւզաքաղաքին ոեպաձեւ թաղին մէջ է՞ն բարձր
տուներէն մէկուն մէջ կրնակէր ոստիկան զինուորներուն հրա-
մանատարը՝ ձէմալ Պէյ, որուն գարշելի անուանը հետ ար-
դէն ծանօթացաւ ընթիրցողը:

Երեկոյ էր:

Զերսինանդ հաւասացեալները խումբ խումբ կ'երթային
աղօթատուն աղօթելու համար ամենաբարի Ալահին, որ-
պէս զի Փատիշահին Գահը հաստատ ու սուրը կարուկ պահէ¹
կեավուրները կտարելու համար . . .

Դուրսը սաստիկ հով մը կար: Երկինքը ծածկուած էր
ոեւսպոյն ամպերով, որմնք մերթ ընդ մերթ գուալով կար-
ձակէին փալակներ լուսաւորելու համար կարծես բարձր
մինարէներուն վրայ աղօթքի հրաւիրող «մուէզզին»ներուն
գէմքերը: Յորդ անձրեւ կտեղար:

Այդ պահուն ձէմալ Պէյ իր առանձնասենեակին մէջ
փոքր պատուհանի մը առջեւ նատած գուրսը կդիմաէր: Չորս
կողմը պատած խոր մթութեան մէջ բան մը չէր կրնար տես-
նել: Շուտ շուտ ժամացոյցին կնայէր ու նորէն աչքերը կը
յառէր գէպի զիւմացի բլուրը: Տգեղ գէմքին վրայ կնշմար-
ուէին բարկութեան ու անհամբերութեան նշաններ: կարծես
մէկու մը կսպասէր:

— Գիշեր հղաւ, ու գեռ անոնցմէ ոչ մէկը չերեւցաւ, —
գոչեց նա սրանեղութեամբ ու ոտքի ելնելով սկսաւ սեն-
եակին մէջ քալել:

Այդ միջոցին դռան վրայ երեք մեղմ հարուածներ լլս-
ուեցան: ձէմալ Պէյ խկոյն աչքը գարձուց դէպի պատէն
կախուած հրացանը և ապա հարցուց.

— Ո՞վ է այն:

— Ես եմ, Պէյ էֆէնտի, — լուռեցաւ գռան ետեւէն
խոպան ձայն մը:

— Ա՞, Միաքինն է, — ըստ ինքնիրին ձէմալ Պէյ և

պատին մէջ բացաւ զոնակ մը, որ աւելի դարակի կնմանէր:

Նարհութիւն ընելէ վերջը կայնեցաւ դռանը քով։
— Գտա՞ք, — հարցուց Պէլը բարկութեամբ։
Միսքին գլուխը կախ տուած պատասխանեց դոզգոջուն
ձայնով։

— Զգունք, Պէլ էֆէնտի։
— Մինչեւ ո՞ւր գնացիք վնտուելու։
— Ես մինչեւ երգնկա գնացի։ Բոլոր գիւղերը, սար ու
ձոր չթողի, ամեն տեղ մտայ, հարցուցի, փնտուեցի բայց չգտայ։
Ճշմարգին Պէլ գայրացած կեցաւ Միսքին առջեւ և մատը
թափ տալով լսուաւ։

— Միսքին, եթէ Գէլօն ալ քեզի պէս ձեռնունայն վերագառնոյ և կինս, տղաս ու այն անիծեալ աղջիկը չգտնէ,
գիտցի՛ր որ քու վիճակդ շատ գէշ պիտի ըլլայ, որովհետեւ
գու գիտէիր թէ անոնք գտղոնի կազմէին իրենց քրիստոնէական պիղծ հաւատքը . . . Դու գիտէիր նաև թէ անոնք
մտագիր էին այստեղէն փախչելու։ Դու այս ամէնը գիտէիր
և ինձ չիմացուցիր։

— Պէլ էֆէնտի, Ալլահը վկայ է, որ ես բան մը չգիտէի ու գեռ չգիտեմ . . .

— Լոէ՛, շանո՛րդի, — գուեց Ճշմարգ Պէլ, — ես ամեն
բան կհասկնամ, գու նոյն խակ անոնց օգնեցիր փախչելու։
Բայց սպասէ՛, տե՛ս, եթէ անոնք չգտան, ի՞նչ փորձանք պիտի
բերեմ գլխուդ . . . Գնա՛, շուտ, ճրա՛գ բեր։

Միսքին խկոյն գուրս վաղեց Պէլին հրամանը կատարելու։
Այդ միջոցին Ճշմարգ Պէլ սնտուկը բանալով՝ փոքրիկ
պատկեր մը գուրս հանեց և երբ Միսքին ճրագը բերաւ,
Պէլը պատկերը ցայց տալով անոր հարցուց։

— Հապա՛, տես, անի՞ծած, սա ի՞նչ բան է։ Դու չե՞ս
ճանչնար այդ։

Միսքին ակնածութեամբ գիտեց պատկերը և հանդար-
տորէն պատասխանեց։

— Ատիկա Աստուածամօր պատկերն է, Պէլ էֆէնտի։
— Գիտե՞ս ուրկէ գտայ այդ պատկերը։
— Գուցէ քրիստոնեայէ մը տուած էք։

Ներս մտաւ պատանի մը, որ իրաւ միսքին (աղտոտ) կոչուելու արժանի էր իր հագած ցնցոտիներուն ու կեղտու կերպարանքին համար։

Միսքին քրիստոնեայ հայ ծնողքի մը զաւակ էր. անոր խկական անունը կիրակս էր։ Տասն հինգ տարեկան հասակին մէջ նա կորցուց հայրն ու մայրը և մնաց որբ, անտէր։ Շատ կուռասէր բնաւորութիւն ունէր նա և միշտ Թիւրք տղոց հետ՝ յաճախ տալ Ճէմալ Պէլի տղուն։ Ալիին հետ կըսուալուէր։ Օր մը — Ճիւռոււան մէջ էր այդ — Ալի փաղոցին մէջ հանդիպեցաւ կիրակսախն և ուզեց զանիկա ձիւնին մէջ պառկեցնել. բայց կիրակս աւելի ուժեղ ըլլալով՝ տապալեց թիւրք տղոն ու գէզ մը ձիւն լցուց անոր վրայ։ Կիրակս այս տղայտկան յաղթութիւննէն վերջը փախանակ այնտեղէն հեռանալու՝ կանչեց փաղոցին տղաքը որ տեսնին Ալիին վիճակը։ Այդ միջոցին երկու սոտիկաններ կատաղաբար վրայ հասնելով կիրակսը բանեցին ու տարան Ճէմալ Պէլին մօտ, որ իր որդուն կրած պարտութիւնն ամաչելով՝ հրամացեցի խոկոյն կիրակսը ծիծի տակ մեռցնել։ Այս անգութ հրամանը անմիջապէս սկսան գործադրել. Փայտի ուժեղ հարութներ մէկը միւսին ետեւէն անխուսաց կիշնէին խեղճ կիրակսին չոր սուկորներուն վրայ։ Յանկարծ Պէլին որդին՝ Ալի տեսնելով զինքը յաղթուգ պատանիին խղճալի վիճակը և անոր աղէ-կտուր աղաղակներէն սրտաշարժուած՝ սկսաւ աղաչել հօրը։ «Պէլ պապա, ըստաւ Ալի, կազաչեմ որ այս կետավուրին կեանքը ինձի բաշխիս։ Բաւական է անոր կրած պատիժը, ես չեմ ուզեր, որ անիկա իմ պատճառով մեռնի։ Անոր կեանքը ինձի շնորհէ և նա թող իմ գերիս ըլլայ. եթէ գու զանիկա մեռցնես, ես ալ ինքինքն կապաննեմ . . .» Եւ Ալի սրածայր խանչելը դրաւ իր կուրծքին։ Ատոր վրայ Ճէմալ պէլ հրամացեց, որ կիրակսը աղտա թողնին։

Այդ ժամանակէն կիրակս մնաց հան. Ճէմալ Պէլը Միսքին անունը դրաւ անոր վրայ, վասն զի կեղտու ցնցոտիներ կուռային անոր հագնելու . . .

Միսքին ներս մտած ժամանակ Ճէմալ Պէլին առջեւ խո-

— Օ՞չ, եթէ քրիստոնեայի մը ձեռքէն առած ըլլայի, հոգո չէր. բայց դժբաղդաբար Ալիխն սնտուկին մէջ գտայ այդ կեավուրի պատկերը:

Միսքին զարմացած ետ քաշուեցաւ:

— Բայցի այդ, — շարունակեց ձէմալ Պէյ, — Ալիխն արկդին մէջ գտայ փոքրիկ ոսկեզօծ խաչ մը...: Սնիծած՝, գուն ալ կզարմանաս, չ՞:

— Կզարմանամ, որովհետեւ չեմ կրնար հասկնալ, թէ ի՞նչպէս հաւատացեալ «միւլիման»ի մը տան մէջ քրիստունէի խաչ ու պատկեր գտնուեին:

— Կորի՛ր գուրս, լակո՛տ, — պօռաց Պէյը փորձելով Միսքինը ձեծել, բայց սա արգէն գուրս պրծաւ:

— Եա՞ն ծնունդ, — կմրտար Պէյը, — իմ առջեւս հաւատացեալ կուզէ ձեւանալ: Սպատէ՛, քեզ կցուցնեմ, — յարեց նա բռունցքը շարժելով դէպ ի գուռը և ապս մօտենալով պատուհանին սկսաւ ուշադրութեամբ գուրս գիտել:

Այդ պահուն լուսաւոր փայլակ մը չողաց, որուն լոյսով ձէմալ Պէյ տեսաւ թէ դիմացի բլուրէն մարդ մը կիշնէ:

— Կուզայ կոր, — ըստ նա ուրախացած, — բայց ինչո՞ւ համար մինակ է. արգեօք ձախորդութի՞ւն մը պատահած է:

Յետոյ գռնակը բանալով կանչեց. — Միսքին, հսու եկուր: Դուն վրայ երեւցաւ ծառան:

— Քիչ մը վերջը գուռը պիտի ծեծեն, — ըստ Պէյը, — շուտով գուռը բա՛ց և մարգը հս'ս բեր:

Միսքին խոնարհնլով գուրս ելաւ:

Բասորդ ժամ մը վերջը ձէմալ Պէյին առանձնասահնեակը մտաւ մեզի ծանօթ աւազակապետ Գէլօն, որ մուկի պէս թրջուած ու սաստիկ գունատած էր:

— Ի՞նչ է պատահած քեզի, Գէլօ՛, — հարցուց Պէյը: — Պէմքդ մեռելի պէս տժգոյն է:

— Դժբաղդութի՞ւն, Պէյ էֆէնտի, — պատասխանեց Գէլօ գողալով:

— Դժբաղդութի՞ւն...: Ի՞նչ պատահեցաւ, լոէ՛, շուտ:

— Նիկողոսին լաճերը ձեռքէ փախցուցինք:

— Փախա՞ն. բայց ի՞նչպէս թոյլ առուիք:

— Այն անիծած երիտասարդը, այն կախարդի ծնունդը աւրեց մեր գործը:

— Դա՞րձեալ այդ բիճը:

— Այս՛, Պէյ:

— Բայց չկրցա՞ք զանիկա բանեցաւ:

— Այնպիսի խորամանկութիւն բանեցուց, որ մինչեւ մենք շարժուեցանք, նա արգէն իր ուղածն ըրաւ:

— Ամաչէ՛ անգամ մը, Գէլօ: Ամօթ է քեզի, որ կեավուրի ձագէ մը վախճառ: Դու՛ք յայտնի աւազակի հոչակ ստացած ես, գո՞ւ որ վախենաս, հապս ուրիշները ի՞նչ ընեն: Քեզ տուած պատուէրիս համաձայն միթէ կօմէրը չդրկեցի՞ր որ արդ անիծածը բռնէ:

— Ուղարկեցի, Պէյո: Էօմէր տասը մարգով գնաց ու մինակ վերադարձաւ, և յետոյ ինքն ալ երկար չապրեցաւ...:

— Ի՞նչ կըսես, Գէլօ, զիս պիտի խենթեցնես: Էօմէրն ալ մեաւ:

— Այս՛, Պէյ: Էօմէր հիմա մեծ մարգարէին քովն է. Ալլահը սպարսի հոգւոն:

— Ա. հ... — գոչեց ձէմալ՝ հազիւ ինքզինքը զապելով, յիսո՞ւ կըսես, Էօմէրն ալ սպանեցին:

— Ճիշդ է լսածու, պէյ: Ես աչքովս տեսաց թէ ի՞նչպէս մէկ հարուածով անոր գլուխը թոցուցին:

— Բայց ի՞նչպէս պատահեցաւ այդ: Ո՞վ սպանեց Էօմէրը: Գէլօ մանրամատնօրէն պատմեց, ինչ որ ընթերցողը արգէն գիտէ:

ձէմալ պէյ ուշադրութեամբ լսելէ վերջը՝ կարճ աղօթք մը մրմիջաց և վշտալի ձայնով մ'լսու:

— Ա. իս, Պէյօ, զիտե՞ս թէ Էօմէր իմ զաւակս էր:

— Ո՞չ չզիտէի՞, — պատասխանեց Պէյօ զարմացած:

— Դու կզարմանաս, Պէյօ. բայց ձշմարիտ կըսեմ, Էօմէր իմ ամենասիրելի զաւակս էր: Ես այդ գաղտնիքը ո՛չ մէկուն, նոյն իսկ Էօմէրին չէի յայտնած:

— Ես ատկէ բան մը չեմ հասկնար, — ըստ Պէյօ ապշած:

— Ու երբէք չես հասկնալու . . . Դա իմ գաղտնիքս է ,
որ ինձ հետ գերեզման պիտի մանէ :

Ճէմալ պէյ այս խօսքերը ըստծ ժամանակ ողորմելի
կերպարանք մը ստացեր էր . . . Բայց քիչ մը վերջը՝ փո-
խուեցաւ ու բարկութեամբ գոչեց .

— Գէ'լօ , ես քեզմէ ուրախ լուրեր կոպասէի , իսկ դու
մահագոյժ միայն բերիր ինձ . . . Զըլլա՞յ թէ դուն ալ իմ Ալի
որդուս հետ համամիտ եղած ես . . . Մի՞ գուցէ դուն ալ
քրիստոնեայ ես . . .

— Օ՞ , Աստուած մի՞ արտացէ , — պատասխանեց Գէ'լօ
ոեւ մօրուքը շոյելով :

— Իմ որդիս Ալին ալ քեզի պէս կըսէր :

— Ի՞նչ , միթէ Ալին կրօնափառիս եղաւ :

— Եթէ Ալին մեր ոռւրբ հաւատքը ուրացած չըլլար ,
այն նզոված կեավուր աղջկան ու իր մօրը հետ չպիտի
փախչէր . . . Ահա՛ , տե՛ս , ի՞նչ գտայ Ալին մնասուկին մէջ :

Եւ ճէմալ Գէ'լօին ցոյց տուաւ փոքրիկ պատկերը :

Գէ'լօ զարմացած կնայէր պատկերին :

— Ատիկա հաւատալի չէ , Պէ'յ , — ըստաւ աւազակապետը
ցած ձայնով , — դա անկարելի է . . .

— Ես ալ չէի հաւատար , — ընդհատեց ճէմալ հառաչե-
լով , — բայց այդպէս եղաւ : Եւ ես կկարծեմ թէ իմ մար-
դումէս մէկը անոնց փախուստին օգնեց , որովհետեւ անոնք
փախչելու ո՛չ մէկ միջոց չունէին :

— Որ անաստուածը օգնած պիտի ըլլայ անոնց :

— Ո՞վ կրնայ ըլլաւ դա . . . : Անչուշտ կա՛մ Միլոքինը

և կա՛մ . . . դո՞ւ :

Գէ'լօ երբէք այդպիսի զըպարտութիւն մը չէր սպասեր
Պէ'յին կողմէն , որուն այնքան հաւատարիմ ծառայած էր :
Մօրուքը ձեռք առած պահ մը լուս մնալէ վերջը աւազա-
կապետը ճէմալ պէյին մօտենալով ըստւ .

— Պէ'յ էֆէնտի , ես բնաւ չէի սպասեր , որ դու իմ
հաւատարմութեանն վրայ ամենափոքր կասկած մը ունե-
նաս . . . Միթէ այդպէս կվարձատըես զիս , որ քու կամքդ

ու հրամաններդ կատարելու համար այնքան արիւն թա-
փեցի , այնքան տուն քանդեցի : Ըսէ' , կաղաչեմ , իմ ո՞ր մէկ
գործս կասկածի տեղի տուած է քեզ հաւատարմութեանն
մասին :

— Լու՛ , Գէ'լօ . ես քեզի չըսի , թէ դու ինձ անհաւա-
տարիմ ես , իմ ըստածը պարզ ենթադրութիւն մ'էր միայն ,
իսկ դու չուտով կվշտանաս : Միթէ չգիտե՞ս թէ ես այս ըո-
պէիս ի՞նչ սարսափելի գրութեան մէջ կգտնուիմ : Կինս ու
աղաս իմ քովէս փախան , էօմէրը՝ իմ ամենասիրելի զաւակս
սպանուեցաւ և Նիկողոսին լաճերը աղատուեցան իմ վրէժ-
խընդրութենէս . . . Է՞հ , առիէ աւելի մեծ ձախորդութիւն
ալ կըլլա՞յ :

— Մի՞ վշտանար , Պէ'յ : Մենք Ալին կգտնենք , իսկ այն
անիծած կեավուրը , որ էօմէրին մահուանը պատճառ եղաւ
ու Նիկողոսին տղաքը մեր ձեռքէն աղատեց , զանիկա ալ
կրոնենք ու կրերենք հոս :

Ճէմալին աչքերը չարաշուք ուրախութեամբ մը փայ-
էեցան ու բարձր ձայնով գոյնեց .

— Օ՞հ , սոսկալի պիտի ըլլայ իմ վրէժխնդրութիւնս . . .
Այդ անիծած կեավուրը պիտի տեսնէ իմ ի՞նչ տեսակ մարդ
ըլլալս . . .

— Պէ'յ , Պէ'յ , — ընդմիջնեց յանկարծ Գէ'լօ :

— Ի՞նչ կայ :

— Նայէ' , — ըստաւ Գէ'լօ պատուհանը ցուցնելով :

Ճէմալ պէյ աչքերը դարձուց այն կողմը , բայց բան մը
չուենակելով յանդիմանեց Գէ'լօն ու հեղնելով ըստաւ :

— Դու կնկան սիրտ ունիս եղեր , Գէ'լօ . ինչո՞ւ կդո-
ղաս : Գուցէ իմ ըստծ խօսքերէս զարհուրեցա՞ր :

— Ես կդողամ ոչ թէ վախէս , այլ բարկութենէս . . .
Այս փոքրիկ քաղաքին մէջ տակաւին կան եղեր մարդիկ ,
որոնք կհամարձակուին մեզ սպառնալ :

— Մեզ սպառնա՞լ , — կրկնեց ճէմալ բարձրածան ծի-
ծաղելով : — Բայց ըսէ' , տեսնեմ , այդ ո՞ր մահկանացուն է ,
որ կհամարձակուի մեզ սպառնալ :

— Ես չգիտեմ թէ ո՞վ է . միայն եսքեզ պիտի պատմեմ , ինչ որ այսօր լսեցի ու հիմա տեսայ . . . : Այս առաւօտ դեռ կեզ որ այսօր լսեցի ու հիմա տեսայ . . . : Սու առաւօտ դեռ արշալոյսը չբացուած՝ ես ընկերներս թողի անտառը և ճամբարաց երաց այս կողմը գալու համար : Ճանապարհին ես հանրայ երաց այս կողմը գալու համար : Ճանապարհին ես հանրայ երաց այս կողմը գալու համար : Ճանապարհին ես հանրայ երաց այս կողմը գալու համար : Ճանապարհին ես հանրայ երաց այս կողմը գալու համար : Ճանապարհին ես հանրայ երաց այս կողմը գալու համար : Ճանապարհին ես հանրայ երաց այս կողմը գալու համար :

Գէլօ լսեց՝ սպասելով որ ձէմալ պէյ պիտի բարկանայ ու հայհոյէ Մուսաթափա պէյին . սւստի շատ գարմացու , երբ ձէմալ պէյ քահքան խնդարու թիւն թիւը շատ-

անոր գործած ոճիրներուն դէմ բողոքողներուն թիւը շատ-
անոր գործած ոճիրներուն դէմ բողոքողներուն թիւը շատ-
անոր գործած ոճիրներուն դէմ բողոքողներուն թիւը շատ-
անոր գործած ոճիրներուն դէմ բողոքողներուն թիւը շատ-

— Գէլօ , այդ էր բոլոր լսածներդ , որոնցմէ զարհու-
թեցար . . . : Այ լիմար , դու կիրծիծիս թէ ես այդպիսի մանր
մունը բաներէն կվախնա՞մ . . . : Դէ՞հ , հիմա ինձ այն ըսէ՝ ,
թէ քիչ մ'առաջ ի՞նչ տեսար , որ գողացիր :

— Ես տեսայ , որ երկու զինուած մարդ պատռէանէն :

— Աչքիդ տեսիլ երեւցած է , Գէլօ : Հապա ես ինչո՞ւ
չտեսոյ այդ մարդիկը :

— Որովհետեւ ձեր նայած ժամանակ անոնք արդէն
հետացան :

— Ինչ որ աւ ըլլայ , քու լսածներդ ու տեսածներդ իմ
ծիծալու միայն կընան շարժել , վասն զի վախնալու բնաւ

բնան մը չունիմ : Մուսթափա պէյին բոլոր գանգաներն ու
տեղեկագիրները անզօր և անօգուտ են , վասն զի իմ հակա-
ռակորդներուն գէմ ամենահզօր պաշտպանս նոյն իսկ մեր
վեհափառ փատիչան է , որուն հաւատարիմ կամակատարն
ու արժանաւոր ներկայացուցիչը ըլլալու բաղդն ու պատիւը
ունիմ , կհասկնա՞ս . . . : Գալով Մուսթափա պէյին դաւադրու-
թիւններուն և զիս սպանել տալու համար ըրած խաղերուն
օ՛հ , ատոնք ալ ինձ համար նշանակութիւն չունին , որով-
հետեւ . . .

ձէմալ պէյ խօսքը չաւարտած՝ բակին մէջ թնդաց
ատրճանակի պայթիւն մը :

ձէմալ պէյ ցատկեց ու պատէն կախուած հրացանը
խլեց . իսկ Գէլօ քաշեց լայն դաշնինը :

Մինչ երկուքն ալ կպատրաստուէին գուրս ելնելու ,
Միսքին ներս մտնելով ըստու որ անհանգիստ չըլլան , որով-
հետեւ ինքը երկու անկոչ հիւրեր փախցացեր էր անոնցմէ
մէկին ատրճանակի գնդակ մը պարզեւ տալով :

ձէմալ ու Գէլօ իրարս նայելով հանդարտուեցան :

— Աֆէրին , ա'ֆէրին , — ըստ ձէմալ ծառային . . . ես
քեզ պիտի վարձարեն . . . Հիմա գնա՛ դուրս և զգուշու-
թիւն ըրէ , որ ուրիշ անկոչ հիւրեր ալ չգան :

Միսքինին համար մէծ պատիւ էր իր տիրօջմէն աֆէրին
լրել : Նա մինչեւ գետին խոնարհելով Պէյին ըրած խոստման
համար չնորհակալութիւն յացտնելէ վերջը՝ ուրախութեամբ
գուրս ելաւ սենեակէն և ինքնիրին կրկնէր . — «ձէմալ պէյ
խոստացու ինձ վարձարել , զուցէ զիս այս գերութիւնէն
ազգատէ և ինձ պաշտօն մը տայ . . . »

Աւազ , խեղճ տղան չէր կրնար երեւակայել , թէ կէս
ժամ չանցած պիտի սպանուի այն հրէշին ձեռքովը , որմէն
վարձարութիւն կակնկալէր իր հաւատարիմ ծառայու-
թեանը փոխարէն . . . :

ձէմալ պէյ լսւամուտին քով նստաւ և քանի մը վայր-
կեան խորհելէ վերջը հարցուց Գէլօին .

— Խօկապէս գու տեսա՞ր այդ երկու մարդերը . . . Արդ-
եօք ո՞վ ուղարկած կըլլայ զանոնք և ինչո՞ւ համար :

— Ես կկարծեմ, թէ Մուսթաֆա պէյլ ուղարկած ըւ Հայ, իսկ թէ ինչո՞ւ համար, այդ չեմ կրնար գուշտկել. Միայն այս ըսեմ, որ բոլոր քաղաքացիները գիտեն, թէ դու որոշած ես Նիկողոսին ամբողջ ընտանիքը ջնջել:

— Զարմանալի է, թէ ինչպէս Մուսթաֆա պէյլ կուզե զիս ետ կեցնել Նիկողոսին վրէժ լուծելէ. քանի որ նա գիտէ. թէ այդ գերդաստանին գէմ ատելութեան ու վրէժխընդրութեան կարեւոր պատճառներ ունիմ:

— Չեմ կարծեր, թէ նա այդ պատճառները գիտենայ: Ընդհակառակը ամբողջ քաղաքը համոզուած են, թէ չարագործութեան կիրքերն ու արեան ծարաւն են, որ քեզ կը մզեն այդ ընտանիքը բնաջինջ ընկլու:

— Դո՞ւն ալ այդպէս կմտածես, Գէլօ:

— Ես գիտեմ, որ դուն առանց պատճառի բան մը չես ըներ, բայց ձեր ըրածներուն մասին հանրային կարծիքը տարրեր է:

— Իրաւ է, որ շատ պարագաներու մէջ ես օգոստափառ փատիշահին ու անոր սիրելի նախարարներուն հլու կամուկատարը եղած եմ միայն և կեավուրներուն գէմ ըրած հաշածանքներս բարձրագոյն հրամանով կատարած եմ իմ պաշտօնիս բերմամբ: Սակայն մտանաւորապէս Նիկողոսինց ընտանիքին՝ գէմ իմ ատելութիւնս առաջացած է այնպիսի պատճառներէ, որոնք անձանօթ են հասարակութեանը, ինչպէս նաև քեզի: Դու թէեւ իմ փեսաս ես, բայց նկատելով որ քու երակներուգ մէջ գուցե բոլորովին սառած չէ քրիստոնէի արխենը, ուստի մինչեւ անգամ քեզի ալ չվստահացայ գտղանիքս յայտնելու: Սակայն հիմտ որ քու հաւատարմութեանդ վրայ այլ եւս կասկած չունիմ, մանաւանդ որ իմ երկու զաւակներու՝ իօմէրն ու Ալին՝ այլ եւս չկան և գո՞ւն ես իմ միակ զաւակս, միա'կ մտերիմբարեկամս, հիմա ուրեմն քեզի ամեն բան պիտի յայտնեմ, ինչ որ մինչեւ ցարդ սրախս մէջ գաղտնի պահած էի...: Դու կտեսնես, Գէլօ, որ ես վրէժխնդրութեան ու արեան ծարաւի եմ, ու շատ ծարաւի: Այդ ծարաւը իմ մէջ զգացնալը նախ իմ կա-

ռավարական զինուորական պաշտօնս եղած է, պաշտօն մը, որուն մէջ հրանի՛ թէ մտած չըլլայի պաշտօն մը՝ որ ինձ իրաւունք կուտար ամեն անիրաւութիւն ընկլու...:

Այս խօսքերէն գերջը ձէմալ պէյ իր սպիտակ մօրուքը չուրէ ու լուրջ գէմքով մը շարսւնակեց.

— Ասկէ գրեթէ եռեսուն տարի առաջ երբ գեռ նոր անցած էի այս անիծած պաշտօնիս գլուխը՝ այս քաղաքին մէջ օր մը փողոցէն անցնելու ժամանուկ տեսայ չքնար հայուհի մը, որ հազիւ տասն հինգ տարեկան՝ հրեշտակային գեղեցկութիւն մը ունէր. զարնուեցայ այդ աղջկան «պօլին պօլին» ու նազելի քալուած քին և մտադրեցի այդ աղջկը առնել ու պահել իմ քովս՝ առանց մտածելու թէ անիկա քրիստոնեայ էր և արգէն նշանուած՝ հազի մը հետ: Նիկողոսին մեծ եղբայրը Յովուէփն էր այդ կեավուրը, որ ձեռքէս խլու այդ տննաման աղջիկը ամուսնանալով անոր հետ: Երեւուկայէ՛, Գէլօ, ինչ սարսափելի հարուած էր դա ինձ համար: Իմ պաշտածս գեղուհին իմ սէրը արհամարհելով կերթար կեավուրի մը յահճնելու իր գեղեցկութեան երինային վայելքը, և ինչո՞ւ համար, — որպէսիւ ես Քրիստոնին իրու Աստուած չէի հաւատար...: Իմ սիրոյս մերժումը մեծ նախատինք էր ոչ միայն մեր սուրբ հաւատքին գէմ, այլ նոյն իսկ իմ արժանապատռութեանս և ունեցած պաշտօնիս գէմ: Որուն չնորհիւ ես ամեն բան ընկելու իրաւունք կկարծէի...: Ես չիարողացայ տանիլ կեավուրի մը ունինալ կկարծէի...: Ես չիարողացայ տանիլ կեավուրի մը կողէ ինձ հասցուած այդ մեծ նախատինքը և որոշեցի վրէժս լուծել: Հինգ տարի շարունակ մարդիկ ուղարկեցի, որպէս զի Յովուէփը սպանին ու անոր կինը տոեւանգելով ինձի զի Յովուէփը սպանին ու անոր կինը տոեւանգելով ինձի զի Յովուէփ իր ընտանիքով կղիմազրէր: Վերջապէս ըերեն: Յովուէփ իր ընտանիքով մարդիկ ուղարկեցի, որպէս յաջողեցայ որ մը անոնց տունն ու իսանութել այրել տուլ, Այդ պահուն Յովուէփ բացակայ էր, իմ մարդիկս սպանեցին: Անոր հայրը և կինը տոեւանգեցին: Յովուէփ այս բանը լսեանու պէս յարձակուեցաւ իմ մարդոցս վրայ, քանի մը հոգի լուրն պէս յարձակուեցաւ իմ մարդոցս վրայ, քանի մը հոգի լուրն պէս կուզել կինը աղատել: Բայց իմ մարդիկս շատ սպանեց և կուզել կինը աղատել: Բայց իմ մարդիկս շատ էին և կինը տեսնելով որ անկարելի է աղատուիլ՝ ըստ

ամուսնուն . «Յովսէ՛փ ջան , կտեսնեմ որ իմ ազատումն անկարելի՛ է , ուստի կաղաչեմ քեզի , գոնէ զիս սպանէ՛ և միթողուր զիս անհաւատներաւն ձեռքը :» Յովսէ՛փ չուզեց իր կինը սպանել . այն ատեն այդ զօջաղ կինը մարդուն ձեռքէն խլեց դաշոյնը և ինք իր կուրծքը մխեց զայն : 0 հ , ինչ առիւծի սիրտ կար այդ գեղանի կնօշ մօտ , մինչեւ հիմա աւ , քանի միտքս կընկնի , մաղերս կցցուին

— Հապա Յովսէ՛փը ի՞նչ եղաւ , — հարցուց Գէլօն հետաքրքրութեամբ :

— Յովսէ՛փ իր կնօշ անձնասպանութիւնը տեսնելով յարձակեցաւ վրաս և զիս ալ վիրաւորելէ վերջը փախաւ . այնուհետեւ չշնորհի թէ ի՞նչ եղաւ : Ես շատ փնտոեցի զանիկա և չկրնալով գտնել՝ երգմանք ուխտեցի , որ վրէժս անոր գերգաստանէն լուծեմ և անոր ընտանիքին բոլոր անդամները հալածելով տանջելով ոչնչացնեմ : Ու ես կատարեցի և գեռ պիտի կատարեմ ուխտս Ժամանակ մը անցնելէ վերջ Յովսէ՛փին եղբայրները՝ Ստեփանն ու Նիկողոսը՝ նորէն հարստացան : Զանոնք տանջելու ժամանակը հասած էր . գիշեր մը անոնց առւնն ու խանութը երկրորդ անգամ այրել տուի : Ծառաներս Ստեփանին կնիկն ու աղջիկը փախցուցին ու բերին քովս : Ես այդ կնիկը շատ չարչարեցի , որպէս զի մեր հաւատաքը ընդունի , բայց նէ միշտ ընդդիմացաւ և ժամանակ մը վերջ կեավուրին մէկը փախցուց զանիկա : Իսկ Ստեփանին աղջիկը մնաց այս տունը . Ալի որդիս կոիրէր այդ աղջիկը : Երկուսն ալ քանի մը օր առաջ փախան կնոջս հետ

Այս խօսքերուն վրայ խոր հառաչով պահ մը լոելէ վերջ շարունակեց .

— Կտեսնես , Գէլօ , թէ ինչո՞ւ համար ես կհալածեմ այդ անիծած ընտանիքը : Իմ միակ ցանկութիւնս է տեսնել որ այդ ընտանիքին անդամները տանջանքով մեռնին : Ինչպէս լսած եմ , արդէն Յովսէ՛փ ու Ստեփան անօթութենէ սատկեր են , կմնայ Նիկողոսն ու անոր ընտանիքը . բայց Ալլահէր կամեցեր է , որ զանոնք աւելի սոսկալի տանջանքնեւ

րով մեռցնեմ : Մանաւանդ այն անիծեալ լակոտը (խօսքը Գեղամին մասին էր) պիտի տեսնէ թէ ես ի՞նչ մարդ եմ : Դու գիտե՞ս , Գէ՛լօ , թէ այդ շունը ո՞վ է :

— Ո՞չ , չգիտեմ :

— Հազ չէ . ես ամբողջ գաւառին մէջ գիւղերը տակնուրվայ պիտի ընեմ ու վերջապէս պիտի գտնեմ , և այն ատե՞ն

— գոչեց ձէմալ կատաղութեամբ ոտքի ցատկելով , — օ՛հ , այն ատեն այս դաշոյնը անոր կուրծքը պիտի միսեմ այսպէս :

Եւ ձէմալ պէյ , այդ մարդակերպ հրէշը դաշոյնը մխեց խնեղճ Միտքինին կուրծքը , որ վայրկեան մը առաջ մտած էր սենեակը : Դժբաղդ ծառան , որ կէս ժամ առաջ իր տիրոջը ցոյց տուած էր իր հաւատարմութեան փորձը , եկած էր ստանալու , գաղանին ձեռքէն , իբրեւ վարձատրութիւն , զաշոյնի հարուած մը , որ բապէտապէս վերջ տուաւ անոր թշուառ գոյութեանը

— Ահա՛ այսպէս պիտի ստուկին ամեն անոնք , որոնք իմ մէջս կզգացնեն վրէժինդրութեան անցագ ծարաւը . — Գոչեց ձէմալ արիւնոտ աչքերովը նայելով Գէլօին և վայրկեան մը կանգ առնելէ վերջը՝ հրամացեց անոր .

— Գէլօ , գնա՛ Սաքբադ , բռնէ՛ այն շուն Նիկողոսը իր ձագերով միտոին , տա՛ր անտառը և սոսկալի տանջանքներով սպանէ՛ ամէնքն ալ :

— Պէյ էֆէնտի , — պատասխանեց աւազակապետը ճակատէն վազող պաղ քրտինքը որբելով , — թոյլ տուէք ինձ նկատել , որ Նիկողոսն ու անոր ձագերը բանելը շատ գիւրին բան չէ : Անոնք ալ տղամարդ են և մանաւանդ աջնպիսի ընկերներ ունին . որոնք

— Եթէ անոնք եօթը գլխանի գեւ ալ ըլլան , պէտք է որ զանոնք բանես , ու սպանես : Կլոե՞ս . ա՛լ չեմ կլնար համը բերել , շո՛ւտ , գնա՛

— Բայց այդ ըսածդ անկարելի է :

— Ինչո՞ւ համար : Անկարելիութեան ի՞նչ կայ :

— Գիտցի՛ր , պէյ , որ Մուսթաֆա պէյը հետամուտ է քեզ

— Դա ոչի՞նչ։ Թող Մուսթաֆա պէյլ կրցածին չափ հետապնդէ ինձ վնասելու, վնասը գարձեալ իրեն պիտի հասնի։ Մուսթաֆա պէյլին պէս հազար հատ հակառակորդ ունենամ, նորէն հոգս չէ։ ողջ մնայ Մուլթանը . . . Հայտէ, հայտէ, գնա՛, շուտ։

— Բայց . . .

— Գիտե՛մ, գիտե՛մ, ի՞նչ կուզես լսել, բայց մայց հարկաւոր չէ։ Մի՛ վախճառ, քեզի շուտով օգնութեան կհասցնեմ։ Շաբաթ մը վերջը Համիտիյէները հոս պիտի դան . . . և դու գիտնալու ես թէ ի՞նչ պիտի ընես։

— Բայց Համիտիյէները ի՞նչ օգնութիւն պիտի տան ինծի։

— Համիտիյէները գիւղը պիտի թալանեն։ Դուն առաջուընէ զիւղին մէջ կպահուիս և երր անոնք գան, դուն քու գործդ կկատարես . . . Դէ՛, հիմա գնա՛, ա՛լ խօսք չեմ ուզեր։

— Բայց եթէ Համիտիյէները հոն չգա՞ն։

— Ես քեզ լսի, որ անպատճառ գալու են . . . Հա՛, լա՛ւ միտքս ընկաւ, չմոռնաս քանի մը մարդ ուղարկել, որ երթան Ալին ու այն անիծած կեավուրը գտնեն։

— Լա՛ւ, չեմ մոռնար, — ըստու դէլո և խոնարհութեամբ բարեւելով դուրս ելաւ։

— Օհ, շուտո՞վ, շուտո՞վ պիտի յագենայ վրէժխնդրութեան ծարաւս, — գոչեց այդ մարդ-գագանը և գէլօին ետեւէն դուրս ելաւ ննջասենեակը մտնելու համար . . .



ՀԱՄԻՏԻՅԷԿՆԵՐԸ

Համիտիյէ . . .

Խորհրդաւոր բառ մը, որ իր մէջ կրովանդակէ թիմուրէնկեան հրէշային վայրագութիւններու ամբողջ հաւաքածոյ մը։

Ի՞նչ քարացած սիրտ պէտք է ըլլայ, որ այդ դժոխային

անունը լսելու ժամանակ չպիտի սարսուի, անուն մը, որ 1890 թուականէն սկսած մինչեւ 1908ի Յուլիս 11ը տաճկահայաստանի մէջ կատարուած վանդալական դէպքերու արիւնոտ պատմութեանը մէջ կարմիր էջեր բացաւ։

Ինչքան նորածին երեխաներ իրենց մայրերուն գրկէն յափշտակուելով Համիտիյէի գաշոյնին տակ մորթուեցան։

Քանի՛ կոյս աղջիկներ վաւաշոս Համիտիյէի պիուծ թիւերուն մէջ մարտիրոսական չարչարանքներու տակ վերջացուցին իրենց թշուառ կեանքը։

Քանի՛ քանի հայրեր ու մայրեր իրենց վերջին շունչը տուին Համիտիյէի անգութ հարսւածներուն տակ։

Որքան բազմամարդ գիւղեր Համիտիյէի սադայէւական ձեռքով այրուած՝ աւերակ գարձան . . .

Ժամանակակից պատմութեան սեւ էջերուն մէջ խոչըր տեղ գրաւող համիտական այդ բարբարոս չարագործութիւնները յորդ արցունքներ խլեցին ո՛չ միայն Հայ ժողովուրդին՝ այլ նոյն իսկ օտարացեղ հաստրակութիւններուն մէջ գտնուած զգայուն որտի տէր անձերու աչքերէն։

Սակայն այդ աղէտալի դէպքերուն ազգեցութիւնը բռպէտական եղաւ։ Շատ չանցած ամեն ինչ մոռացութեան տրուեցաւ . . .

Ոչ միայն օտարները՝ այլ հայութեան մեծամասնութիւնն անգամ անտարբեր մնաց այն անանական վիճակին, որուն մէջ տակաւին սինչեւ ցարդ կշարունակէ ապրիլ դարաւոր ստրկութեան մէջ ազգային նկարագրի ազնիւ յատկութիւնները կորցուցած պատմական դժբաղդ ցեղը։

Հայ կղերը, անզգայութեան ու ծուլութեան մէջ թաղուած՝ կրաւականանար միայն քարոզելու աւետարանի այն պատուէլները, որոնք անանական համբերատարութիւն կը սորվեցնեն մարդոց։

Հայ վաճառականը, եսամոլ ու շահամոլ, օտարացած իր ազգութենէն, երբեմն երբեմն սովորահ ու սրամահ Հայ գիւղացուն երեսին քանի մը զուրուշ շպրտելով՝ արդէն իր հայրենասիրական պարտականութիւնը կատարած կհամարէր

«ազգային բարերար»ի անունը շահելու յաւակնոտութեամբ :

Հայ մտաւորականութեան խոշորագոյն մասը Պօլսոյ կամ արտասահմանի գեղեցիկ ու ազատ քաղաքներուն մէջ ապաստանած՝ ֆրազաբանութիւններով միայն կպարապէր և ինքզինքը «ազգային» տիտղոսին արժանացած կհամարէր՝ եթէ մերթ ընդ մերթ քանի մը պղատօնական բառեր արտայայտէր Հայ ժողովուրդին ողբալի կացութեանը մասին . . . :

Օ՛հ, թողնենք ոռ այժմ ծոյլ կղերին, հսամոլ հարուստին և շառլագան. մտաւորականին բարոյական մնանկութիւնը, թողնենք հայութեան մէջ սովորական դարձած այդ երեսյթը, որ աւելի տիսուր ու ցաւալի է՝ քան թէ արիւնարբու Համբատիէի բոլոր վայրագութիւնները . . . :

Դաստիանք մեր պատմութեանը . . . :

Հանդարտ ու պայծառ էր գիշերը: Անհամար աստղերով ծածկուած երկնակամարին վրայ թափանցիկ ամպեր երեմն արագութեամբ սահելով կանցնէին ու կրաբեւէին մահիկածեւ լուսինը:

Շրջակայքը խոր լոսութիւն կտիրէր: Ամբողջ ընութիւնը խոր քունի մէջ էր:

Քաղաքէն քանի մը ժամ հեռաւորութեամբ երկարածիդ ու ոլորապտոյտ ձորի մը մէջ հաւաքուած էր Համբատիէ հեծելազօրքերու խումբ մը, որոնք նայն օրուան չարագործութիւններէն յոգնած մարմինները հանգստացնելու համար կանանչ ու փափուկ խոտերուն վրայ տարածուած ընկած էին Մորփէսի գիրկը . . . : Հինգ վեց հոգի միայն մարելու մօտեղով կրակի մը բալորտիքը նստած կիսոսակցէին: Հազուստներէն կերեւար, որ ասոնք խումբին գլխաւորներն էին. իսկ անոնցմէ մէկը միւսներէն կզնազանուէր իր ոսկեզօծ գոտիսով ու զինուորականի ուժնոցներով: Եւ գա խումբին հրամանատարն էր, որ կկոչուէր Ռաշիտ պէյ:

— Բարկութիւնս կենալ, — կըսէր Ռաշիտ հպարտութեամբ մօրուքը շոյելով, — այո՛, շատ կարմնեղիմ մեր մարդոց անխօնեմ գործունէութեան վրայ: Փախանակ գաղտագողի յառաջանալով յանկարծակիի մերելու, մեր յարձակումը

առաջուընէ կյայտնուի և այդ հանգամանքին չնորհիւ մենք քան մը չենք կրնար ընել, ու երբեմն կորուստներ ալ կունենանք:

— Իրաւունք ո՞նիք, Պէյ, — հաստատեց Շէրիֆ, որ նոյնպէս գլխաւորներէն մէկն էր: — Մեր ահ ու սարսափը ամեն կողմ տարածուած է, ատոր համար վազօրօք կեավուրները կպահեն իրենց հարստութիւնները, այնպէս որ մեր կողոպւտները շատ լզար կըլլան . . . : Բացի այդ՝ մենք մեր զինուորներուն շատ երես կուտանք, ատոր համար անոնք տոսնկ մնալով յաճախ չեն լսեր մեր հրամանները . . . , իսկ այդ անպատեհութեան առջեւը տանել ձեզմէ կախուած է:

— Զեմ հասկնար, թէ ի՞նչ լսել կուզես, աւելի պարզ խօսէ:

— Կկրկնեմ, թէ մենք մեր զօրքերուն շատ երես կուտանք, այդ պատճառով մեզ չեն հնազանդիր:

— Ի՞նչ . . . , — գոչեց Ռաշիտ բարկութեամբ, — ո՞վ կը համարձակի իմ հրամաններուն չհնազանդիլ:

— Շա՛տ անգամ կպատահի այդ անսաստութիւնը, — պատասխանեց Շէրիֆ: — Զոր օրինակ՝ երէկ Հաւհաւ գիւղը գնալու ժամանակ հրամայեցիք, որ մեր զինուորները աղմուկ չհանեն, մինչեւ որ գիւղին մօտենանք: Ո՞վ լսեց ձեր հրամանը, — ո՞չ ոք: Ամենքն ալ կպօռային, կկանչէին և այդպիսով մեր ծրագիրը աւրեցին: Հաւհաւցիք մեր գալը լսելով՝ պատրաստուեցան, ինքզինքնին պաշտպանեցին և մեր ձեռքքը բան մը չանցաւ:

Ռաշիտ պէյ ոտքի ենելով վայրկեան մը կրակին շուրջը դարձաւ և ապա տեղը նստելով՝ լսաւ.

— Շէրիֆ էֆէնալի, զու քիչ մ'տուած յայտնեցիր, թէ այդ անպատեհութեան առջեւը տանել ինձմէ կախուած է:

— Այո՛, Պէյ, — պատասխանեց Շէրիֆ, — մեր յաջողութիւնը ձեր հրամաններուն ձշդիւ գործադրուելէն կախուած ունի:

— Եթէ այդպէս է, լա՛ւ ուրեմն: Ես ամեն ինչ կարգի կրերեմ ու կպարտաւորեմ իմ զօրքերս, որ իմ ամենափոքր

հրամանս անգտմ իրեն պատգամ լնդունին և ոչ ոք չհամարձակի անհնաղանդ գտնուելու : Պէտք է վերջ տալ այս պատշիպօգութութեան : Գնա՛ ուրեմն, Շէրիֆ, տե՛ս թէ զիշերապահները իրենց տե՞ղն են թէ ոչ . շուտ, գնա՛ :

Շէրիֆ բարեւելով գնաց :

Երբ նա հեռացաւ, Ռաշիտ միւս նստողներուն հրամանեց, որ լու կրտկ մը վառեն ու քանի մը հրկաթեայ ձողեր ձգեն կրակին մէջ : Ու ինքը սկսաւ կլոր մօրուքը շոցել :

Քիչ վերջը Շէրիֆ վերագարձաւ երեք հատ հրացան բերելով ու ըստու .

— Պէյ էֆէնտի, պահակները իրենց տեղերն են, բայց խոր քունի մէջ : Ահա՛ անմուց հրացանները . . .

— Օ՛ . . . — գոչեց Ռաշիտ զայրացած . — Դա այլ եւս անհնաղութելի է : Շուտ գնացէ՛ք, այդ անասունները բերէ՛ք այստեղ : Պէտք է անկարգապահութեան պատժին առաջին օրինակը ցոց տալ զօրքերուն :

Զօրապետները ստքի ելան և Շէրիֆին ետեւէն գնացին :

Շատ չանցած՝ անսնք Ռաշիտ պէյին քով բերին երեք երիտասարդ զինուորներ, որոնցմէ մէկը տակաւին իր քնառաչքերը կցիւր, իսկ միւսները զգալով իրենց պակասութիւնը կդողդողացին :

Պահակները կզգացին, որ իրենց քանի մը վայրկեանի քունը շատ սուղի պիտի նոտէր իրենց վրայ : Ծունդի չոքան և պաղատագին ձայնով աղաղակեցին :

— Այսն, պէյ էֆէնտի . . . ի սէր Աստուծոյ, ներէ մեզ այս անգտամ :

Ռաշիտ պէյ տաւանց պահակներուն աղաչանքին պատասխանելու՝ Շէրիֆին նշան ըրաւ ու հեռացաւ . . .

Երեք պահակները հրաշէկ ձողերու վրայ անցուած՝ յուսահատական ճիշեր կարձակէին : Անոնց մորմոքիչ աղաղակներուն ձայնէն զարթեցան ամբողջ խումբին զօրքերը, որոնք սարսափած վեր կցան և հրացանները ձեռքերնին կանգնեցան կրակին գիմացը :

Ռաշիտ պէյ զօրքերուն մօտ գալով հանդիսաւոր ու գոռ ձայնով մ'ըստու .

— Թող գլունան իմ զօրքերս, որ իմ կամքիս ու հրամանիս չանուցողը՝ իմ առաջին զօրապետս ալ ըլլայ, այս կերպով պիտի պատժուի :

Բոլոր Համբակիէները զինուորական ձեւով բարեւեցին :

— Ոչ ոք թող չքննայ, — շարունակեց հրամանատարը . — Ամեն ոք իր ձիւն մօտ կեցած թող սպասէ, մինչեւ որ մեկնելու հրամանը տամ :

Զօրքերը նորէն բարեւեցին ու գնացին իրենց ձիւնուն մօտ :

Հրամանատարն ու զօրապետները նստան կրակին շուրջը :

Հրակիէղ պահակներուն գիտները տարուեցան փոսի մը մէջ և լուութիւնը տիրեց չորս դին :

Ռաշիտ պէյ իր սոկեզօծ ծխամորջէն բոլ մը թանձր ծուխ տրտաշնչելէ վերջը՝ լսու գոհ գէմքով մը .

— Այս օրինակը կարծեմ տպաւորիչ էր : Ա՛լ չպիտի յանդգնին սեւէ անկարգապահութիւնը ընելու :

— Շա՛տ լաւ ըրեք, Պէյ էֆէնտի, — հաստատեցին զօրապետները . — Այգայն հարկաւոր է վարուիլ մեր պաշիպօղուք զօրքերուն հետ, որոնք զինուորական կարգապահութիւնը լսուած բանը չգիտեն :

— Ասկէ վերջը կարպին . . . : Հիմա թողնինք այդ խընդիրը : Ես կցաւիմ, որ չկրցանք Հաւհաւ գիւղը մտնել :

— Կարելի չէ՛ր մտնել, — լսու Շէրիֆ : — Այն անիծած ֆէտայիները^(*) առաջուընէ պատրաստած էին զիւղացիները ինքնապաշտպանութեան համար, որովհետեւ քանի մը օր առաջ տեսան, թէ ինչպէս թալանեցինք ու աւերեցինք Զուքուրլու գիւղը . . .

— Ա՛հ, Զուքուրլուն լաւ պատառ մըն էր, իսկ եթէ յաջողէինք Հաւհաւ մտնել, օ՛, այնտեղէն աւելի շատ թաւան կվերցնէինք . . . : Բայց յուսահատելու պէտք չկայ, Աստուծուծ ողորմած է, երբ եւ իցէ հոն ալ կմտնենք և այնատեն թող աշխարհ արարած մեր անունէն սոսկայ :

(*) Ֆէտայի թուրքերէն բառ է, որ կնշանակէ անճնուէր : Թիւրքերը նայ յեղափոխականներուն այդ անունը կուտային :

— Առանց ատոր ալ մեծ համբաւ ստացած ենք, — ըստ Շէրիֆ հպարտութեամբ մը: — Միթէ Քիչ գիւղեր թալանեցինք ու այրեցինք, Քիչ կեսովուրներ կոտորեցինք. ապա մուծեցէք անգամ մը թէ ինչ հերոսական քաջութիւն ցոյց ու ինք Զուքուրլուի մէջ: Ապուշ Զուքուրլուցիները գանակ մը խկ չունէին ինքզինքնին պաշտպանելու համար և գրեթէ ամէնքն ալ, մեծ ու պղտիկ, մարդ ու կին, ոչխարի պէս գլորուեցան մեր աեղատարափ գնդակներուն տակ: Միայն քանի մը հոգի կրցան փախչելով ազատուիլ, առ ալ մեր յիմարութեանը պատճառով...

— Այդ միեւնոյն յիմարութեան պատճառով էր, որ չկրցանք Հաւհաւ մանել: 0'հ, ի՞նչքան կզայրան մեծ է Ալլահին ու Փատիշահին զօրութիւնը, որնց իսլամի սուրը միշտ կտրուկ պիտի ըլլայ անհաւստ կավուրներուն վրայ...

— Ես զգացի, թէ մենք չպիտի կընանք Հաւհաւ ու կզայրի գեռ այն ժամանակ, երբ մենք Խօշմադ գիւղը յանդարձ Հաւհաւցիներուն կողմէն և մինչեւ որ մենք ցան յանկարծ Հաւհաւցիներուն կողմէն, որ մենք բլորին վրայ ելանք, անոնք արդէն մերիններէն քսան հինգ հոգի սպանեցին, որովհետեւ մերինները առանց մեզ լսելու առաջ անցան ու պատիժները գտան: Ֆէտայիները լաւ նշան առան:

— Քէյֆս կուգայ, — ըստ Ռաշիտ ծիծաղելով, — երբ կլիւմ այն կարմիր թուշերով բարձրահասակ կինը, որ գտակիւմ այն կարմիր թուշերով բարձրահասակ կրոնացոյնս մէջքէս գուրս քաշեց, երբ ես անոր աղջիկը կրոնացին, Շան ծնունդը քիչ մնաց դաշտնը փսրս պիտի բարէի... Շան ծնունդը քիչ մնաց դաշտնը փսրս պիտի խօթէր, եթէ դու վրայ չհամնէիր... Հապս այն գիրուկ ու խօթէր, եթէ դու վրայ չհամնէիր... Հապս այն գիրուկ ու կարճիկ հարսը, տեսա՞ր թէ ի՞նչպէս իր ծծկեր երեխային հետ կրակին մէջ նետուեցաւ:

— Հա՞ , ի՞նչպէս չտեսայ, չէ՞ որ նա իմ ձեռքէս փախաւ և կրակին մէջ նետուեցաւ, որպէս զի ես զինքը չբռնիւարիմ: — Ցիմար մարդիկ են այդ կեավուրներուն մեծ մասը:

Ապուշնորը կկարծեն թէ առանց զէնքի պիտի կարողանան մեզի գիմագրել ու թոյլ չտալ որ անոնց կնիկներն ու աղդկները...

— Բայց ինչո՞ւ կմոռնաս, Պէջ, այդ անիծած կետվուրներուն մէջ ալ կտրիճներ կան: Ես չիմ կարող ուրանաւ, որ անոնց ֆէտայիները մեզմէտ աւելի սրտստ են ու լաւ զէնք գործածող....

Այդ միջացին զօրապետներէն մէկը, որ քանի մը քայլ հեռաւն կեցած էր, բարձր ձայնով կանչեց.

— Հէյ... Ո՞վ է այն:

— «Բարեկամ՝ մը»... — պատասխանեց հեռաւէն անձանոթ ձայն մը:

— Յատ ոտքի ենելով սկսաւ մտիկ ընել:

— «Պէյին քովը տարէք զիս», — շարունակեց անձանոթը:

— Իմ քովս կուզէ գալ, — ըստ Ռաշիտ անհանգստուց Շէրիֆին երեսը նայելով, — Արգեօք ո՞վ է հկողը:

— Գուցէ ուսէ հրաման մը բերած է:

— Կարելի է... Գնա՛, հս՛ս բեր զանիկա:

Վայրկեան մը վերջը հրամանատարին ներկազացաւ ոստիկան-զինուոր մը, որ թեւին տակ պայուսակ մունէր:

— 0' , դու զապթիչէն ես, — հարցուց Ռաշիտ նորիկին, — Խօսէ՛, տեսնենք, ի՞նչո՞ւ համար եկած ես:

Ռատիկան-զինուորը խոնարհաբար բարեւելով պատասխանեց:

— Ես ստափկան-զինուորներու հրամանատար ձէմալ պէյին կողմէն եկած եմ անոր յատուկ բարեւելորը ձեզի հազորքելու և այս նուէյները ձեզի մատուցանելու:

Այս ըսկելով զապթիչէն պայուսակէն գուրս հանեց մետաքսեայ թաշկինակ մը, որտես մէջ կար ազամանգակուռ մատանի մը, տկի ժամացուց մը և ոսկեզօծ խանչէլ մը: Այս ամէնը Համբայիներուն հրամանատարին յանձնելով՝ նորէն բարեւեց ու երկու քայլ ետ քաշուելով կեցաւ:

Ռաշիտ պէյ մեծ ուրախութեամբ այդ թանկագին նուէրները ընդունեց: Այդ ընծաները անոր աչքին աւելի յարգի

էին անոր համար, որ զանոնք ուղարկողը ձեմալ պէյն էր, այն մարդը՝ որուն հետ նա անձնական ատելութիւնը ունէր:

Թոյց Ռաշիտ իր զգացած ուրախութիւնը արտաքուստ ցոյց չտալով՝ հպարտութեամբ մը հարցուց ստիկանին.

— Ուրիշ ի՞նչ ունիս ըսելու:

— Ձեմալ պէյ ինձ յանձնարարեց ձեզի ըսելու, որ ձեր քաղաքին վրայ յարձակուելու դիտաւորութիւնը քանի մը օր յետաձգէք:

— Բայց ո՞վ կարող է ինձ արգիւել քաղաքը մտնելու, քանի որ ես կայսերական հրամանով պիտի անցնիմ այնտեղէն, — հարցուց Ռաշիտ կասկածուու ու արհամարհական նայուածք մը ձգելով զապթիցէին վրայ:

— Զգիտեմ: Միայն թէ կարծեմ աւելի նպաստաւոր պիտի ըլլայ ձեզ համար, եթէ ձեմալ պէյին խորհուրդին հետեւիք:

— Բայց ի՞նչ է ձեմալ պէյին ցանկութիւնը:

— Նա կուզէ, որ գուք անոր հետ համաձայնիք, որպէս զի առանց գժուարութեան համար ձեր նպատակին:

Ռաշիտ պէյին արիւնուտ աչքերը ուրախութեամբ փայլեցան և մեզմ ձայնով մ'ըստաւ:

— Շա՛տ լսաւ, ես կիսուատամամ անոր ցանկութիւնը կատարել: Մեր համերաշխ գործակցութենէն երկուքնիս առ պիտի օգտուինք:

— Ձեմալ պէյ յօժարակամ կաջակցի ձեզ, եթէ քաղաքին մէջ ձեր թալանած հարստութիւնը անոր հետ հաւասարապէս բաժանէք: կընդունի՞ք այս պայմանը:

— Այս', կընդունիմ:

— Ուրեմն ձեր համաձայնութիւնն ու պայմանը գրաւոր կերպով հաստատելնիդ կինդրեմ:

— Շա՛տ լսաւ, — ըստաւ Ռաշիտ և խոկոյն թղթապահակէն կտոր մը թուղթ հանելով Շէրիֆին տուաւ և հրամայեց.

— Շէրիֆ էֆէնտի, գրէ՛, ինչ որ կըսեմ:

— Շէրիֆ հոստաւ և գրիչ կաղամարը գոտիէն հանելով Շէրիֆ հոստաւ և գրիչ կաղամարը գոտիէն հանելով — «Ստորագրանտը ինձ թէ անձնարար գրեց այսպէս: —

րագրեալս կխոստանամ քաղաքին մէջ թալանած հարստութեան կէուը տալ ձեմալ պէյին՝ ի փոխարէն այն աջակցութեան, զոր նա պիտի ընէ ինձ այդ գործը յաջողցնելու համար:»

Ռաշիտ պէյ գրել չգիտնալուն համար փոխանակ ստորագրութեան իր կնիքը գրու պայմանագրին տակ և թուղթը զապթիէյին տալով ըստաւ:

— Ա՛ռ, տա՛ր այս թուղթը...

Ոստիկան-զինուորը թուղթը տանելով ծոցը գրաւ ու ըստաւ:

— Լսեցէ՛ք, ինդրեմ, Պէյ էֆէնտի, ձեմալ պէյ ուրիշ խորհուրդ մըն ալ կուտայ ձեզի...

— Բա՛է, տեսնեմ, ի՞նչ է:

— Այստեղէն քանի մը ժամ հեռու անտառին մօտ Սաքրադ գիւղը կայ, ուր բաւտկան հարուստ պաշար կայ: Ձեմալ պէյ ձեզ խորհուրդ կուտայ այդ գիւղէն անցնիլ: Մինչեւ որ գուք այդ գիւղը թալանէք, ձեմալ պէյ պէտք եղածը պիտի կարգագրէ քաղաքին մէջ ձեր գործը գիւրացնելու համար:

Ռաշիտ պէյ չափազանց ուրախ էր և չգիտէր ի՞նչպէս արտայայտել իր գոհունակութիւնը:

— Շա՛տ լսաւ, շա՛տ լսաւ, — ըստաւ նա, ստորիկանին ձեռքը սովի մը գնելով: — Հիմա գու գնա՛, ձեմալ պէյին իմ կողմէն շատ բարեւներ տար, շնորհակալութիւնս յացնէ և լսէ՛ անոր, թէ ես պիտի հետեւիմ իր գեղեցիկ խորհուրդնելուն, որնց արժէքը զիտեմ գնահատել: Թող վըստահի իմ վրաս և ինքն ալ խոստումը թող կատարէ:

Ոստիկան-զինուորը խոնարհաբար բարեւելով՝ մեկնեցաւ:

Ռաշիտ պէյ ստքի ելնելով՝ կանչեց առանձնաբար Շէրիֆին մէկ կողմ ու ըստաւ:

— Գործերնիս շատ յաջող կերթայ: Իմ այդ մեծ հակառակորդս ձեմալ պէյին ինձ հետ միանալու: Լսա չէ՛:

— Քաղաքին մասին շատ յայս չունիմ, — պատասխանեց

Շէրիֆ ձեւով մը , որով կարծես ցոյց կուտար այդ տեսակ գործերու մէջ իր ունեցած հմտութիւնը :

— Ինչո՞ւ համար յօյս չունիս :

— Այսինքն կուզէի ըսել , թէ մի՞ գուցէ ձէմալ պէյ խորամանկութիւն բանեցնէ :

— Ի՞նչպէս կարելի է կասկածիլ . . . Հապա ինչո՞ւ համար այս թանկագին ընծաները ուզարկեց ինձ :

— Ինչ որ ալ ըլլայ , խոհեմութիւնը կպահանջէ ամէն պարագայի մէջ զգոյշ ըլլալ , — պատասխանեց Շէրիֆ հեռանալով գէպ ի խռոմբը :

Ծաշխա տռանց կարեւորութիւն տալու իր օգնականին խօսքերուն՝ ոկաւ ինքնիրեն խօսիլ ու ըսաւ .

— Է՞ս , վաղը գարձեալ ինչքան սիրտեր գող պիտի հանէ իմ համբաւաւոր անունս . . . Սաքրագին ալ Զուքուրլուի նման մոխիր պիտի գառնայ . . . Ուրախացի՛ր , Ծա՛շխա , ուրախացի՛ր :

Շէրիֆ վերադառնալով՝ ըստւ .

— Խոմքը պատրաստ է սեկնելու , Պէյ էֆէնտի :

Ծաշխա իր զօրքերուն մօտ երթալով՝ ձին հեծաւ ու բարձր ձայնով կանչեց .

— Իմ քա՛ջ զինուորներս , կարի՛ճ Համիտիյէնիր , չնորհակալ իմ ձեզմէ որ մինչեւ ցարդ փորձով ցոյց տուիք ձեր արժանաւորութիւնը այն մեծ անունին , զոր բազգաւորութիւն ունիք կրելու ձեր վրայ Յիշեցէ՛ք , որ այդ ահեղ անունը ստացած էք մեր ամենազօր և օգսատափառ Փատիանունը ստացած էք մեր ամենազօր և կաւատարիմ արանունը գնող խալիֆէն զգացումներուն հաւատարիմ արատայտաիչը լուլալու ձեր աշխարհասասան քաջազործութիւններով . . . Դուք պէտք է աշխատիք կեավուրներուն սիրութիւնը . . . Ես պիտի գուզէ մէջ Համիտիյէ անունը յաւելուն և պատմութեան էջերուն մէջ Համիտիյէ անունը յաւելուն . . . Մենք հիմա պիտի երթանք Սաքրագ զիւզը ժացնելու . . . Այնք հիմա պիտի ընենք , ինչպէս ըրինք Զուքուրլուն : Այն և այնպէս պիտի ընենք , ինչպէս ըրինք Զուքուրլուն : Այն պիտի գուզէ ընենք , ինչպէս պիտի գուզէ ընենք , թող կեավուրներոցը , որ մեր ձեռքէն գուրս պիտի գուզ , թող կեավուրներոցը , որ մեր ձեռքէն գուրս պիտի գուզ , թող կեավուրներուն գերեզմանը ըլլայ : Անոնք պէտք է սատկին , որպէս զիւզը ծռուելով՝ ըստւ .

անոնց հարստութիւնը մենք վայելինք : «Կեավուրը մալը խլամա հելալ ըր» , հասկցա՞ք այս պատուէրը , զոր աւանդած է մեզի մեր մեծ մարգարէն . . . Սակայն ուշագրութիւն ըրէք , որ մեր յարձակումը առաջուընէ չիմացուի : Ով որ իմ հրամանիս չհնազանդի և կարգապահութիւնը խանգարէ , պիտի պատժուի այնպէս , ինչպէս պատժուեցան այս գիշերուան պահակները :»

Այս ոգեւորիչ ճառէն գերջը Ծաշխա պէյ ձին քշեց յառաջ : Անոր հետեւցաւ Համիտիյէ հեծելախումբը :



VIII.

ՆՈՐ ՑԱՅՏՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Գիշերային պաղ քամին կօրօրէր Սաքրագ գիւղին պարտէցներուն մէջ պաղատու ծառերուն տերեւաշատ ձիւղերը , որոնք մթութեան մէջ կատարձէին խորհրդաւոր շնկոց մը . . .

Գիւղին ծառազարդ տուներէն մէկուն գաւիթին մէջ հաստարմատ կաղնիի մը հովանին տակ մշիկ մշիկ կքնանային նիկողոսին տղաքը , Արամն ու Տիգրանը :

Յանկարծ Արամ , կարծես ահուելի երազէ մը զարթելու պէս՝ վեր թռաւ և աչքերը շփելով ձայն տռաւ եղրօրը .

— Տիգրան , վեր կաց , երթանք տուն . . . անձեւ պիտի գոյ :

— Տէ՛ , թո՛ղ , ա՛խպէր , ո՞վ ըստւ քեզի , թէ անձեւ պիտի գոյ , — մըմուց Տիգրան և շուռ եկաւ միւս կողքին վրայ :

Այդ շարժումով Տիգրան կուզէր եղրօրը հասկցնել , թէ ինքը վեր կենալու միտք չունէր , հետեւաբար ի զուր տեղը թող չխանգարէ իր քունը : Բայց Արամ մթնոլորտը լաւ մը զննելէ վերջը համոզուելով թէ անձեւ պիտի գոյ , չուզեց թոյլ տալ , որ եղբայրը քնանայ : Ուստի նորէն Տիգրանին վրայ ծռուելով՝ ըստւ .

— Հապա մէյ մը տե՛ս, ի՞նչպէս հով կփէէ։ Մեւ ամ-

պերը իրարու վրայ գիզուած հիմա վար պիտի թափին։

— Մի՛ վախնար, այս գիշեր անձրեւ չպիտի գայ։

— Ի՞նչ գիտես, աստղաբա՞շխ ես դու։

— Աստղաբաշխ չեմ, բայց այս երեկոյ արեւամուտի ժամանակ հօրիզոնին վրայ ամպի նշոյլն անդամ չկար. դա նշան է, թէ անձրեւ չպիտի գայ։

— Հապա հիմա տե՛ս, թէ երկինքը ի՞նչպէ՞ս պատաճ է սեւ ու մութ ամպերով։ Վե՛ր կաց, տուն մտնենք։ Շիտակը կուղե՞ս, ես այս ծառին տակ քնանալ չեմ ուզեր։

Տիգրան ակամայ յօրանջեց, թեւերը ձգձգեց ու քնառ աչքերը չփելով՝ ըստաւ։

— Ճար չկայ, քու խօսքդ ըլլալու է. . . : Սարսափելի երազ մը քունու խոռովեց. օ՛հ, ի՞նչ սոսկալի երազ էր։

— Ի՞նչ պարապ բան է երազ ըստածդ. — յարեց Տիգրան ձիձաղելով։

— Ես ալ գիտեմ, որ երազը պարապ բան է, — կրկնեց Արամ ամաչելով. — բայց չեմ հասկնար, թէ ի՞նչո՞ւ սիրտս կրաբաիէ. կարծես բան մը կնախազգամ. . . :

— Զըլլա՞յ թէ Գէլօն գայ ու նորէն քեզ տանի. . . : Մի՛ վախնար, Արամ չան, Գէլօն մեղ ու Փեղամը լաւ ճանչցաւ. սատկի՛, մէյ մըն ալ մեղ մօտ չի գար։

— Զգիտեմ, թէ ի՞նչ պատահելու է, ես ցաւի նման բան մը կզգամ։

— Դա նշան է, թէ քիչ մը վերջը պիտի ուրախանաս։ Զի՞ս գիտեր այն առածը, որ կըսէ, թէ «տիսրութենէն վերջը ուրախութիւն կուգայ»։

— Յոյս չունիմ, Տիգրան. սիրտս շատ տխուը է։

— Կարծեմ մոռցած ես, որ վազը առաւօտ մեր տունը հիւրեր պիտի գան։ Հօրեղբայրս, հօրեղբօրորդիս, նոյնպէս մեր բոլոր բարեկամներն ու գրացիները պիտի հաւաքուին մեր տունը հայրեկիս ծննդեան տօնը չնորհաւորելու համար։ Մեր երկուսիս ալ հրաշքով մ'աղաւուելուս համար մատաղ պիտի մորթուի. . . Օհ, ի՞նչպէս պիտի ուրախանայ հայ-

րիկը քսան տարիէ ի վեր կորցուցած եղբայրը նորէն ահսնելով։ Հապա մենք ո՞չափ պիտի սւրախանանք համբու- րելով մեր սիրելի հօրբորդի Գեղամը, որուն պարտական ենք մեր կեանքը։

Արամին տխուը ու մտախոհ գէմքը յանկարծ զուար- թութեամբ փալեցաւ։

— Օհ, — գոչեց նա, — մեր հօրբորդին կասարեալ գիւցազն մ'է, առիւծի սիրտ ունի . . . : Բայց, — շարունա- կեց Արամ նորէն մթագնելով — եթէ իմ նախազգացումն իրականանայ, եթէ իմ երազո կատարուի, այնատեն. . . օհ, Ասուուա՛ծ չընէ, որ երազս ճիշդ ըլլայ. . .

Տիգրան ծիծաղելով եղբօրը կոնակը տփեց։

— Գու կծիծաղես, Տիգրան, — ըստ Արամ վշտա- ցած. — Ես ալ երազի կարեւորութիւն չեմ տար, բայց գի- տե՛մ, որ նախազգացումը չի սխալուիր։ Կիշե՞ս այն օրը, որ աւազակներուն ձեռքէն մեկ ազատելու պիտի գան և այդպիսի գրութեան մէջ ի հարկէ մեր երեակայութիւնը մեր աչքին առջեւ կպատիկերացնէր մխիթարական երեութ մը, որ բարեղաղաբար իրավանացաւ. իոկ հիմա, զոհութիւնն Ասուուծոյ, վշտանալու և մտատանջուելու. բան մը չունինք. այս պարագայիս չար երազ կամ նախազգացում պարապ բան է։

— Երազը կրնայ պարապ ըլլալ, բայց իմ նախազգա- ցումն երբէք չի սխալիր, — կրկնեց Արամ համոզուած շեշտով մը։

Այդ պահուն լուսեցաւ գիւղին խաչնարածին ձայնը. . .

— Բա՛, լուսցեր է, — ըսին երկու եղբայրները։

Եւ երկուքն ալ ուղի ելան, հագուեցան, լուացուեցան ու գնացին հայրերնուն մօտ, բայց որովհետեւ ծերունի նի-

կողոս տակաւին քնած էր, մտան տունը, ուր թոնիրին մօտ նստած էր մայրերնին, պառաւ Մարիամը՝ որ աւելի շուտ վեր կեցած, ազօթքը ըրած լմացուցած էր, ու հիմայ ալ նստած բուրդ կմանէր:

— Բարի լո՞յս, նա՞նի, — ձայնեցին տղաքը երկուսը միասին:

— Ասոծու բարին վրաներդ ըլլայ, ըստ պառաւը տղոցը երեսները պաշելով:

— Մողլերը, մինչև հիմա քնոս ծ էիք:

— Զէ՛, նա՞նի, շո՞ւտ զարթեցանք, բայց անկողնին մէջ նստած կխօսակցէինք:

— Կերեայ որ..մոռցած էք, թէ այսօր մեր տունը հիւրեր պիտի գան և անոնց համար քիչ մը ձուկ կամ ուրիշ որս հարկաւոր է: Հայրիկը երէկ իրիկուն ձեզի չպատուիրի՞ց:

— Բա՛հ, մենք մոռցած չէինք, բայց գեռ կանուխ է, հիմա՛ ալ կարելի է որս ճարել:

— Հայտէ, զաւակներս, գնացէ՛ք, Աստուած հետերանիդ ըլլայ:

Արամ ու Տիգրան որսի համոր պէտք եղածները վերցնելով՝ հրացանները ուսուերնէն կախ տուած մեկնեցան...:

կէս օրը մօտ էր: Նիկողոսն ու կինը նստած կխօսակցէին:

— կէս օր եղաւ ու մեր տղաքը տակաւին չվերագարձան, — կըսէր ծերունին մտահոգութեամբ:

— Գուցէ որս չգտան:

— Բայց ես անոնց պատուիրած էի, որ եթէ որս չճարեն, շուտով վերագառնան: Տունը նրաւական միս կայ:

— Արդէն ձուկի պէտք չունեինք...

Դուրսը ոտքի ձայն մը լուսեցաւ:

Նիկողոս լուսամուտէն գուրս նայելով գոչեց.

— Օհ, եղբայրս եկա՞ւ...

իրօք եկողները Ստեփանն ու Գեղամն էին:

Այր ու կին գուրս վազեցին և գուսր բանալով՝

— Եղբայր իմ... — գոչեց նիկողոս:

— Նիկողոս... — ձայնեց Ստեփան:

Եւ երկու եղբայրներ, որոնք քսան տարիէ աւելի իրարմէ բաժնուած ու իրար մեռած կկարծէին, ընդունած չերմագին և այդ անհունապէս ուրախ ու յուզուած գրութեան մէջ քանի մը վայրկեան լուս ու մունջ մնացին: Խոկ Մարիամ Գեղամին վզին վաթթուած՝ կհամբուրէր զայն մայրական գորովով: Ամէնքն ալ ուրախութեան ջերմ արցունքներ կթափէին:

Այսպէս իրենց երկարամեայ կարօտը առնելէ վերջը՝ այդ պահուն մոռնալով իրենց կրած անհուն տառապանքները, մտան սենեակը:

Գեղամ չորս դին նայեցաւ և տեսնելով որ Արամն ու Տիգրանը հոն չեն, մտահոգութեամբ հարցուց.

— Ո՞ւր են հօրբրդիներս:

— Անոնք առատու կանուխ որսի զնացին ու գեռ չեկան, — պատասխանեց Նիկողոս:

— Հօրեղբայր, — ըստ Գեղամ գունատուած, — առջջ իս:

— Փա՛ռք Աստուծոյ, շա՛տ լաւ եմ:

— Ա՛ռ հրացանդ ու ե՛կ ինձ հետ:

Այս ըսելով Գեղամ հրացանը ուսին արագ քայլերով գուրս ելաւ:

Անոր ետեէն վազեց Նիկողոս ապշած:

Գրեթէ ժամ մը առանց խօսելու քալեցին: Վերջապէս Նիկողոս համբերութիւնը հատած՝ հարցուց Գեղամին.

— Ո՞ւր կերթանք, Գեղա՛մ:

Գեղամ փոխանակ Նիկողոսին հարցին ուղղակի պատասխանելու՝ ինքն իր կողմէն հարց տուաւ անոր.

— Արամն ու Տիգրանը ձուկ որսալու չգնացին:

— Այս՛, ձուկ որսալու...

— Ա՛լ ինչո՞ւ կհարցնես, թէ մենք ո՞ւր կերթանք...: Խեղճ տղաքը հիմա վտանգի մէջ են: Երանի՛ թէ չուշանայինք:

— Տղաքը վտանգի մէջ են. — կըկնեց Նիկողոս ցնցուելով և քայլերը աւելի արագացուց:

Ապրագէն մօտաւորապէս երկու ժամ հեռու խոր ձորի

մը մէջէն գոչքոչալով կհոսէր հպարտ Մուրադ գետը, որուն մէջ ձուկ որսալու կերթացին յաճախ շրջակայ գիւղացիները։ Նիկողոս ու Գեղամ երբ այդ ձորին մօտեցան, յուսահատական ձիչ մը լսեցին, որ կնոջ ձայնի կնմանէր։

— Լսեցի՞ր, հօ՛քար, — հարցուց Գեղամ և առանց պատասխանի սպասելու ոլացաւ դէպի այն կողմը, ուրկէ լոռւած էր ձայնը։

Նիկողոսն ալ անոր ետևէն վազեց։

Չորին մէջ մեծ ժայռի մը տակը տասնէն աւելի տւազակներ գաշոյնները մերկացուցած կուզէին կտոր կտոր ընել երկու երիտասարդներ, որոնք կպաշտպանէին պառաւ կին մը ու նորահաս աղջիկ մը։

— Օ՛հ, Գէլօ՞ն է . . . — գոչեց Գեղամ ու ակնթարթի մէջ հասաւ անոնց մօտ։

— Ա.հ . . այդ անիծած տղան գա՛րձեալ եկաւ, — ըստ Գէլօն ու ընկերներուն հետ սկսաւ փախչել։

Գեղամ յաջողեցաւ անոնցմէ երկուսը տատպարել իր դաշոյնով և միւսներուն ետևէն վազեց։

Այդ պահան Նիկողոս վրայ հասնելով՝ ըստաւ . . .

— Մի՛ վազեր, Գեղամ, ի զուր արիւն չթափենք . . . Աւազակները արգէն փախան մտան անտառը, հարկ չկայ առաջ գնալու։

— Գեղամ, զուն այս անգամ ալ փրկեցիր մեր կեանքը, — գոչեցին Արամ ու Տիգրան իրենց աղատարար հօրբորգիին վեզը պլուելով։

— Այստեղ շնորհակալութիւն յայտնելու տեղը չէ՛, — ըստւ Գեղամ համեռութեամբ . . . շտապե՞նք, երթա՞նք տուն, մեղի այնտեղ անհամբեր կոպասեն։

— Այս գժբաղդներն ալ տուն տանինք մեզ հետ, նկատեց Տիգրան յոյց տալով իրենց պաշտպանած երկու կիները, որոնք սարսափահար կդողային։

— Մեզի մի՛ մօտենաք, — ըստւ նորատի գեղուհին, գուք չարագործներ էք, գուք իմ սիրականս սպանեցիք . . .

— Ի՞նչ, ո՞րն է քո սիրականդ։ Միթէ մեր սպաննած

երիտասարդը քրիստոնեա՞յ էր, — հարցուց Արամ՝ զարմացած։

— Ահաւասիկ սա՛ է, — պատասխանեց աղջիկը յոյց տալով արիւնաշաղախ դիակ մը։

— Բայց գա քրիստոնեայ չէ՛, — կրկնեց Արամ։ — Անոր հագուստները թրքական տարագ են։

— Հապա՛ հոս նայէ ու տե՛ս, թէ քրիստոնեա՞յ է թէ անհաւատ։

Եւ գժբաղդ աղջիկը գոզգոչուն ձեռքերով բացաւ սպանուած երիտասարդին վիրաւոր կուրծքը, որուն վրայ կախուած էր սոկհզօծ Խաչ մը։

Արամ խաչը տեսածին պէս ծոնգի չոքելով՝ ըստւ ոչքերը երկինք բարձրացուցած։

— Աստուած իմ, ներէ՛ ինձ, ես սպանեցի զանիկա . . .

Ապա գառնալով դէպի աղջիկը, բռնեց անոր ձեռքերը ու արտասուալից աչքերով անոր ալներսութիւնը խնդրեց։

Նիկողոս, Գեղամ ու Տիգրան անկեղծ ցաւակցութիւն յացանեցին սպանուած երիտասարդին համար։

— Շնորհակալ եմ ձեր ցաւակցութեանը համար, — ըստւ աղջիկը վշտագին։ — Ես կտեսնեմ, որ զուք բարի քրիստոնեաներ էք, ուստի երթա՞նք տուն և հոն կպատմեմ ձեզի իմ ցաւալի պատմութիւնու։

— Երթա՞նք, — կրկնեց Արամ քիչ մը միսիթարուելով աղջկանը ներսողութենէն և մօտեցաւ սպանուած երիտասարդին դիակը վերցնելու։

— Կեցի՞ր, — ըստւ պատաւ կինը, որ մինչեւ այն տաեն մեկուսի կանգնած լուռ ու մունջ արցունք կթափէր։ — Մի՛ տանիր այս գիակը. գա իմ զաւակս է, և ես կփափագիմ, որ նա այստեղ թաղուի, որովհետեւ նա գեռ մկրտուած էքր։

Մեր տղաքը իսկոյն փսս մը փորեցին և երիտասարդին դիակը հոն թաղեցին։

— Հանգե՞ստ քուն քեզի, սիրելի զաւակս, — ըստւ պառաւը լալագին բուռ մը հող նետելով գերեզմանին վրայ։

— Դու փափագեցար մկրտուիլ և քրիստոնեաներու մէջ

74

ապրիլ, բայց, աւազ, այդ փափաքիդ չհստար գուցէ հօրդ աններելի մեղքերուն համար . . . ; Երթանք, յարեց պառաւը երեսը՝ գարձնելով:

Եւ ամենքը միասին ճամբայ ընկան:

Երբ տուն հասան, Ատեփան ու Մարիամ գոտնը տոջե կեցած անհամբերութեամբ կապասէին:

— Քեզի նոր հիւրեր բերինք, Մարիամ, — ըստ Նիկոլոս իր կնոջը: — Շուտով ջուր տաքցուր և հիւրերուն ոտքերը լուս:

Մէկ ժամ վերջը Նիկողոսինց տունը ցնծութեան մէջ էր, Բոլոր գիւղացիները հաւաքուած էին հոն՝ Նիկողոսին ծնընդեան տարեգարձը և զաւակներուն ազատութիւնը շնորհաւորելու համար: Հոն էին նաեւ Արշաւիր ու անոր ընկերները:

Սեղանի սփոսցները փոռւած էին ընդարձակ գաւիթին մէջ: Ամենքը գետինը տարածուած կտպերաներուն վրայ ծալապատիկ նատան ճաշկերոյթի, որուն սիջոցին երկար «կենաց»ներ խմուելէ վերջը՝ Նիկողոս գինիի բաժակը վերցնելով առաջարկեց.

— Իմ ազնիւ բարեկամներու, այս բաժակն ալ խմնիք մեր գժբաղդ ու օտարական հիւրերուն կենացը, որոնք երար տարիներէ ի վեր թիւրքերուն ձեռքը կտանչուէին, բայց միշտ հաւատարիմ մեացին իրենց քրիստոնէական սուրբ հաւատքին:

— Կեցցե՞ն, — գոչեցին բոլոր սեղանակիցները և իրենց կարմիր գինիով լեցուած թասերը պարպեցին անձանօթ պառու կնկանը ու նորոհստակ աղջկանը կենացը:

Պառաւ կինը շնորհակալութիւն յացտնիէ վերջը՝ թաց աչքերէն արցունքի երկու խոշոր կաթիլներ գլորելով՝ ըստ մեղմիկ:

— Ազօթեցէք ինձ համար և մաղթեցէք, որ շուտով վերջանայ իմ գժբաղդ կեանքս:

Ամէնքը վշտարեկ դէմքով անոր գժբոյն երեսը նայեցան:

— Կհաւատանք թէ դուն գժբաղդ ես, — ըստ Մարիամ հառաջելով. — Բայց գիտցիր, որ այս սեւ օրերուն մէջ եր-

ջանիկ հայեր շատ քիչ են . . . : Պատմէ՛ մեզի քու ցաւերդ, գուցէ կարողանանք քեզ մխիթարել:

— Մխիթարուելու յոյս չունիմ, բայց գուցէ քիչ մը հովանայ ցաւստանչ սիրտս պատմելով ձեզի իմ քաշած տառապանքներս . . . : Լսեցէք, — ըստ պառաւը ու սկսու պատմել այսպէս:

— «Ես Բարջանց գիւղին մէջ ծնած եմ: Հայրս բաւական բարեկեցիկ վիճուի մը ունէր: Այն ժամանակ երբ մէկը տասաը արտավար հող ու այգի ունենար և քանի մը տասնեակ ոչխար՝ արդէն հարուստ կհամարուէր: Իմ մանկութիւնս երջանիկ անցաւ: Երբեք չէի բաժնուէր իմ Մարիամ քրօջէս, որ ինձմէ երկու տարի փոքր էր և մենք միասին կխաղողինք մեր ծառազարդ պարտէզին մէջ: Այս, այլեւ չկտն այն ուրախ օրերը . . . : Երբ տառներեք տարեկան եղայ, հայրս ինձ պատուիրեց, որ տունէն գուրս չգամ, մինչեւ իսկ երբեմն զիս գետնափոր նկաւզի մէջ կպահէր, երբ մեր տունը այլազգի հիւրեր կուգալին: Ակիզրները իմ վրաս գործադապանգի հիւրեր կուգալին: Սկիզբները իմ վրաս գործադապան այդ խստութեան պատճառները չէի հասկնար, բայց, աւազ, յետոյ իմացայ, որ հայ կնկան համար գեղեցիկ ըլլալը անբաղդութիւն մըն է, որովհետեւ գեղեցիկ հայուհին իր ծնողքին թշուտութեան պատճառ կդառնայ . . . : Գրիթէ ծնողքին թշուտութեան պատճառ կդառնայ . . . : Գրիթէ ամբողջ տարի մը ծնողքս զիս չմողին տունէն գուրս երնեւու կենացները կվախնային թէ քիւրտերը զիս կվախնային . . . : Գիշեր մը, ոհն, ինչ սորսափելի գիշեր էր այդ, յանկարծ քունէս զարթեցայ, Մարիամ քոյրս վիխս պլուելով ըստ. «Քոյրիկ, հայրիկս ու մայրիկս կուլան:» Ես սորսափէս կուցած հայրիկ թանկարծ գուռը բացուեցաւ և ճրագի չկրցայ ձայն հանել: Յանկարծ գուռը բացուեցաւ և ճրագի լոյսով ցիցերու վրաց անցուած ողբալի ճիչեր կարձակեն. զգացնութիւնս կորցուցի և ուշաթափ ընկայ . . . :

Նիկողոսին կինը Մարիամ, որ ուշագրութեամբ կլոէր պառաւին պատճութիւնը, վազեց անոր քով, գրկեց պառաւը ու արտասուելով գոչեց:

— Այս, քոյրի իմ, Շողակաթ, ոհն, ինչ բարեկաղդու-

թիւն, որ տասնեակ տարիներէ ի վեր քեզ կորցնելէ վերջը՝ գարձեալ քեզ տեսնելու բաղդը ունեցայ . . . ։ Փա՞ռք քեզ, Ա՛սուած, փա՞ռք քեզ . . . ։

Բոլոր ներկաները ապշած մացին :

— Միթէ գա ք՞ոյրդ է, — կհարցնէին ամենքը :

— Այս', այս', իմ քոյրս է, — պատասխանեց Մարիամ — Օ՛, հիմա կյիշեմ, կյիշեմ ամէն բան . երբ քոյրս ուշաթափ ընկաւ, ես կարծեցի, թէ անիկա մեռաւ՝ ես սկսայ լալ ու պօսալ : Այդ միջոցին կոշտ ձեռք մը բերանս գոցեց, աչքերա կոպեց ու զիս դուրս տարաւ : Զգիտեմ ինչքան տեղ տարան զիս, յետոյ զիս տանող մարդը կեցաւ ու ըստ ինձ . «Մարօ՛, ալ մի՛ վախենար, մենք քեզի ազատեցինք :» Աչքերուս կապը քակեցին և ես տեսայ, որ առջեւս կանգնած է մեր դրացի Պետրոս ախապարը արիւնած դէմքով : Անիկա վիրաւորուած էր, չուտ մը երեսը լոււաց, վէրքը կապեց և զիս կուրծքին վրայ սեղմելով՝ ըստաւ . «Այնզ երեխայ, ո՛րբ մնացիր. ելթա՞նք, դժբա՛ղդ աղջիկ :» Ես սկսայ լալ : Պետրոս զիս գրկեց ու արագ քայլերով գնացինք : Վերջապէս հասանք անտառ մը, ուր մեր դէմը եկան երեք երիտասարդներ, որսնցմէ մէկը մացառներուն մէջէն, դուրս հանեց ձի մը, սանձը Պետրոսին տուաւ ըսելով . «Դու ձին հեծի՛ր, այս աղջիկը փախցո՞ւր, մենք ձեր ետեւէն կհամնինք :» Պետրոս ախապար մէկ ակնթարթի մէջ ցատկեց ձիուն վրայ, առաւ զիս գաւակին վրայ ու ոլացաւ : Մեր ետեւէն կուգային երիտասարդները : Ճանապարհը շատ երկայն էր : Ճամբորդութիւննիւ տեւեց քանի մը օր . վերջապէս հասանք Քջի քաղաքը : Ժամանակ մը այնտեղ Հայ ընտանիքի մը մէջ մնաւէ վերջը՝ ամուսնացայ Նիկողոսին հետ : »

Շողակաթ իր քրօջը պատմութիւնը լսելով՝ զարմացած ըստաւ .

— Ա՛խ, Մարօ՛ ջան, մենք միեւնոյն քաղաքին մէջ եղած ենք և զիրար չենք տեսած : Բայց ի՞նչպէս կրնայինք տեսակցիւ, ես թռչունի պէս վանդակի մէջ պահուած էր ձէմալ պէյին տունը . . . ։

— Աստուած իմ, — ընդմիջեց Գեղամ, — մեր ցեղին քոլոր անդամները այդ հրէշին ձեռքը տանջուած են ու կը տանջուին տակաւին . . . ։

— Միայն մենք չենք տանջուողը, — շարունակեց Շողակաթ . — Պատմութեանս վերջը գուք պիտի տեսնէք թէ ուրիշներ ալ չարչարուեցան : Ինչպէս լսի, ծնողքիս ողբալի վիճակը աեսնելով ես ուշաթափ ընկայ և չգիտեմ թէ ի՞նչպէս զիս տարած են քաղաքը Միայն կյիշեմ, թէ զիս առեւ անգողները յանձնեցին ձէմալ պէյին, որ զիս բոնագատեց թիւրքանալու : Ես մինչեւ վերջը գիմագրեցի, անոր ինձ տուած տանջանքներն ու մահուան սպառնալիքները չկրցան զիս վախցնել, ես հաստատապէս որոշած էի մեռնիլ քան թէ հաւատքս ուրանալ : ձէմալ պէյ շատ ու շատ փորձեր ընելէ վերջը համոզուելով որ զիս կրօնափոխ ընելու չպիտի յաջողի, ի վերջոյ հանգիտա թողեց զիս և բաւականացաւ միայն զիս կնութեան առնելով : Ես ամեն օր Աստուծոյ կազօթէի, որ զիս այդ հրէշին ձեռքէն ազատէ, բայց Աստուած աղօթքս չլսեց երկար տաեն : Հաւանակաբար նա կամեցած աղօթքս չլսեց երկար տաեն : Հաւանակաբար նա կամեցած էր, որ ես ողջ մնայի ուրիշներուն կեամքը ազատելու համար . . . ։

Նորտափ օրիորդը, որ Շողակաթին հետ միասին եկած էր, անոր այդ խօսքերուն վրայ հառաչելով երախտագիտական նայուածք մ'ուղղեց անոր :

Շողակաթ շարունակեն .

— Ամբողջ տասը տարիներ անցան այն օրէն, երբ մէմալ պէյին տունը մտած էի, և ես միշտ փակուած կը մնայի սենեակի մը մէջ բանտարկեալի նման : Գիշեր մը սենեակս բերին գեռահասակ կին մ'ու երկու տարեկան աղջիկ մը : Այդ խեղճ կինը քրիստոնեայ էր . այնքան յուսահատուած էր, որ կուզէր ինքինքն սպանել, եթէ մանկիկին վրայ ունեցած մայրական գութը չարգիլէր զայն այդ բանը ընելու . . . ։ Ես միխթարեցի զանիկա՝ պատմելով իս քաշած տառապանքներս : Այդպէս միասին անցուցինք երեք տարիներ : ձէմալ պէյ շարունակ կիործէր թիւրքացնել իր

նոր զոհերը . բայց արխասիրտ կինը միշտ անդրդուելի մնաց իր հաւատքին վրայ : Օրին մէկը, երբ ձէմալ պէյ մեղ տարած էր ագարակը, յանկարծ մեր քովը եկաւ յաղթանդամ հու մը, որ մէկ հարուածով ձէմալ պէյը վերաւորելէն վերջը՝ իւրց այդ կինը ու փախաւ : ձէմալ պէյին մարդիկը անոր ետեւէն ընկան, բայց չկրցան կինը խլել, միայն զանոնք վիրաւորելով ետ դարձաւ . . . :

— Այդ կտրիծ հայը իմ Յովսէփի եղբայրս էր, — ընդմիջեց Ստեփան և Շողակաթին հետ եկող գեղուհին իր թեւերուն մէջ առնելով լսաւ անոր . — Նուա՛րդ, աղջի՛կս, գրկէ քու ալեւոր հայրդ . . . :

Օրիորդը առանց հասկնալու գաղտնիքը, փաթթուեցաւ Ստեփանին վիզը և համբուրեց անոր կնճռոս ճակատը :

— Այ՛, — շարունակեց Ստեփան աղջկանը երեսները համբուրելով, — գուն իմ զաւակս ես, իմ աչքիս լոյս Նուարդն ես . . . : Քու մայրդ ձէմալ պէյին ձեռքէն ազատող և իմ քովս բերալլ Յօվսէփի եղբայրս էր : Ավասս երկուքն ալ երկար չապրեցան . . . : Գեղա՛մ, դա քու քոյրդէ, զոր կրակին մէջէն չկրնալ ազատելուս համար օր մը ինձ մեղադրեցիր, կրիշե՞ս :

Գեղամ ու Նուարդ ընդգրկուեցան և երեսները ուրախութեան արցունքներով թրջուեցան :

— Հիմա ես երջանի՛կ եմ, — գուշեց Նիկոլաս, — ալսքան տարուան տանջանք ու տառապանքներէն վերջը, երկարտուե բաժանուեմէ մը վերջը՝ մենք գարձեալ մեր հարազատներուն հետ հաւաքուելու բազդը ունեցանք . . . : Փա՛ռք քեզ, Աստուած, փա՛ռք քեզ, յաղագս ամենայնի, Տէ՛ր, փա՛ռք քեզ . . . :

15.

ՊԱՏՈՒՀԱՎՈՐ

Նիկողոսին ուրախութեան արտօյայտութիւններն ու երկնաւաք փառաբանութիւնները յանկարծ ընդհատուեցան փողոցէն լսուած ահուելի և յուսահատական աղաղակներով .

— Համիդիյէնէրը կուգան, համիդիյէնէրը . . . : Այ, հաւա՛ր . . . :

Նիկողոսինց տաւնը զանուազները, որոնք ժամանակաւոր ուրախութեան մէջ ինքինքնին բաղդաւոր կհամարէին, գուրսէն լսուած այդ մահազգեցիկ ձայները իմանալով սարսահցան և իրարու երես նայեցան :

Քանի մը ըստէի մէջ ամեն ինչ փոխուեցաւ :

Գիւղացիք սարսափած զրութեան մէջ էին : Անոնց վազանցուկ ուրախութեանը յաջորդեց լաց ու շիվան . . . : Անոնք գիւղէին թէ ի՞նչ կնշանակէ «Համիդիյէ» բառը . . . :

Ամէնքը ստքի եւած, խառնուած էին իրարու : Մէկը կուլար, միւսը կաղազակէր . մէկը կաղօթէր, ուրիշ մը հայկանքներ կթափէր . . . : Ոմանք գուռները փակելով մտան տուներուն մէջ . ուրիշներ կտուրներուն վրայ բարձրացած կողմային ու մտղերը կփետէին :

Այդ շուտարած ու շշկոււած մարդերուն մէջէն գուրս եկան յանկարծ դիւցազնական հոգիներ :

— Մի՛ վախենաք . . . , — գուշեց հնչուն ձայն մը գիւղին մէկ ձայրէն :

— Մի՛ վախենաք . . . , — կրկնեց ուրիշ ձայն մը միւս ձայրէն :

— Մի՛ վախենաք . . . , — լսուեցան ուրիշ երկու ձայներ գիւղին մէջտեղէն :

Այդ դիւցազներն էին Գեղամ, Արշաւիր, Արամ ու Տիգրան :

Համիդիյէնէրուն գալու լուրը առնելուն պէս իսկոյն

անոնք խլեցին հրացանները, վազեցին դիւղին երեք գըլիստառը կէտերուն վրայ և իրենց ոգեսրիչ խօսքերով կորտապնդէին զարհուրած գիւղացիները:

— Շուտ, շուտ, առէք ձեր զէնքերը, ձեր հրացանները, ձեր ատրճանակներն ու գաշոյնները, ինչ որ ունիք առէք ու պատրաստուեցէք ճշմարիտ հայի պէս մեռնելու, — կասէին, մեր քաջերը: — Համիդիյէները դեռ գիւղէն հեռու են. մինչեւ անոնք գիւղին մօտենան, մենք պիտի կարողանանք պատնէշներ կանդնել ու դիրքեր բռնել....: Մեր զէնքերը ցոյց պիտի տան, թէ ի՞նչպէս կընդունինք մենք այդ անկոչ հիւրերը....:

Այս քաջալերական խօսքերը շուտրած Սաքրադցիներուն թմրած ու ստհմուկած սիրտերը թունդ հանհցին: Փոխանակ լաց ու կոծով զէս ու զէն վազվզելու՝ անոնք սկսան ինքնապաշտպանութեան գործին:

Կարծ ժամանակուան մէջ գիւղին արտաքին մուտքերը պատնէշներ դրուեցան, որոնց ետև հրացանաւորները դիրք մտած սպասեցին աւազակ Համիդիյէներուն: Մնացածները մտած էին ձեռքերը ինչ որ գտած էին, ատրճանակ, գայլ, կացին, փայտ, երկաթ և այլն: Այժմ պատրաստ գայլն, կացին, փայտ, երկաթ և այլն: Այժմ զարդու կամ էին ինքզինքնին պաշտպանելով թշնամուն զէմ զնելու կամ մարդու պէս մեռնելու....:

Շատ չանցած Սաքրադի մօտերը երեցաւ թանձր փոշի մը և լսուեցան Քրդական լոլօներ:

Ռաշիտ պէտին հեծելախումբն էր, որ կբազկանար երկու հարիւր Համիտիյէ զօրքերէ....:

— Յարձակում, — գոչեց Ռաշիտ պէտ խումբին առջեւէն վազցնելով:

Յիսունի չափ Համիտիյէներ ձիերնին քշելով առաջ անցան:

Գիւղին մուտքերուն մօտ բռնուած դիրքերէն արձակուած հրացաններու քանի մը համազարկ գնդակները սիրտած կերպով բարեւեցին Համիտիյէներուն յառաջնթաց միու լուսում միծ մասը մէկը միւսին ետեւէն թաւտւիսումբը, որոնցմէ միծ մասը մէկը միւսին ետեւէն թաւտւիսումբը ընկան գետին....:

Ռաշիտ պէտ այս առաջին անյաջողութիւնը տեսնելով՝ լստաղութեամբ գոչեց.

— Յառաջ, կտրիճներս. թո'ղ Սաքրադն ալ Զուքուրուին բաղացիկից ըլլայ: Կեավուրներէն ո'չ մէկ հատ ողջ թողնենք....:

Համիտիյէները ամենքը միասին յարձակուեցան գիւղին վրայ:

Հրացաններուն պայթիւնը և գաշոյններուն շառաչիւնը թողացնէին շրջականները, գիւղացիք ինքզինքնին ո՞նչէս կապուէին, որ թշնամիները բազմա-

կապաշտպանէին ու կիւռուէին նահանջելու....:

Եւ զոհեր տալով կպատրաստուէին նահանջելու....:

Գոյց, աւաղ, յանկարծ գիւղին մէջէն բարձրացաւ թանձր չուխ մը, որ սարսափեցուց բոլոր գիւղացիները: Կրակին նիշե երկինք բարձրացող ճիւազանման բացերը նիկողունց առնէն ու անոր յարակից մարագներէն գուրս կենէին....:

Գործը այսպէս պատահած էր:

Գէլօ աւազակապետը առտուն ձորին մէջ Գեղասին ձեռքէն փախչելէն վերջը՝ քսանի մօտ աւազակներու հետ ծըպոհալ ու գաղտնի մտած էր գիւղը այն պահուն, երբ գիւղին հաւաքուած էին նիկողոսինց տունը: Աւազակները զացին մարագներուն մէջ, որպէս զի Համիդիյէպահուլուտած էին մարագներուն մէջ գիւղը հրենք գիւղը հրդեհն: Այդպէս ալ ըրին....:

Արամ ու Տիգրան վազեցին գէպի տուն հըրդէհը մարելու համար. բայց տւազակապետը իր մարդերով արձակեցաւ անոնց վրայ և կարծ գիմադրութենէ մը վերջը արախուութեանը....:

Աւազակները իրենց գերիներն առնելով գիւղէն հետացան:

Համիդիյէները, որոնք պահ մը իրենց կորուստներուն վրայ յուսահատած կմտածէին նահանջել ու փախչիլ, տեսնելով որ բոցավառ հրգեհը ճարակեցաւ, այդ հանգամանքէն օգտուելով՝ նորէն սիրտ առան և այս անգամ աւելի կատաղութեամբ յարձակեցան գիւղին վրայ ու յաջողեցան կատաղութեամբ յարձակեցան գիւղին վրայ ու յաջողեցան նալէն վերջը պարապ մնացած էր....:

Կոիւը սաստիկ էր երկու կողմէն ալ:

Առիւծասիրտ Գեղամին լայն գաշոյնը կծակէր կանցնէր Համիդիյէներուն կուրծքերը և անոր հնչուն ձայնը կոզես բէր իր քով կուռող գիւղացիները, որոնք պարտաւորեցին քիւրգերը այդ կողմէն նահանջելու:

Միենոյն յաղթութիւնը կտանէր Արշաւիր իր ընկերներուն հետ:

Թայց ափսո՞ս, որ գիւղին միւս կոզմը Արամին ու Տիգրանին հեռանալէն վերջը շատ նեղն էր ընկած: Կոիւը յուսահատական էր հոն. կիները փայտերով, խկ երախաները քարերով կարուածէին թշնամին:

Օ՛հ, տեսնելու արժանի էր Գեղամին քոյրը՝ Գեղանի Նուարդը, որ արխասիրտ կիներուն գլուխը անցած անվեհեր կերպով կդիմագրէր յաղթանդամ՝ քիւրգերուն: Կատարեալ ամազօն մըն էր անիկա: Գլխուն վրայ կծածանէր ուե թաշ-կինակը, խկ ձեռքին մէջ կշղար կեռ գաշոյնը, որ յաճախ կմխուէր կատղած Համիդիյէներուն կուրծքը . . . :

Սյդ սիջոցին վրայ հասաւ գիւցազնունիին արժանաւոր եղբայրը Գեղամ: Նուարդ զանիկա տեսնելով գոչեց.

— Ախաէ՛ր ջան, հասի՛ր: Յոզնեցայ ես, օգնէ՛ ինձ, այլ ևս . . . :

Քաջասիրտ աղջիկը չկըցաւ խօսքը վերջացնել, անսպարմ Համիդիյէի սուրը գետին տապալեց աննըման հերոսունին . . . :

Գեղամ աչքերն արիւնով լեցուած յարձակեցաւ քիւրգերուն վրայ և սկսաւ աջ ու ձախ կոտրել. բայց վերջի վերջոյ ստացած վէրքերէն ինքն ալ ընկաւ ուշաթափ . . . :

Սակաւ առ սակաւ կոռուզներուն խլացուցիչ աղաղակները նուալեցան և վերջապէս լուսւթիւնը տիրեց ամեն կողմ: Քանի մը ժամ տեսող այս կատաղի կուիւներէն վերջը գրեթէ բոլոր Սաքրացիները դիտապաստ ընկած էին աւերակ դարձած գիւղին մէջ . . . : Խոկ Համիդիյէներէն հազիւ քանի մը հոգի կշնէին տակուին գիւղին մահաբոյը օգը . . . :

Արևը մարը մտնելու մօտ էր, երբ գիւրաւոր Գեղամ, զոր քիւրգերը մեռած կիսրծէին, սթափերով ոսքի ելաւ, վերքերը կապեց, դիակներուն վրայէն անցնելով ամայի գիւղէն գուրս եկաւ և հեռուն բլուրին վրայ տեսաւ տառգիւղէն գուրս եկաւ և հոսուն բլուրին վրայ տեսաւ տառնեակ մը աւազակներ, որոնք ոչխարի նման կքչէին կտանեակ մը աւազակներ, մոռնք ոչխարի նման կքչէին կտանեակ մը աւազակներ, մարտիւնը, Մարտիւնը, Արամն ու Տիգրանը . . . :

— Ախ, երանի թէ կարողանայի ժամանակին հասնել

անոնց օգնութեան. — ըստու Գեղամ հառաչելով ու ընկաւ ճամբայ:

Երբ մեր կալանաւորները աւագակներուն հետ քլուրին գագաթը հասան, Գէլօ կանզնեց և իր գերիներուն ցոյց տալով գիւղը լսաւ հեգնութեամբ.

— Դիտեցէք հիմա ձեր գիւղին հիմանալի տեսարանը, թշուանիները հազիւ աչքերը գարձուցին գէպի ամայի մսխականը և սկսան արտասուել:

— Աւա՛ղ, — գոչեց Նիկոլս հազիւ շունչ առնելով.

— Սաքրացը չկայ այլես. Համիդիյէի անողորմ ձեռքքը զայն ալ մոխիր գարձուց:

— Եւ Գեղամ իր հօրն ու քրոջը հետ միասին զո՞հ զնուցին վայրագ թշնամիին արիւնոտ գաշոյնին . . . — յարեց Տիգրան ողբալի ձայնով մը:

— Իմ նախազգացումն իրականացաւ, — ըստ Արամ լալագին:

— Աստուծոյ կամքը կատարուեցաւ, — աւելցուց Մարիսմ բարիսպաշութեամբ աչքերը երկինք յառելով:

Գէլօ, որ քչի մը հայերէն կհասկնար, այս վերջին նախագասութիւնը լսելով՝ մօտեցաւ գերիներուն ու ծիծաղելով հաստատեց Մարիամին ըստծը:

— Այս՝ Աստուծոյ կամքը կատարուեցաւ: Աստուծած անիծերէ Հայերը. Ալլահին կամքովը և Փատիշահին հրամանիմէ է, որ մենք ձեզ կտանշնենք ու պիտի տանշնենք: Հայտէ, քալիցէ՛ք, ժամանակը կմօտենայ, որ ձեզ ուղարկենք գժոխքը. հո՞ն է անիծած կեազուրներուն յաւիտենական բնակարաննը:

Գժրազդ զները թեւերը կապուած՝ գառնուկի նման հանգարան բացերով կերթայինն սպանդանոց: Անոնք գիտէին թէ ինչ սոսկալի տանշանքներով պիտի մեռնին, ուստի իբրև նահատակներ անխոսով կգիմէին գէպի այն ագեղ մահը, զոր գահիճին անողորմ ձեռքք պատրաստած էր անոնց համար . . . :

Անոնք կցաւէին միան, որ իրինք ալ չընկան այն մոխրակայտին վրայ, որ անոնց գիւղացիներուն գերեզմանը եղած էր . . . :

Գիշեր էր արգէն, երբ Գէլօ իր խումբին հետ հասաւ այն վայրը, որտեղ քանի մը օր առաջ Գեղամ իր ընկերներով եկած էր աւազակներուն ձեռքէն իր հօրբորդիները աղատելու համար:

— Հո՞ս պէտք է ըլլայ ձեր գերեզմանը, — ըստւ Գէլօ ցոյց տալով Նիկողոսին խոր փսս մը:

Անվեհեր զոհերը դառն ժալիսո՞վ մը միայն պատասխանեցին:

Այդ միջոցին մացառներուն մէջէն դուրս եկաւ ոտքէն ցգլուխ զինուած տգեղ ճիւաղանման ծերունի մը. դա ձէմալ պէջն էր:

— Ա՛ֆէրին, Գէլօ. տեսա՞ր, ի՞նչպէս լաւ յաջողեցաւ հրաշալի ծրագիրու. — ըստւ ձէմալ պէյ անհուն գոհունակութեամբ մը:

— Կշտացի՛ր մեր արիւնովը, անս'ստուած, անս'րէն, — գոչեց Նիկողոս ձէմալ պէյին երեսը թքնելով. — Բայց միանգամայն գիտցի՛ր, որ դուն ալ անպատի՛ չպիտի մնաս:

ձէմալ պէյ զայրացած՝ ուժեղ հարուած մ'իջեցուց յանդուզն Նիկողոսին գլխուն և կատաղութեամբ հրամայեց.

— Շուտ ըրէ, Գէլօ. վերջացո՞ւր գործդք: Ա՛լ չեմ կարող համբերել:

ձէմալ պէյ այս գժոխային հրամանը արձակելէ վերջը նորէն մտաւ խիտ մացառներուն մէջ:

Խսկ Գէլօ քանի մը վայրկեան մտախոհ մալէն ետքը ձեռքը ճակտին վրայ զնելով՝ ըստւ.

— Օ՛հ, գէշ բան մը կնախազգամ... ականջս կիխոսի... բայց հոգ չէ. ինչ որ պէյը ինձ հրամայեց, պարտաւոր հմընելու:

Գէլօ աւազակներուն հրամայեց որ Արամնը ու Տիգրանը իրարու գիմաց կապեն ծաւերուն վրայ, որոնց ներքեւէն կրակը վառեցին ծանր ծանր այրելու համար անսեղ զոհերը...:

Նիկողոսն ու Մարիամը խելազարի ու էս նետաեցան իրենց սիրելի զաւակներուն վրայ...: Խեղճերը ուզեցին վերջին համբոյրը տալ իրենց սրտի հատորներուն և անոնց հետ միասին այրուել. բայց քարասիրա աւազակապետը զանոնք ետ հրելով՝ ըստւ.

— Սպասեցէ՛ք, մի՛ աճապարէք, չուտով կարգը ձեզի կուգայ:

Քիչ վերջը ցիցը անցուցին Նիկողոսն ու Մարիամը...:

Այսապէի տանջանքներու տակ մեռնող՝ բռնութեան անմեղ զոհերուն աղէկտուը ճիչ ու աղաղակները ամբողջ անտառը թնդացուցին...:

Այդ պահուն նորէն յայտնուեցաւ ձէմալ պէյ նոտած սպիտակ ձիու մը վրայ:

Այդ մարդակերպ ճիւաղը իր թշուառ զոհերուն աննկարագրելի տանջանքը տեսնելով՝ վայրագ ուրախութեամբ մը լսաւ.

— Փա՛ռ.ք Ալլահին, երկար տարիներէ ի վեր իմ կուրծքս տոչորող վրէժինդրութեան սաստիկ ծարաւը հիմա' յազեցաւ: Փա՛ռ.ք Ալլահին, վերջապէս ես իմ փափագիս հաս...

Այս վերջին «հսայ» բառը չկրցաւ լրացնել: Օրհնեալ գնդակ մը անոր ճակատին զարնելով ցած գլորեց ձիէն...: Գաղա՞նը ընկաւ սատակած...:

Գէլօ չուարած վազեց ձէմալին անշնչացած գիակին մօտ և ըստւ.

— Ատիկս Աստուծոյ պատուհանն էր, որ թափեցաւ գլխուգ...:

Այդ պահուն աւազակապետը տեսնելով իր առջեւը կանգնած Գեղամին ահարկու գէմքը՝ յանկարծակիի եկաւ ու խելակարոյս նետուեցաւ բոցավառ կրակին մէջ, որով կայրուէին Արամն ու Տիգրանը: Այդ կրակով այրուեցաւ նաեւ Գէլօն:

Միւս աւազակները գեղամին երեսը տեսնելուն պէս արգէն փախած էին...:

— Ափո՞ս, ուշ հասանք, Արշա՛ւիր, — ըստւ Գեղամ իր առջեւ պարզուած սրտայոց տեսարանը գիտելով և ուշաթափ ընկաւ գետին...:

Գեղամ Արքագէն հեռանալէն վերջը՝ ճանապարհէն քիչ մը հեռու գտնուած այգիի մը մէջ հանդիպած էր Արշաւիրին ու միւս քանի մը ընկերներու, որոնք վիրաւորուած ըլլալով և նոյնպէս կարծելով թէ Գեղամը սպանուած է՝ իրենք ալ գիւղէն հեռացած ու եկած էին անտեղ իրենց վերքերը գարմանելու: Գեղամ իր քոջ ընկերները տեսնելով պահ մը մուցաւ իր ցաւերը և ըստւ տնանց.

— Ընկե՛րներ, մենք տակաւին գործ ունինք կատարելու: Մեր սիրելիները նորէն գերի ընկան աւազակներուն ձեռքը: Շտապենք, երթա՞նք զանոնք ազատելու:

Բոլոր ընկերները տառնց առարկութեան ընդունեցին Գեղամին ազնիւ հրաւէրը և միասին եկան այն ահուելի վայրը, ուր կործագրուէր մարդ-գազանին գժոխային հրամանը: Գժրազդաբարար երբ, հսն հասան, արգէն ամեն բան վերջացած էր... ո՞յլ եւս չկային իրենց սիրելիները...:

— Գոնէ այն միսիթարութիւնն ունիմ. — ըստւ Գեղամ սթափելէ վերջը, — որ իմ գնդակովս սատկեցաւ այդ ճիւա-

զը, այդ հրէշը, այդ գաղանը, որ ուխտած էր մեր ամրող, գերգաստանը բնաջինջ ընկել: Ես մնացի միտկ զաւակը այդ բազմանդամ գերգաստանին, որ զոհ գնաց մարդկային բըռնակալութեան... Երթա՞նք ընկերներ, այլ եւս այսակդ գործ չունինք, երթա՞նք նախ հօրու ու քրօջս սոկրները փոխագրե՞նք մօրս գերեզմանին մէջ և ապա... կմտածենք մեր ընելիքը... .

Ու գեղամ իր քաջ ընկերներուն հետ մեկնեցաւ գէպի այրուած գիւղը:

•♦♦♦•

X.

Ա Ր Գ Ո Ւ Մ Ը Ը

Սրշալոյսը գեռ նոր բացուած՝ Գեղամ իր ընկերներուն հետ հասաւ այրուած գիւղը:

Համիտեան Համիտիյէի հուրն ու սուրը կատարած էն հոն աշխարհաստան ու կործանիչ գերը... .

— Դեռ կծխէ, — ըստ Գեղամ սրտակեղեք ձամով մը, Եւ մօտենալով հօրը ու քրօջը բովի քայի բնկած գիւղեներուն՝ փաթաթեց զանոնք մեծ պարկի մը մէջ ու ըստ:

— Երթա՞նք, ընկե՞րներ:

Խումբը այդ ծանր բեռը գերցնելով հեռացաւ այդ աւերակյալէն՝ այլ եւս հոն չվերագառնալու համար... .

Երբ մօտեցան այն մենարանին, ուր քսան տարի բնակած էր Գեղամ իր հօրը հետ և ուր թաղուած էին անոր մայրն ու Յովսէփ հօրեղբայրը, Գեղամ կանգ առնելով ըստ ընկերներուն.

— Քիչ մը նստինք աշատեղ, ընկե՞րներ: Գիտեմ, զո՞ պիտի գժկամակիք աւելի հեռուն երթալու, զասն զի է ւատացած էք, թէ հոն կախարզներ ու գիւեր կան. բոլոցէք ինձ... .

Եւ Գեղամ սկսու պատմել, ինչ որ քանի մը օր առ անոնց, իր հօրէն լած էր այդ մենարանին մասին: Բացատր անոնց, թէ կախարզներ ու գիւեր երբէք գոյութիւն չուն և թէ անոնց մասին պառաւական պատմուած քնիրը բոլոցին առասպելներ են, որոնք առաջացած են սնուոի առողջապահութիւններէ:

Ամէնքն ալ Գեղամին ըստածներուն համոզուեցան և մուխտ մացառքի մը մէջ, ուր քիչ մը յատաշմալէ վերջ հասան մենարանին առջիւ:

Գեղամ քանի մը քայլ եւս առաջ անցնելով կեցաւ

մօրը գեղամանին մօտ: Գարեց հողը և Ստեփանին ու Նըւրդին հովներն ալ իջեցաւ միեւնայն գերեզմանին մէջ: Շեայ գ ո ծածկելով՝ ծունդի չաքեցաւ ու սկսաւ դառնութիւ արտասաւք թափել:

Անոր ընկերները այնքան յուզուած էին, որ չկրցան բառ մը արտասաւք գժարելու համար:

— Ամսո՞ս, — գուշեց Գեղամ քիչ մը հանգարատուելէն վերջը, — ափսո՞ս, ամեն բան վերջացաւ ինձ համար, ասեն համարած կարա, այլեւս չկայ աշխարհիս վրայ բան մը, որ կարունոց զիս կապնէլ կեանքքի հետ: Աւ չկայ ո՞չ մայր, ո՞չ հայր ո՞չ քայլ: ամէնքն ալ մեռան ու զիս թողին մինակ, որուէն զի գիշեր ցերեկ տանջուիմ իշելով մեր գերգաստանին իրած առաւապանքները... . Ո՞հ, ո՞վ պիտի հանէ իմ խորհրդած պատէս այն դառն վիշտերը, ո՞վ պիտի մոռցնէ ստիւրած որտէս այն դառն վիշտերը, Ո՞հ, իմ սիրականինձ այս առաջապես յիշատակները... . Ո՞հ, նուարդ չան, անուշիկ ստիւրած սարին տակ... . Ալս, նուարդ չան, ափսո՞ս, բայրա, ես քեզ անակնկալ կերպով զտայ, բայց, ափսո՞ս, ըստով նորդն կորնցուցի քեզ... . Ո՞հ առիւծասի լու քայլիկ, քու կեռ դաշոյնիդ ուժեղ հարուածներուն տակ գիտապատ ընկան արիւնուուշտ քիւրտերը, փափուկ թեւերդ որդնեցա՞ն այդ հերոսական կույէն և զուն վերջին պահուն զիս օգնութեան կանչեցիր, բայց ես... գժբաղոս... ես զիս լուծեցիր քեզ ապատել, անձնեալ համիտիյէի պիղծ սուրը սուս քու առական կուրծքք... . Ո՞հ, ձիւզ նոյն ըոպէին առաջիկն առ, Ալս, հայրիկն առ, Ալս, հայրիկ, այսի, քոյրիկ, այժմ անգիստ ըլլայ ձիր յաւիտենական քունը, ես ձեր անգիստ ըլլայ ձիր յաւիտենական քունը, որ գնդար լուծեցիր, իմ գնդարիս վերջ տուաւ պիղծ զոյութեանը նորդն առիւծասի լուծեցիր, որուն զոհերը եղաք զութք... .

Գեղամ պահ մը լուս ու մունչ խորհեէ վերջը՝ շարունակից:

Ճայ՝ բայց ո՞չ, բանութեան զոհերը մինակ զութք չէք: Հայութիւնը հարիւր հազարաւոր զոհեր տուաւ համիտեան հանգաւութեան, որ տակաւին կշալունակէ իր նախաճիրները ըծել անպաշտան հայրենիքին մէջ... . Ո՞հ, ես՝ բազմ ձնուած զիս առաջ ունի մը վերջին մնացորդը՝ այդ տառապեալ պրենիքի, որ ժանի զաւակը պիտի ըլլամ և իմ կեանքս հոյի զոհեր բայսութեան ճիրաններուն տակ հեծենող Հայ առաջուրդին: ապատագրութեան զտաը պաշտպանիկու համար Այսուհետեւ զա՞ պէտք է ըլլայ կեանքքիս միակ նպա-

տակը, որուն համար պիտի կռուիմ մինչեւ վերջին շունչս... :
Յանկարծ Գեղամ ոտքի ցատկեց, անոր վշտահար գէմքը
խրոխտ կերպարանք մը ստացաւ, արցունքը չօրցաւ, խոժոռ
ձայնով կանչեց ընկերները, որոնք բոլորունցան գերեզմանին
շուրջը և ուշադրութեամբ ականջ տուին Գեղամին, որ
սկսաւ խօսիլ անոնց այսպէս.

— Երգուինք այստեղ, ընկերներ, մեր տյո սիրելի-
ներուն գերեզմանին վրայ, որպէս զի մեր կեանքը նուի-
րենք սրբազն գտտին համար... : Երգուինք, բայց ո՛չ թէ
այն աստուծով, որուն անունով մեր կղերտկանները կը ա-
րողեն մեզ անասնական համբերատարութիւն մը, — ո՛չ,
ո՛ւտ է այդ աստուծով: Երգուինք մենք, բայց ո՛չ թէ
այն աստուծով, որուն անունով սօֆթաներն ու մօլաները
կդրգուին իրենց տգէա ու կրօնամու ժողովուրդը մեզ թո-
լանելու, մեզ տանջելու, մեզ կոտրելու և մեր քոյրերան
պատիւը բռնարարելու համար. — ո՛չ, ո՛ւտ է այդ աս-
տուծով... : Երգուինք, բայց ո՛չ թէ այն աստուծով, որուն
անունով մեր մեծերը կքարողեն հաւատարիմ ըլլալ այն
թագաւորներուն, որոնք իրենց հպատակներուն արիւնը կը
ծծեն. — ո՛չ, ո՛ւտ է այդ աստուծով: Այո՛, ո՛ւտ են,
զոյութիւն չունին այն բոլոր աստուծները, որոնք անիրա-
ւութեան դէմ լրութիւն, բռնութեան դէմ հնազանդութիւն
և անարդարութեան դէմ համակերպութիւն կքարողեն... :
Բայց կոյ ծշմարիտ Աստուծն մը և գա Ազատութեան Աս-
տուծն է, ուրեմն երգուինք մենք ընկերներ, ազատու-
թեան Աստուծոյ անունովը, երգուինք և ուխտինք, ու
մինչեւ մեր վերջին շունչը մեր ձեռքէն չթողնինք այս սուրբ
հաշոյնները, որոնցմով միայն պիտի կարենանք պաշտպանել
մեր հայրենակիցներուն կեանքը և մեր քոյրերուն պատի-
ւը... : Անոնցմով է, որ պիտի կարենանք մեր յիտագոյն
սերունդին համար պատրաստել լաւագոյն օրեր... :

— Կերգուինք այդ նպատակին համար զոհուելու,
— զոչեցին բոլոր ընկերները միասին և վերջին անգամ մին
ալ գերեզմանին հողը համբուրելէն ետքը մտան տնակը:
Քիչ վերջը երբ հոնկէ զուրս եկան, այդ խորհրդագոյն
շէնքը արդէն բանկատձ էր կրակի կարմրագոյն բոցերոն
մէջ:

Ու խումբը շտապով հեռացաւ գնաց իր նուիրական
ուխտը կատարելու... :





9217